



Հարգելի՛ ընթերցող.

ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը, չհետապնդելով որևէ եկամուտ, իր կայքերում ներկայացնելով հայագիտական հրատարակություններ, նպատակ ունի հանրությանն ավելի հասանելի դարձնել այդ ուսումնասիրությունները:

Մենք շնորհակալություն ենք հայտնում հայագիտական աշխատասիրությունների հեղինակներին, հրատարակիչներին:

*Մեր կոնտակտները՝*

*Պաշտոնական կայք՝ <http://www.armin.am>*

*Էլ. փոստ՝ [info@armin.am](mailto:info@armin.am)*

# ԱՆԴԱՍԱՆ

Ե.

ՅԱԿՈԲ ԶՈԼԱՔԵԱՆ

ՀԱՅԵՐԷՆԻ ԵՒ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ  
ՀԱՄԱԴՐԵԱԼ ԶԵՌՆԱՐԿ  
միջնակարգ եւ երկրորդական կարգերու համար

ՀԱԼԵՊ  
2012



Հրամանաւ  
ԳԵՐԸ. Տ. ՇԱՀԱՄ Ս. ԵՊՈ. ՍԱՐԳԻՍԵԱՆԻ  
ԱՌԱՋՆՈՐԴ

Հրատարակութիւն  
**ԲԵՐԻՈՅ ՀԱՅՈՅ ԹԵՍԻ**  
ՈՒՍՈՒՄԱԿԱՆ ԽՈՐՅՈՒՐԻ





## ԳԱԻԱՌԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Արեւմտահայ գրականութիւնը գերազանցապէս պոլսահայ գրականութիւն եղաւ թէ՝ ոռմանթիկներու և թէ իրապաշտներու օրով։ Գրողներու աշխարհը Պոլիսն էր։ Գաւառը աւելի ուշ մտաւ գրականութեան մէջ։ Գաւառը ներկայացնելու գրական շարժումը երեւցաւ 1902էն ետք միայն ու կոչուեցաւ գաւառական գրականութիւն։

Գաւառը բառը կը նշանակէ աշխարհագրական շրջան։ Արեւմտահայութեան պարագային գաւառը ընդհանուր անունն էր Օսմանեան կայսրութեան սահմաննրէն ներս գտնուող հայաբնակ շրջաններուն։

Գաւառական գրականութիւնը նիւթ ըրաւ հայրենի երկիրը իր աշխարհագրական և պատմական գեղեցկութիւններով, գաւառացին իր կենցաղով, աշխատանքով, բարքով, բառ ու բանով։ Ան իր ձեւով ու խորքով նոր նկարագիր մըն էր, որ իր լուրջ աղղեցութիւնը ունեցաւ արեւմտահայ Գեղապաշտ կամ Արուեստագէտ Սերունդին վրայ։

Գաւառական գրականութեան նախապատրաստող դէմքերը եղան։



**ՄԿՐՏԻՉ ԽՐԻՍԵԱՆ** (Խրիմեան Յայրիկ, 1820-1907), որ Պերլինի Վեհաժողովի բարենորոգումներու սին խոստումներէն հիասթափ՝ արեւմտահայութեան կոչ կ'ուղղէ զենքով ինքնապաշտպանութեան դիմելու։ Իբրև գրագիտ ալ մեծ դեր ունի գաւառի հայ մարդուն կեամքը պատկերելու տեսակէտէն՝ մանաւանդ իր «Պապիկ Եւ Թոռնիկ» վիպական գործով։



**ԳԱՐԵԳԻՆ ԵՊՈ. ՄՐՈՒԱՆԶԵԱՆՑ** (1840-1892), որ Արեւմտեան Յայաստանի մասին իր ուղեգրութիւնները, գրի առաջ ժողովրդական երգերը, հերիաքները, աւանդութիւնները, առածներն ու ասոյթները հրատարակեց «Յնոց Եւ Նորոց», «Մանանայ», «Թորոս Աղբար», «Յամով Յոտով» գիրքերով։ Ինք կատարած է հայոց դիցազնավէտի առաջին գրառումը՝ «Սասունցի Դաւիթ Կամ Սիերի Դուռ» վերնագիրով, 1873ին։



**ԹԼԿԱՏԻՆՑԻ** (Յովհաննէս Յարութիւնեան, 1860-1915), որ Խարբի մէջ եղած է ուսուցիչ ու իր աշակերտուները մղած է իրենց շարադրութիւններով պատկերել գաւառը, գաւառացին, ամոր կեանքն ու բարքերը։ Ինք ալ իր գրուածքներով նոյնը ըրաւ ու զիսաւորեց գաւառական գրականութեան շարժումը, զոր կը սիրէր կոչել վաղուան գրականութիւն։



## ՊԱՊԿԻ ՊՍԱԿԻ Ի ԴԱՇՏ

Սիրելի՛ Թոռնիկ, ես նորէն եւ կրկին զքեզ պիտի պսակեմ: Դու մի՛ կարծեր, որ եկեղեցւոյ կամ քահանայի պսակ քեզ բաւական է: Այո՛, Հոգեւորապէս եւ Աստուծոյ օրէնքով բաւական եւ շատ է, բայց եթէ Պապիկ այդ պսակին վրայ իւր պսակ չընէ՝ դու անօթի կը մեռնիս:

Յորենաբոյսէ հիւսուած մի սիրուն, գեղեցիկ, բոլորակ պսակ շինեմ իմ ձեռքովս քեզ համար. բե՛ր գլուխդ, Թոռնիկ, դնեմ այս իմ պսակ. եւ այս պսակն Պապկէդ պսակն եւ յիշատակն է, երբեք չվերցնես գլխէդ մինչեւ մահուանդ օր: Եւ երբ դու էլ կը ծերանաս Պապկի պէս՝ այդ պսակն քո անդրանիկ որդւոյն գլուխ դի՛ր, եւ այսպէս որդւոց որդի թող շարունակի:

Ազնի՛ Թոռնիկ, իմ խորհրդաւոր պսակիս նշանակութիւն այս է.- Պապիկը զքեզ կը պսակէ հողին հետ, գութանին հետ, դաշտի մշակութեան հետ. եւ ինչպէս Շուշանին հետ կապեց զքեզ քահանան, եւ դու տէր ես մինչեւ ի մահ, կարող չես զինքն թողուլ, այնպէս եւս Պապիկն զքեզ պսակելով կը կապէ մայրենի երկրին հետ, որ յափտեան պիտի չժողուս, որ մեր հայրենի պապենական սեփականութիւն է: Պապկի պսակն անքակտելի պէտք է լինի:

Թոռնիկ այժմ երկու կին ունի: Իմացէ՛ք՝ մի կինն Շուշանն է, որու հետ պսակուցաւ սուրբ ամուսնութեամբ, մի կինն էլ հայրենատուր ժառանգութեան հողն է, որու հետ ես կապեցի Հայր Աբրահամու օրհնութեամբ: Շուշանն զաւակներ պիտի բերէ Թոռնիկին համար, հողն էլ հաց պիտի տայ բոլոր ընտանեաց համար: Կ'աղօթեմ, որ Աստուած պահէ Շուշանն եւ շա՛տ ապրի. բայց Շուշանն մահկանացու է, թէ մեռնի՝ Թոռնիկ մի ուրիշ Շուշան էլ կը գտնէ: Իսկ եթէ հողն մեռնի՝ էն ժամանակ բոլոր Պապկի ընտանիք ի միասին կը մեռնին:

Ինչպէ՞ս կը մեռնի հողն, որ Աղամէն մինչեւ էս օր կայ ու կը մնայ անմահ: Խօսեմ ձեզ, թէ հողն ինչպէ՞ս կը մեռնի. այն անբախտ օրն, երբ Թոռնիկ ձեռք մաճէն քաշելով հողագործութիւն չի շարունակեր, կամ հարստանալով կը բարձրամտի, այլեւս ամօթ կը համարի գիւղին մէջ կամ գիւղական ընկերութեան մէջ ապրիլ, կը թողու գիւղն ու հող, կ'երթայ քաղաքացի կը լինի: Եւ կամ դժբախտ օրեր կը հասնին իւր վերայ, երբ յուսալով թէ շատ հողեր ունի՝ պարտք անելով իրարու վրայ կը բարդէ, պարտատէր հողեր կը գրաւէ, ո՛հ, Թոռնիկ անհող կը մնայ: Ահա այն օր հողն Թոռնիկին համար կը մեռնի, գրաւողին համար կենդանի կը մնայ: Այն օր, այո՛, Պապկի տան ճրագ կը մարի:

Զասե՞ս, Թոռնիկ. «Ա՛հ, Պապիկ, ի՞նչ չար գուշակութիւն կ'անես Թոռնիկիդ վերայ, բերանդ բարի բա՛ց»: Ո՛չ, Թոռնիկ, Աստուած ընէ, որ գու-

շակութիւնն ձեր վերայ կատարուի: Ես կ'աղօթեմ, որ դուք այն սեւ օրն չտեսնաք: Ոչ միայն հողն քեզ պէտք է, որ հաց կու տայ քեզ, աշխարհիս վերայ կ'ապրիս, այլ եւ նորա համար՝ որ, Աստուած շա'տ արեւ տայ քեզ, երբ մեռնիս՝ գերեզմանիդ համար էլ երկու կանգուն հող պէտք է: Զգիտե՞ս դու, մարդիկ գերեզմանի հողին վերայ էլ կը կոռուին. վա՛յ անոր, որ կը մեռնի եւ թաղուելու տեղ չունի:

Այսպէս, Թոռնիկի, հողն պէտք է կենաց ու մահու օր. սորա համար Պապիկն զքեզ հողին հետ կապեց ու պսակեց, որ պինդ գրկես զհողն, չթողուս, որ ուրիշներ ձեռքէդ յափշտակեն, դու անհող մնաս, ստրուկ լինիս, երթաս ուրիշի դռներ վարձկան մշակ դառնաս:

## ՄԿՐՏԻՉ ԽՐԻՍԵԱՆ

### ՎԵՐՆԱԳԻՐԻ ԹԵԼԱԴՐԱՆՔ

Խրիմեանի «Պապիկ Եւ Թոռնիկ» գիրքին մէջ Պապիկն ու Թոռնիկը պայմանական տիպարներ են Վանի շրջանի մէկ գիւղէն: Պապիկը հայ նահապետական ընտանիքի մեծաւոր է, որ Թոռնիկն կը փոխանցէ հողին սէրը, ընտանեկան սրբութիւններուն պաշտամունքը եւ հայ աւանդութիւնները: Առանց հայրենի հողի հայ մարդը կը մեռնի, կը մեռնի նաև հողին պատմութիւնը:

Հայ մարդը պէտք է կապուած մնայ իր հողին, ինչպէս կապուած է իր ընտանիքին:

Խրիմեանի լեզուն թէեւ պարզ ու անմիջական է, բայց անոր արեւմտահայերէնը խառն է արեւելահայերէնի ու գրաբարի ձեւերով:

### ԲԱՌԵՐ ՈՒ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

**ԲՈԼՈՐԱԿ** – կլոր: ԳՈՒԹԱՆ – եզներով քաշուող հերկող գործիք: ԱՆՔԱԿՏԵԼԻ – անբաժանելի, սերտ: ՀԱՅՐԵՆԱՏՈՒՐ – մեծ հայրերուն կողմէ տրուած: ՀԱՅՐ ԱԲՐԱՀԱՄՈՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ – Ս. Գիրքի համաձայն՝ Հայր Աբրահամ առաջին մարդն էր, որ ընտանիքը հողագործութեամբ կը պահէր: ՄԱՃ – արօրի կոթ. ղեկ: ԲԱՐՁ-ՐԱՄՏԻԼ – մեծամտիլ. գոռողանալ: ՏԱՆ ՃՐԱԳԸ կը ՄԱՐԻ – փոխ.՝ ընտանիքը կ'ոչնչանայ: ԿԱՆԳՈՒՆ – 68 սանթիմետր երկարութիւն: ՎԱՐՁԿԱՆ ՄՇԱԿ – վարձրով աշխատող հողագործ:


### ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

1.- Պապիկ ի՞նչ խորհուրդով կը կատարէ Թոռնիկին եւ հողին պսակը:

2.- Պապիկ ի՞նչո՞ւ այս երկրորդ պսակը աւելի կարեւոր կը նկատէ:

3.- Հողը ի՞նչպէ՞ս կը մեռնի:

4.- Ո՞ր երկու կարեւորութիւններուն համար հողին տէր ըլլալու է:



Վանի մօս Միերի Դուռը, ուրկէ, աւանդութեան համածայն, ներս կը մտնէ Փոքր Սըհեր, Քուռկիկ Զալալին հեծած:

- 5.- Այս գրուածքը այժմէականութիւն ունի՞:
- 6.- Պապիկի գուշակութիւնը մարզարէական կարելի՞ է նկատել. ինչպէ՞ս:
- 7.- Ընդգծեցէ՞ք արեւելահայերէնի եւ գրաբարի բառաձեւերը, ապա ընթերցումը կատարեցէ՞ք լրիւ արեւմտահայերէնի վերածելով զանոնք:

### ԼԵԶՈՒԱԿԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

● Որոշեցէ՞ք, թէ ինչո՞վ տարբեր են հետեւեալ բառերը.  
Հող, գետին, արտ, երկիր, հայրենիք:

● Տեղին եւ անհրաժեշտ ձեւով գործածեցէ՞ք հետեւեալ բառերը.  
մշակութիւն, մշակում, մշակոյթ, մշակել, մշակ:  
Հողագործը բանջարեղէնի ..... կը կատարէ:  
Արտայայտած միտքերդ աւելի ..... կը պահանջեն:  
Հայ ազգը հոգեւոր եւ իմացական հարուստ ..... տէր է:  
Հողագործը հողի ..... է, իսկ ուսուցիչը՝ կրթական աշխատանքի:  
Մշակը հողը ..... , իսկ ուսուցիչը՝ միտքեր:



Միեր Աբեղեամ, «Հայրենիք» շարքէն:

## ՄՇՈՅ ԱՇԽԱՐՀԸ

Մշոյ հայերը պէտք էր քաջ ըլլային՝ նայելով իրենց հայրենիքի դիրքին: Ամեւկի, բարձրաբերձ լեռները մեծութիւն կը նեղնչէին անոնց: Անտառներով, մացառներով զարդարուած սարերու զագաթները, նոյնպէս եւ շամբերը, որոնց մէջ լեցուն գազաններ կան, զիրենք կը ստիպէին զէնքի վարժուիլ թէ՝ որսալու եւ թէ պաշտպանուելու համար: Ընդարձակ դաշտը եւ մեծատարած երկինքը վեհութիւն եւ վսեմութիւն կ'ազդէին անոնց հոգիին, իսկ սքանչելի կլիման զօրաւոր եւ յաղթանդամ կը դարձնէր զանոնք:

Զուրերը բոլորն ալ գետեր են, որոնք չորս կողմի լեռներէն սուր ընթացքով եւ գոռուն-գոչուն ձայնով կը վագեն, կը թափին Եփրատի մէջ: Ու թէպէտ Մեղրագետն ու Եփրատը անձայն կ'ընթանան, բայց այնպէ՞ս արագ, այնպէ՞ս ահարկու եւ լայնածաւալ պտոյտներով ու հոսանքներով, որ կարծես թագաւոր մըն է Եփրատ, եւ իր սպարապետն է Մեղրագետը: Կարծես ջրային զօրքերու մեծ բանակ մը առած կուիւի կը դիմեն ուրիշ տիրապետողներու դէմ:

Որքան նպաստաւոր է այսպիսի երկիր մը իր բնակիչներուն՝ այնքան իր դրացիներուն նախանձը կը գրգռէ: Գրեթէ շարունակ կուիւի մէջ ծնած ու մեծցած ըլլալով՝ մահէն չվախցող մարդկի էին մշեցիք:

Մշոյ աշխարհը լի է եղեր բանաստեղծներով, երգասացներով, աշուղներով: Եւ ասիկա բնական հետեւութիւնն է այն քաջերուն, որոնց դիւցազնագործութիւնները կը դիցաբանէին եւ որոնց հերոսական մահը կ'եղերեր-



Շումերական կմքադրոշմ, ուր պատկերուած է Յայա աստուածը, որուն երկու ուսերէն բխող ջրաշիթերը կը խորհրդանշեն Յայաստանի երկու մեծ գետերը՝ Եփրատն ու Տիգրիսը:



Մշոյ նշանաւոր Ս. Կարապետի վանքը:

գէին պէս-պէս երգերով:

Մշոյ գեղեցիկ հորիզոնը  
դիտողին սիրտը կը թրթռայ,  
արիւնը կ'եռայ եւ հոգին կը  
բարձրանայ:

Չորս կողմը նախնեաց գե-  
րեզմաններ են: Բոյլ մը ծառ եւ  
աղբիւր մը հոս, աւերակ մը  
հոն: Գերեզման մը այս բլուրին  
վրայ, խաչքար մը այնինչ տեղ:  
Ամէն տեղերն ալ ուխտի կ'եր-  
թայ Մշոյ ժողովուրդը՝ առանց  
գիտնալու, թէ ի՞նչ կայ հոն:

Բայց կը մտածեն, թէ այդ վայրերուն մէջ կա՛մ մեծագործութիւն մըն է  
կատարուած, կա՛մ մեծ նահատակ մըն է ինկած, կա՛մ հրաշք մըն է տեղի ու-  
նեցած: Այստեղ հայրենիքի պաշտպան մըն է պառկեր, հոն՝ կրօնքի մեծ  
պաշտօնեայ մը կամ մարտիրոս մը:

Թարգմանչաց շիրիմները Առաքելոց վանքին մէջն են, Մուշեղի եւ  
Վահանեաններու դամբարանը՝ Ս. Կարապետի մէջ, Սահակ Պարթեւ Հայ-  
րապետը եւ Շուշանիկ՝ Աշտիշատի նեղ մատուռին մէջ: Հոս են Ցրոնք, Տա-  
ղօնք, Օձ քաղաք, Վիշապ քաղաք, Խորօնք, Հացիկ եւ այլն, որոնց մէջէն  
փրկիչներ եւ լուսաւորիչներ ելած են մեր ազգին համար: Ահ, ո՞ր ազգին  
հայրենիքը այսքան անմահ եւ պանծալի լիշտակներ ունի:

Մշոյ դաշտին մէկ կողմը Սասնոյ քաջաբեր լեռներն են, Տօրոսի շղթան:  
Միւս կողմը Բգնունեաց ծովը կը ծածանի ծիծաղախիտ, եւ Ծովասարի ճա-  
կատը Մշոյ վերեւն է: Ուրիշ կողմ մը կը տարածուին Բիւրակնեան լեռները  
եւ անոնց գոտիները, անմահական ջուրերով ու ծաղիկներով զարդարուած:  
Ասոնց բնակիչները ինչքա՞ն կայտառ, ինչքա՞ն զուարթադէմ մարդիկ են:

**ԳԱՐԵԳԻՆ ԵՊՍ. ՄՐՈՒԱՆՁՏԵԱՆՑ**

Գարեգին Եպս. Սրուանձտեանց իր այս ուղեգրութեան մէջ կը ներկայացնէ Յայաստանի  
կեղրոնական նահանգներէն Տարօմ-Տուրութերանի մաս կազմող Մշոյ դաշտը եւ անոր շրջա-  
կայքը: Յեղինակը աշխարհագրական տուեալներու կողքին՝ դաշտ, լեռ, գետ, բուսական եւ  
կենդանական աշխարհ, կու տայ տեղացի հայոց նկարագրի գիծերը՝ քաջութիւնը, հայրե-  
նասիրութիւնը, բարեպաշտութիւնը, արուեստական ու գրասէր ըլլալը: Ժողովուրդին հիւսած  
բանահիւսութիւնը ու կառուցած նիւթական յիշատակները կը վկայեն անոր հարուստ պատ-  
մութեան մասին:

Աշխարհագրական-տեղագրական, պատմական եւ ժողովրդագրական տեղեկութիւններով յագեցած այս գրուածքը իր վաւերականութեան կողքին ունի նաև գեղարուեստական հնայք, որ ապահովուած է հեղինակի պատկերաւոր լեզուով եւ հայրենի երկրի ու ժողովրդի հանդէա իր ջերմ վերաբերմունքով:

## ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ԱՄԵՀԻ - կատաղի, մոլեզին; ԲԱՐՁՐԱԲԵՐՁ - խիստ բարձր, երկնաչաս; ՄԱՅԱՌ - փշոտ թուփ; ՇԱՄԲ - եղեգնություն; ՄԵԾԱՏԱՐԱԾ - ընդարձակ, լայնածաւալ; ՎԵՀՈՒԹԻՒՆ - վսեմութիւն, մեծափառութիւն; ԳՈՒՌԻՆ-ԳՈՉՈՒՆ - ԶԱՅՆ - գոռում-գոչում; ԱՀԱՐԿՈՒ - ահովելի, սարսափելի; ԴԻԻՑԱԶՆԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ - քաջագործութիւն; ԴԻՑԱԲԱՆԵԼ - հին աստուածներու եւ դիցագուններու մասին պատմել; ԵՂԵՐԵՐԳԵԼ - տիսուր երգել; ԲՈՅԼ - խումբ, բազմութիւն՝ աստղերու; Հոս՝ ծառի; ԹԱՐԳՄԱՆՉԱՅ - նկատի ունի Ս. Մեսրոպ Մաշտոց, Ս. Սահակ Պարթեւ եւ անոնց աւագ աշակերտները; ԴԱՄԲԱՐԱՆ - ընտանեկան գերեզման, դամբան; ՊԱՆԾԱԼԻ - գովելի, փառաբանելի; ՔԱԶԱԲԵՐ - քաջեր բերող; ՏՕՐՈՍԻ ՇՂԹԱՅ - Տարոսսեան լեռնաշղթայ; ԾԻԾԱՂԱԽԻԾ - մաքուր, փայլուն, արեւոտ:

## ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

- 1.- Հեղինակը ի՞նչի կը վերագրէ մշեցիներու քաջութիւնը;
- 2.- Մարդիկ ի՞նչ նկարագիր կը ժառանգեն բնութենէն;
- 3.- Ինչպիսի՞ համեմատութեամբ կը նկարագրուին Եփրատն ու Մեղրագետը:

5.- «Հայաստանի եւ Յարակից Շրջանների Աշխարհագրական Բառարան»էն ծանօթութիւններ քաղել Հետեւեալ վայրերուն մասին,- Մուշ, Մեղրագետ, Եփրատ, Առաքելոց վանք, Ս. Կարապետի վանք, Աշտիշատ, Ցրոնք, Տաղոնք, Օձ քաղաք, Վիշապ քաղաք, Խորօնք, Հացիկ, Սասուն, Ծովաար, Բիւրակն:

6.- Հրաշեայ Աճառեանի «Հայերէն Անձնանուններու Բառարան»էն ծանօթութիւններ քաղել դասին մէջ նշուած պատմական անձնանուններուն մասին՝ Թարգմանչաց, Սահակ Պարթեւ, Մուշեղ, Վահան եւ Շուշանիկ Մամիկոնեան:

## ԼԵԶՈՒԱԿԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

● Հետեւեալ բառերով վերաշարադրեցէ՛ք վարի նախաղասութիւնը.- գուսան, սխրագործութիւն, առասպելներ հիւսել, նահատակութիւն, ողբերգել:

Երգասացները անոնց դիցագնագործութիւնները կը դիցաբանէին եւ անոնց հերոսական մահը կ'եղերերգէին:



«Հայաստանի եւ Յարակից Շրջանների Տեղանունների Բառարան»:

Հրաշեայ Աճառեան,  
«Հայերէն  
Անձնանունների  
Բառարան»:

## ԱԶԳԱԳՐՈՒԹԻՒՆ ԵՒ ԲԱՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ

**Ազգագրութիւնը** (ազգաբանութիւն, ժողովրդագրութիւն) կ'ուսումնասիրէ ժողովուրդի մը կենցաղը, նիստուկացը, սովորութիւններն ու հաւատալիքները:

Իսկ բանագիտութիւնը կ'ուսումնասիրէ ժողովուրդի մը դարերու ընթացքին ստեղծած ու բերնէ բերան փոխանցած անգիր գրականութիւնը, այսինքն՝ բանահիւսութիւնը:

Գարեգին Մրուանձտեանցէն ետք բազմաթիւ ազգագրագէտներ շրջեցան հայկական գաւառները, գրի առին ու հրատարակեցին նիւթեր տարրեր գաւառներու հայոց աշխատանքի, ընտանիքի կազմութեան, տան, խոհանոցի, տարազի, հաւատալիքներու, ժողովրդական ծէսերու, խաղերու եւ կեանքի գրեթէ բոլոր միւս բնագաւառներուն մասին:

Իսկ բազմաթիւ բանահաւաքներ գրի առին ու հրատարակեցին ժողովրդական բանահիւսութիւնը՝ երգեր, պարեր, հեքիաթներ, աւանդութիւններ եւ այլն:

Յոգեւոր ու նիւթական մշակոյթի այդ տոհմիկ արժեքները պէտք է կորուստ փրկուէին:

Ազգագրութեան ու բանագիտութեան զարգացման մէջ սկզբնապէս մեծ դեր ունեցաւ Երուանդ Լալայեանը (1864-1931), որ հրատարակեց «Ազգագրական Հանդէս» պարբերականը, ասպա հիմնեց «Հայոց Ազգագրական Ընկերութիւն»ը (1906), Թիֆլիս:

Մեծ Եղեռնն ետք, Սփիտուքի մէջ գործող հայրենակցական միութիւններն ալ մեծ գործ կատարեցին իրենց հայրենի գաւառի մասին նիւթեր հաւաքելով եւ հրատարակելով:

Հայաստանի Հանրապետութեան մէջ կազմուեցան երգ ու պարի բազմաթիւ ազգագրական խումբեր, հիմնուեցան ազգագրական բանագրական թանգարաններ: Ազգային Կաճառին մէջ, հայոց պատմութեան կողքին, կը գործէ նաև Հնագիտութեան եւ Ազգագրութեան Հաստատութիւնը, Երեւան, որ կը կազմակերպէ նիւթերու հաւաքագրումի, ուստումնասիրութեան եւ հրատարակութեան գործը:



- ա) Բերդ պարզ: բ) Սարդարապատի յուշահամալիրին մէջ գործող Ազգագրական թանգարանին ցուցարաններէն մէկը: զ) Աղամաններ: դ) ճախարակ:

## ՊԱՐԶ ՍՏՈՐՈԳԻՉ

(ՎԵՐԱՔԱՂ)

**Ստորոգիչը նախադասութեան զիխաւոր անդամներէն մէկն է, որ ցոյց կու տայ, թէ ենթական ի՞նչ կ'ընէ, ի՞նչ կ'ըլլայ, ի՞նչ է:**

♦ Օդանաւոր կը սուրայ: ♦ Մարգիկը պարտուեր է: ♦ Ծառը բոյս է:

**Ստորոգիչը կ'ըլլայ պարզ ու բարդ:**

**Պարզ ստորոգիչը կը կազմուի.**

ա) Բային պարզ դիմաւոր ձեւերով.

բ) Բային բաղադրեալ դիմաւոր ձեւերով.

գ) Բային երկրորդական կարգի բաղադրեալ դիմաւոր ձեւերով:

ա) Բայի պարզ դիմաւոր ձեւեր կը կազմեն սահմանական եղանակի ներկայ (կը գրեմ), անց. անկատար (կը գրէի), անց. կատարեալ (գրեցի), բացարձակ ապառնի (պիտի գրեմ), անկատար ապառնի (պիտի գրէի), ըղձական եղանակի ներկայ (գրեմ), անցեալ անկատար (գրէի) եւ հրամայական եղանակի ներկայ (գրեցէ՛ք, մի՛ գրէք) ժամանակները:

● **Ընդգծեցէ՛ք ստորոգիչը եւ գրեցէ՛ք բային աներեւոյթը, լծորդութիւնը, դիմաւոր բային տեսակը, եղանակը, ժամանակը, թիւն ու դէմքը:** Մարգիկը կը վագէ: - Վազել՝ «Ել», պարզ դիմաւոր բայ, սահմ. եղ., մերկայ ժմկ., եզ., գ. դ.:

**Ծիտը թուաւ:** .....

**Մայրը որդին քնացուց:** .....

**Շէնքը պիտի քանդուի:** .....

**Զմեռը կու գայ:** .....

**Դասղ սորվէ՛:** .....

**Երանի անձրեւէ:** .....

բ) Բաղադրեալ բայերը կը կազմուին յարակատար (-ած), վաղակատար (-եր), Բ. ապառնի (-ելու, -ալու) եւ ժխտական (-ար, -եր, -իր, -ուր) ղերբայներով + էական պակասաւոր բայի ձեւերով։ Բայի բաղադրեալ դիմաւոր ձեւեր են սահմանական եղանակի յարակատար ներկայ եւ անկատար (գրած եմ, գրած էի), վաղակատար ներկայ եւ անկատար (գրեր եմ, գրեր էի), Հարկադրական եղանակի ներկայ եւ անկատար (գրելու եմ, գրելու էի) ժամանակները, ինչպէս նաև սահմանական եղանակի ներկայ ժամանակի ժխտականը (կը գրեմ՝ չեմ գրեր...):

● Ընդգծեցէ՛ք ստորոգիչը եւ գրեցէ՛ք բային աներեւոյթը, լծորդութիւնը, դիմաւոր բային տեսակը, եղանակը, ժամանակը, թիւն ու դէմքը։ Նաւը հեռացած էր։ - Յեռանալ՝ «ալ», բաղադրեալ դիմաւոր բայ, սահմ. եղ., յարակատար անկատար, եզ., գ. դ.։

Ես յոզնած եմ։ .....  
.....

Խաղալիքը կոտրեր է։ .....  
.....

Անձրեւ տեղացած էր։ .....  
.....

Մէկը չեմ տեսներ։ .....  
.....

Ամրան ձիւն չի տեղար։ .....  
.....

Տուն երթալու եմ։ .....  
.....

գ) Բայի երկրորդական կարգի բաղադրեալ ժամանակները կը կազմուին յարակատար եւ Բ. ապառնի ղերբայներով + էական տարածիմք բայի (ըլլայ-եղայ) դիմաւոր ձեւերով։ Այսպէս. գրած պիտի ըլլամ, գրած եղայ... գրելու պիտի ըլլամ, գրելու եղայ....:

● Ընդգծեցէ՛ք ստորոգիչը եւ գրեցէ՛ք էական տարածիմք բային աներեւոյթը, լծորդութիւնը, դիմաւոր բային կազմութիւնը, եղանակը, ժամանակը, թիւն ու դէմքը։

Ան տուն գացած կ'ըլլայ։ - Ԙլլալ՝ «ալ», էական տարակիմք բայ, երկրորդական կարգի դիմ. բայ «գացած» յարակատար դերբայով, սահմ. եղ., ներկայ ժմկ., եզ., գ. դէմք։

Ես գործս աւարտելու պիտի ըլլամ: .....  
.....

Վաղը այստեղին հեռացած եղի՞ք: .....  
.....

Երանի շուտով մեկնած ըլլաս: .....  
.....

Ինք տուն գացած պիտի ըլլար: .....  
.....

Արդին հասնելու եղան:

● **Բայերը բաժնեցէ՛ք ըստ տեսակի.-** կու զայ, չեմ գար, գացած պիտի ըլլայ, հեռացած ըլլալու է, վազեր էի, պիտի երգեմ, մի՛ վազէք, օրհնած ըլլաս, սորված է, վազելու կ'ըլլայ, չ'ուզեր, պիտի քալէինք, գրած եղէ՛ք, մօտեցեր էիք, հաւատամ:

պարզ դիմ. բայ բաղադրեալ դիմ. բայ երկրորդ. կարգի դիմ. բայ  
.....  
.....  
.....  
.....  
.....  
.....  
.....  
.....

● **Հաստատականը՝ միտականի, իսկ միտականը հաստատականի վերածեցէ՛ք:**

չեմ տար	.....	չուտէր	.....
կու զաս	.....	չ'ուտեր	.....
չի լար	.....	գրած էի	.....
տե՛ս	.....	վազէ՛	.....
կ'ուզէ	.....	վազէ	.....
կը գըէ	.....	տեսնելու ես	.....
պիտի տամ	.....	կը զզայ	.....
գրելու է	.....	չի շտապեր	.....

## Բ. ԴԱՍ

### ԲԱՆԱՀԻՒՍՈՒԹԵԱՆ ՄՇԱԿՈՒՄԸ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԷջ

Գարեգին Եպս. Սրուանձտեանց եւ իրմէ ետք շատ բանահաւաքներ հարազատ կերպով գրի առին հայ ժողովուրդի հարուստ բանահիւսութիւնը, իսկ գրողներ գրական մշակումի ենթարկեցին զայն, այսինքն՝ ժողովրդական նիւթը վերարտադրեցին՝ ձեւի եւ խորքի տարբեր նպատակներ հետապնդելով։

Բանահիւսական նիւթի փայլուն մշակումներ ունին արեւելահայ գրողներ Ղազարոս Աղայեանը («Արեւամանուկն Ու Օձամանուկը», «Արեգնազան», «Տորք Անգեղ»), Յովհաննէս Թումանեանը («Փարուանա», «Թմկաբերդի Առումը», «Աղաւնու Վանքը»); Անոնք մշակեցին բազում հեքիաթներ, աւանդութիւններ, երգեր։ Ժողովրդական նոյն նիւթը երբեմն մշակուած է տարբեր գրողներու կողմէ, ինչպէս Սասնայ ծոերը կամ Սասունցի Դաւիթ ղիւցազնավէալը Յովհ. Թումանեանի, Աւետիք Խսահակեանի, Կարօ Սասունիի եւ ուրիշներու կողմէ։ Նոյն աւանդութիւնը կը վերապատմեն Յովհ. Թումանեանի «Ախթամար»ը եւ Ռուբէն Զարդարեանի «Ծովակին Հարսը»։

Արեւամտահայ գրականութեան մէջ ժողովրդական նիւթի լաւագոյն մշակումներ են Ռուբէն Զարդարեանի հեքիաթները։



**ՌՈՒԲԵՆ ԶԱՐԴԱՐԵԱՆ (1874-1915)** աշակերտած է Թլկատինցիին անոր Խարբերդի դպրոցին մէջ։ Կը ձերբակալուի, ապա ազատ արձակուելով կ'անցնի Պուլկարիա, ուր 1906ին կը հրատարակէ «Շազմիկ» թերթը։ 1908ին, Օսմանեան Սահմանադրութենէն ետք շատերու հետ կը վերադառնայ Պոլիս, ուր կը վարէ «Ազատամարտ» թերթին խմբագրութիւնը։ Իր գրական գործերը կը հրատարակէ «Ցայգալոյս» հատորով։ Իր լաւագոյն գործերը պատմուածքներն ու հեքիաթներն են։ Իր ներշնչումի աղբիւրներն են հայրենի երկրին բնութիւնը, գաւառի կեանքը, աւանդութիւնները։ Կը նահատակուի 1915ին։

Զարդարեան գաւառական գրականութեան ամէնէն արուեստագէտ դէմքերէն մէկն է։

### ԶԱՐՆՈՒԱԾ ՈՐՍՈՐԴԼ

#### Ա.

Անկոխ ուղիներէ, օձի ճամբաներէ՝ քարերուն վրայէն այծեամ մը կը փախչի. անցած տեղերէն կարմիր արիւն կաթկթած է, ու քարերը դեռ թաց են. կը վազէ, կը հեռանայ, կոտոշները քարեր կը գլառը են դարվար։ Ապա-

ուաժներուն վրայէն ցատկելով, կաքաւի ձագերը թոցնելով իրենց բոյնէն ու լեռներէն թաւալող ջուրերը պղտորելով կը սլանայ այծեամը. կը փախչի. սիրտը ուժգին խոված է, վախը խիստ ըլլալու է:

Հեռուն, մարդ մը կ'երեւի, կապարձը ուսին, աղեղը լարած՝ նետը կը քաշէ: Վարէ՛ն, այդքան վարէն նետն իր նշանին չի կրնար հասնիլ. լեռները ապառաժներ են ու ճամբայ մը չ'երեւիր, որ գագաթը տանի. այդ տեղերէն մինակ մողէզներ կը վազն, ու որսորդը օձի ոտք ունենալու է:

Դիմացի սեւ, մթնշաղ լեռներուն, Մաստառի վրայէն այծեամ մը կը վազէ, ու որսորդն ալ ետեւէն:

- Որո՞նք են դերակատարները:  
- Ի՞նչ վիճակով ու գործողութիւններով հանդէս կու զան անոնք:  
- Ո՞ւր է միջավայրը: Նեղինակը ի՞նչ տեղական գոյներով կատարած է միջավայրի գը-ձագրութիւնը: Ո՞ր երկրին հարազատ տարրեր են անոնք:  
- Ուրեմն՝ հոս ի՞նչ կը խորհրդանշեն Մաստառը, այծեամը եւ որսորդը:  
- Բայցատրեցէ՛ք «անկոխ ուղիներ», «օձի ճամբաններ», «օձի ոտք ունենալու է» հակադրութիւնները: Նախ բայցատրեցէ՛ք, թէ ինչպէ՛ս հակադրութիւններ կազմուած են:

## Բ.

Լեռներու մէջ, ուր փշոտ կաղնիներ ու վայրի թթենիներ կը բուսնին, ուր հազարաւոր օտար ծաղիկներ իրենց գեղեցկութիւնը կը բանան ու կը գոցեն, լեռներուն մէջ մինակ վայրի անանուխներ չեն ծաղկիր, ո՛չ ալ ցանցիր, գաճաճ մացառներն են, որ հողին կը կպին. մինակ առուի մը գլուխքը չէ, որ այդ տեղերուն լուռւթիւնը կը խանգարէ. ամայի, խորունկ ձորերուն մէջ, զով անձաւներուն ներսը, այծեամը իր ձագերը կը բերէ. թարմ դալարիներու, ցցուած գագաթներու վրայ՝ այծեամն իր ձագերը կ'արածէ:

Ու այծեամը լեռներուն զաւակն է: Այդ հսկայ քարերը թրիսսած են զինք, ու անոնց վրայ բուսած մամուռները կերակրած են անիկա: Մաստառը զանոնք ծնած է. անէ՛ծք այծեամին գնդակ նետողի գլխին:

- Միջավայրի գծագրութիւնը ի՞նչ տեղական գոյներով աւելի կը յստականայ: Միջավայրի ո՞ր յատկանիշը աւելի կը չեշտուի: Ինչպէ՞ս հասկնալ «հազարաւոր օտար ծաղիկներ իրենց գեղեցկութիւնը կը բանան ու կը գոցեն» այլաբանութիւնը:

- Այծեամը այս միջավայրին հարազա՞տ տարրն է, թէ ոչ: Ինչպէ՞ս հասկնալ «այդ հսկայ քարերը թիսած են զինքը» այլաբանութիւնը: Մայր բնութիւնը ի՞նչ սպառնալիքով կը պաշտպանէ իր զաւակը:

## Գ.

Փախաւ այծեամը, ու որսորդն ալ անոր ետեւէն:

Բայց ճամբայ չկայ ու զեռունի ոտք հարկաւոր է մագլցելու համար:

Ելաւ, ելաւ որսորդը այծեամին հետքերէն կաթկթած կարմիր ցայտքերուն ուղիով. որսորդը գնաց՝ մոռցած թէ լեռը մահուան կը տանի, ու իջներու համար ա'լ անգամ մըն ալ ճար չկայ: Այծեամին գնդակ նետողը անէծքով կը մեռնի:

Գագաթն հասաւ ահա: Բայց այծեամը... չկար: Քարերն իրենց ճեղքերուն մէջ առին, թէ լեռներն իրենց անձաւներուն մէջ պահեցին զինքը. ո'վ

գիտէ. որսորդը շատ փնտռեց, բայց չկրցաւ գտնել:

Կատաղի մոլեգնութեամբ խորտակեց քարին՝ կապարճը, նետը ու աղեղն ալ, եւ անոնց կտորները հովերը տարին:



Հոս ու հոն արծիւներ կը ճչէին ու ահագին թեւերնուն թափ կու տային. անոնց բոյներուն մօտ փտած ոսկորներ ու անգղի կտուցով ցեցքուած անձանաչ դիակներ ինկած էին: Կամաց, կտոր-կտոր ամպեր կու գային անցնելու պահ-պահ ու թեթեւ շուքերով կ'երթային կը հեռանային: Հիմա կտրիճ որսորդը լեռներուն մէջ մինակ՝ կը վախնայ, ու անոնց մէջ արձագանգող իր անհաստատ ոտքերուն տրոփիւնը զինք կը խռովէ:

Դ.

Զառիվերը՝ դիւրին, բայց զառիվարը ահարկու է: Մոռցած է, թէ ուրկէ' վեր ելած է, ու ճամբայ մը չկայ, որ զինքը վար տանի: Գէթ տեղեր գտնուէին, որ ոտքը դնել կարելի ըլլար: Աւա՛ղ, այծեամին որսը անիծուած է, ու հալածող որսորդը տանջանքով կը մեռնի: Լեռն ի վար աչքը հանգիստ սեւեռում չի կրնար ունենալ, ու վար գահավիթողը տանջանքներուն ամէնէն սոսկալիովը, իր մահուան քստմնելի զարհուրանքը չափելով պիտի մեռնի:

Որսորդը յուսահատի աչքերով հեռուն կը նայի, ուր հորիզոնը կը ցածնայ լեռներուն վրայ ու զանոնք կը գրկէ: Տարտամ ճառագայթում մը կը խաղայ հեռաւորութեան մէջ: Կը պոռայ, տարօրինակ ձայներով, կողկողիչ աղերսանքով՝ օգնութիւն կը կանչէ, ու լեռներուն մէջ, քարերուն մէջ դիւահան ծռմռուքով ձայնը կ'արձագանգէ, կ'երկարի: Իրիկուան զով ստուերներուն հետ եղնիկները կը բբան, ու մօտէն հեռուէն հովը երբեմն վայրի կենդանիներու ձայնի կտորներ կը տարտղնէ ասդին-ասդին:

- Ապարդիւն հալածանքը ի՞նչ զգացումով կը լեցնէ որսորդի հոգին: Ի՞նչ կ'ընէ: Ի՞նչ ըսել է խորտակուած զէնքերուն ակնարկող «եւ անոնց կը-տորները հովերը տարին» չափաղանցութիւնը:

- Տեղական գոյնի ի՞նչ նոր տարրեր կ'աւելնան միջավայրի զծագրութեան վրայ: Անոնք ի՞նչ շարժումի մէջ են: Որսորդի յուսախաբութեան ի՞նչ զգացում կը յաջորդէ:

**Մինա՛կ, կայնած է լերան վրայ:** Հովերը մազերը կ'ալեկոծեն, ու բոպիկ ոտքերէն ա՛լ արիւն կը մզի: Յուսսահատ է, ա՛լ չի կրնար իջնել. կեցա՛ւ հոտ, սպասելով մէկուն որ պիտի գար, մինչ առջեւէն մարախներ կը ցատկէին խումբերով ու թեթեւ թեւերով վար կը խումբէին: Անոնց վար իջնելը տեսաւ տիսուր աչքերով ու հետեւեցաւ ակնարկով, երբ թրթռալով կը կորսուէին: Մերժ ընդ մերժ բգէզ մը միօրինակ բզզիւնով հանդարտ լոռութիւնը կ'աղմէիր ու կը թռէ՛ր կ'երթար:

Կեցաւ հոն, լերան գլուխը, աչքը անսպառ յոյսով ուղղուած վարը, լեռներէն դարվար, սպասելով մէկուն, որ պիտի գար: Մահը եկաւ ու աչքերը իրենց կոպիճներուն մէջ, բաց գլուխն ուսին գամեց:

Ու լեռը հիմա իր երգն ունի.

- Վա՛յ անոր, որ այծեամին նշան կը բռնէ:

### ՈՂԻԲԷՆ ԶԱՐԴԱՐԵԱՆ

- Որսորդին նպատակը հիմա ի՞նչ կը դառնայ: Համողի՞չ է «զառիվերը՝ դիւրին, բայց զառիվարը ահարկու է» փարատոքսը (Բոլորին կողմէ ընդունուած ճշմարտութեան մը հակառակ ճշմարտութիւնը փարատոքս կը կոչենք): Որսորդը ինչպէ՞ս կ'ապրի մահուան սարսափը:

- Հոս տեղական գոյնի ի՞նչ նոր տարրեր կ'աւելնան միջավայրի գծագրութեան վրայ: Անոնք ի՞նչ զգացումներ կրնային արթնցնել որսորդին մէջ:

- Հեքիաթը բարիին վարձատրութեամբ ու չարին պատիմով կը վերջանայ: Մայր բնութիւնը ինչպէ՞ս կը պատժէ չարը: Ի՞նչ է վախճանական գործողութիւնը. պատմէ՛:



### ՎԵՐՆԱԳԻՐԻ ԹԵԼԱԴՐԱՆՔ

Ո. Զարդարեանի «Զարնուած Որսորդը» կու գայ ժողովրդական հաւատալիքէ մը, որուն համաձայն «Այծեամին գնդակ նետողը՝ գնդակով կը մեռնի»: Նեղինակը հաւատալիքը վերածած է հեքիաթի մը, սակայն ի տարբերութիւն ժողովրդական հեքիաթներու հնո գործողութիւնները շափազամց քիչ են.- այծեամը կը փախչի, որսորդը կը հալածէ: Անոր փոխարէն հեղինակը շատ կարեւորութիւն տուածէ միջավայրի նկարագրութեան եւ ներքին գործողութիւններուն, այսինքն՝ որսորդի հոգեփոխութիւններուն:

Հոս բնութիւնը մասնաւորուած է Մաստար բառով, որ Խարբերդի մօտիկ լեռ մըն է: Այծեամը այդ վայրի բնութեան զաւակն է, եւ այդ վայրի բնութիւնը կը պաշտպանէ զայն:

Մաստարը կը խորհրդանշէ Յայաստանը, այծեամը՝ հայ ժողովուրդը, իսկ որսորդը՝ մեր երկիրը ներխուժած թշնամիները:

### ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆԵՐ

ԱՅԾԵԱՄ - քարայծ. վայրի այծ: ԴԱՐՎԱՐ - զառիվարէն վար: ԱՊԱՌԱԺ - ժայռ: ԹԱՒԱԼԻԼ - գլորիլ: ՍԼԱՆԱԼ - արագ անցնիլ: ԽՌՈՎԱԾ - խաղաղութիւնը կորսնցուցած,

Նեղուած: ԿԱՊԱՐՃ - նետի աման: ՄՈՂԵԶ - սողուն մը: ՄԹՆՇԱՂ - վերջալոյս. աղջամուղջ: ՕՏԱՐ ԾՍՂԻԿ - վայրի ծաղիկ: ՑԱՆՑԻՐ - ցիրուցան: ԳԱՃԱՃ - կարճ. թղուկ: ԿՊԻԼ - փակիլ: ԱՆՉԱՒ - քարայր: ԴԱԼԱՐԻ - կանաչութիւն: ՄԱՄՈՒՌ - խոնաւ մակերեսի վրայ բուսնող թաւշանման կանաչութիւն: ԶԵՌՈՒՆ - սողուն: ՑԱՅՑՔ - ժայթքում՝ ջուրի: ԽՈՐՏԱԿԵԼ - ջախջախել. կործանել. տապալել: ԱՆԳՂ - գիշատիչ խոշոր թռչուն մը: ՑԵՑ - ՔՈՒԱԾ - ծակծկուած: ԱՆՃԱՆԱՋ - անճանաչելի: ԱՀԱՐԿՈՒԻ - սարսափելի. ահաւոր: ՍԵ-ԻԵՌՈՒԻՄ - կեղրոնացում՝ նայուածքի: ԳԱՀԱՎԻԺԻԼ - իյնալ. գլորիլ: ՔԱՄՄԵԼԻ - սոսկում ազդող. խորշելի: ՑԱՐՀՈՒԱՆՔ - սարսափ. սոսկում: ՏԱՐՏԱՄ - անորոշ. աղօտ: ԿՈՂԿՈՂԻՉ - լալագին: ԱՂԵՐՄԱՆՔ - աղաչանք: ԴԻԻԱՀԱՆ - դեւերը դուրս բերող, կանչող: ԲԲԱԼ - եղնիկին ձայն հանելը: ՄԶԻԼ - արտահոսիլ, բարակ-բարակ հոսիլ, ծորիլ: ՄԱՐԱԽ - միջատ մը: ԿՈՊԻՃ - կոպ: ԲԶԵԶ - միջատ մը:

### ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

**Ժողովրդական Հեքիաթի մը յատկանիշները բաղդատեցէ՛ք Ռուբէն Զարդարեանի այս մշակումին հետ.**

- Հեքիաթը սովորաբար կը սկսի «կար ու չկար» կամ նման արտայայտութեամք մը:
- Հեքիաթին միջավայրը անիրական աշխարհ մըն է եւ չի կապուիր աշխարհագրա-կանօրէն որոշ միջավայրի մը, Հետեւաբար չունի ագգային նկարագիր:
- Հեքիաթին մէջ դէպքը կը զարգանայ արագ ընթացող ու առատ գործողութիւններով, եւ միջավայրի նկարագրութիւնը մեծ տեղ չի գրաւեր:
- Հեքիաթին հերոսները չար ու բարի են:
- Հեքիաթին մէջ բարիին օգնութեան կը հասնին կախարդական իրեր, հուրի-փերիներ:



Արշակ Չերվաճեան (1866 - 1947), «Սասունցի Կինը»:

- Հեքիաթի վախճանական գործողութեան մէջ չարը կը պատժուի, ու բարին կը վարձատրուի:
- Հեքիաթները կ'ըլլան կենդանական, կախարդական եւ իրապատում:

### ԼԵԶՈՒԱԿԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

**● Տեղին գործածեցէ՛ք Հետեւեալ հոմանիշ բառերը.**  
վախ. սոսկում. սարսափ. երկիւդ:

Աստուծոյ ..... կայ սրտին մէջ:

Պայթիւնը ..... պատճառեց ներկաներուն:

Պատերազմի գոյժը ..... տարածեց բնակչութեան մէջ.

Ծեր կինը ..... ով ծնրադրեց խորանին առջեւ:

**● Ինչո՞վ տարրեր են ճամբայ բառին հոմանիշ Հետեւեալ բառերը:**  
Գետնուղի, փապուղի, ծոպանուղի, խճուղի, մայրուղի, երթուղի, երկաթուղի, անցուղի:


**● Հետեւեալ բառերը գրեցէ՛ք իրենց նոյնանիշ բառին դիմաց.- անձաւ, կոպ, ճամբայ, քարայծ, սարսափելի, եղջնոր, աղերսանք, թաւալի, սուրալ, սողուն, երբեմն, ջախջախել, ժայռ, ցանցիր, անհատնում, ամենի:**

ուղի	.....	սլանալ	.....
այծեամ	.....	ապառաժ	.....
կոտոշ	.....	գեռուն	.....
աղաչանք	.....	քարայր	.....
մոլեգին	.....	մերթ ընդ մերթ	.....
գլուրիլ	.....	խորտակել	.....
ահարկու	.....	ցիրուցան	.....
կոպիճ	.....	անսպառ	.....

### ՇԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ

Հեքիաթին հատուածներուն կից հարցարաններուն հետեւելով վեր-  
ուծեցէ՛ք Ռուբէն Զարդարեանի «Զարնուած Որսորդը» հեքիաթը:  
Իւրաքանչիւր հարցումի կամ հարցումներու խումբի պատասխանը  
մէկ պարբերութեամբ շարադրեցէ՛ք:  
Վերլուծումը կատարեցէ՛ք պահելով հեքիաթին բաժանումները:

## ՀԱՅՐԵՆԵՐ



**Յայրէն** կը կոչուին միջնադարեան հայ ժողովրդական սիրոյ երգերը: Յայրէնները ստեղծուած են զլխաւորաբար Արեւմտեան Յայաստանի Ակնայ շրջանին մէջ: Նոյն միջավայրին ու ժամանակին մէջ տարածուած պանդխութեան երգերը կոչուած են անտունի:

Յայրէնները տարբեր ժողովածումներէ առաջին անգամ հաւաքած ու ներկայացուցած է Արշակ Չոպանեան (1872-1954) իր «**Յայրէններու Բուրաստանը»** ժողովածուին մէջ:

Յայրէնները թիւրիմացաքար վերագրուած են միջնադարու տաղերգու Նահապետ Քուչակի: Այդ պատճառով յաճախ կը կոչուին քուչակեան տաղեր:

Աչխարհս ինչ ըոփնդ որ կայ՝ նա բերեմ աչուընուս ցանեմ,  
Աչերս երբ քենէ ի զատ մարդ չ'ուզեր՝ ես ի՞նչ անեմ.  
Հոգի՛, եթէ հոգիս ուզես՝ չէ չասեմ, հանեմ տամ ի քեզ,  
Ապա թէ աչերս ուզես՝ ալ ինչո՞վ հայիմ դէպ ի քեզ:

Ես աչք ու դու լոյս, հոգի՛, առանց լոյս՝ աչքն խաւարի,  
Ես ձուկ ու դու ջուր, հոգի՛, առանց ջուր՝ ձուկն մեռանի.  
Երբ ձուկն ի ջրէն հանեն եւ այլ ջուր ձգեն՝ նա ապրի,  
Երբ զիս ի քենէ զատեն՝ քան զմեռելն այլ ճար չի լինի:

Ով որ սիրու տէր լինի եւ սիրուն ճարակ չի լինի՝  
Թող երթայ փորէ տապան եւ մտնու մէջն կենդանի.  
Սրտին դէմն բաց թողու, որ ելնէ բոցն ծիրանի,  
Ով անցնի՝ նա զայն ասէ. «Սիրու տէր մարդն կու վառի»:

Յայրէնները ընդհանրապէս քառասող երգեր են: Տողը ունի 15 վանկ երկու հատածով՝ 7-8, իւրաքանչիւրը՝ 2-3-2 եւ 3-2-3 ոտքերով:

Կանանչ /ու կարմիր /հագնիս, //զինչ նըռան /հատըն /նմանիս,  
Յայնժամ /ինձ աղուոր /թուիս, //երբ ելնես /ձեր դուռն /կանգընիս,  
Դուռն ալ /կիսաբաց /անես, // ցած հայիս, /մանտը /ծիծաղիս,  
Աչօքդ /ու ունքովդ /անես, //իմ տխմար /խելքըս /կու տանիս:

**ԸՆԻՒԴ** - աղուոր, զեղեցիկ: **ԱԶՈՒԾՆՈՒՄ** ՑԱՆԵՄ - աչքերուս առջեւ փոեմ: **ՔԵՆՔ** - քեզմէ: **ՃԱՐԱԿ** - ճար: **ՏԱՊԱՆ** - գերեզման: **ՀԱՅԻՄ** - նայիմ: **ՄԱՆՏՐ** - հոս՝ նուրբ, թեթև: **ԱԶՕՔԴ** ՈՒ ՈՒՆՔՈՎԴ ԱՆԵՄ - աչքով ու յօնքով կը հասկցնես:

## ԽԱՂԻԿՆԵՐ

**Խաղիկը** հայ ժողովրդական գիւղական երգատեսակ է, սովորաբար՝ քառատող եւ կը կատարուի որոշակի յանկերգի մը ըմկերակցութեամբ:

Խաղիկին նիւթք սէրն է, որուն հետ ան նաեւ կ'արտայայտէ աշխատանքային գիծեր, բողոք ըմկերային անարդարութիւններու դէմ, լաւ կեանքի երազանք, այլ տրամադրութիւններ ու խոհեր:

Սարը սարին նման չէ,  
Քարը քարին նման չէ,  
Հարս ու աղջիկ շատ տեսայ,  
Մէկն էլ եարիս նման չէ:

Ուոփի ես՝ կուանալ մի',  
Մեր տնից հեռանալ մի',  
Թէ Աստուածդ կը սիրես՝  
Սիրել ես, մոռանալ մի':

Կայնել եմ՝ գալ չեմ կարող,  
Լցուել եմ՝ լալ չեմ կարող,  
Քանի որ գնացել ես՝  
Անունդ տալ չեմ կարող:

Քանաքեռ բարձր տեղ ա,  
Զուրը հիւանդին դեղ ա,  
Սիրած սիրածի չեն տայ,  
Էս ի՞նչ անօրէն դեղ ա:

## ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԵՐ

Յայ ժողովրդական երգի առաջին հաւաքողներն ու մշակողները եղան քրիստափոր Կարա Սուրզա (1853 - 1902), Սակար Եկմալեան (1855 - 1905) եւ Կոմիտաս Վարդապետ (1869 - 1935):

Այս մարզին մէջ մեծ ու բազմակողմանի եղաւ Կոմիտասի վաստակը:

Ժողովրդական երգը ունի բազմաթիւ տեսակներ.

- Պանդուխտի երգեր կամ անտունիներ:
- Սիրոյ երգեր:
- Աշխատանքային երգեր, ինչպէս՝ վարուցանի, հունձքի ու կալի, այգեկութքի, ճախարակի եւ այլն:

- Ծիսական երգեր, այսինքն՝ յատուկ առիթներու կատարուող երգեր, ինչպէս՝ հարսանիքի, հարս ու փեսայի, սուգի եւ այլն:

- Մանկական խաղերգներ եւ օրօրներ:
- Ռազմի կամ հայրենասիրական երգեր:



Կոմիտասի «Գուսան» երգչախումբը, Կ. Պոլիս, 1910:



## ԲԱՐԴ ՍՏՈՐՈԳԻՉ

(ՎԵՐԱՔԱՂ)

**Բարդ ստորոգիչը կը կազմուի որեւէ մէկ բառով, որ ստորոգելի կը կոչուի, եւ էական բայով, որ հանգոյց կը կոչուի:**

**Աշակերտուհին աշխատասէր է:** > աշխատասէր՝ ստորոգելի:

&gt; է՝ հանգոյց:

**Շուտով գիշեր կ'ըլլայ:** > գիշեր՝ ստորոգելի:

&gt; կ'ըլլայ՝ հանգոյց:

**Ստորոգելի կ'ըլլան գոյականը, ածականը, թուականը, դերանունը, մակրայը, դերբայներէն՝ անորոշը, ներկան, Ա. ապառնին:**

**Զուրը տաք է:** **Տաք՝ ստորոգելի, որակական ածական:**

**Դասընկերս երրորդ է:** **Երրորդ՝ ստորոգելի, դասական թուական:**

**Ճամբան այղպէս է:** **Այղպէս՝ ստորոգելի, ցուցական դերանուն:**

**Յանցաւորը ինք է:** **Ինք՝ ստորոգելի, անձնական դերանուն:**

**Տառեխը ձուկ է:** **Ձուկ՝ ստորոգելի, գոյական:**

**Վաղքը դանդաղ է:** **Դանդաղ՝ ստորոգելի, մակրայ:**

**Աստուած ներող է:** **Ներող՝ ստորոգելի, ներկայ դերբայ:**

**Նպատակը խաղալ է:** **Խաղալ՝ ստորոգելի, անորոշ դերբայ:**

**Գործը ըլլալիք է:** **Ըլլալիք՝ ստորոգելի, Ա. ապառնի դերբայ:**

**Գոյականներն ու կարգ մը դերանուններ կրնան ստորոգելի ըլլալ ուղղական, տրական, բացառական եւ գործիական հոլովներով.**

**Իշխանը ձուկ է:**

**Համը ձուկի է:**

**Հոտը ձուկէն է:**

**Ճաշը ձուկով է:**

**Էական բայր կ'ըլլայ երկու տեսակ .**

**ա) Էական պակասաւոր բայ, ունի սահմ. եղանակի ներկան եւ անկատարը՝ եմ, ես, է, ենք, էք, են, էի, էիր, էր, էինք, էիք, էին:**

**բ) Էական տարահիմք բայ՝ ըլլայ – եղայ: Ունի դիմաւոր բայի բոլոր ձեւերը:**

**● Ընդգծեցէ՛ք բարդ ստորոգիչը եւ լուծեցէ՛ք ստորոգելին եւ հանգոյցը: Հետեւեցէ՛ք օրինակին:**

**Փողոցը մաքուր էր:**

**Մաքուր - ստորոգելի, որակական ածական, դրական աստիճան:**

**Եր - հանգոյց, էական պակասաւոր բայ, սահմ. եղ., անց. անկ., եզ., գ. դէմք:**

**Շուտով գիշեր եղաւ:**

**Գիշեր** - ստորոգելի, գոյական հարկ. ան., ուղղ. հլվ., եզ., գ. դէմք, անորոշ:  
**Եղան** - հանգոյց, ըլլալ, տարահիմք էական բայ, սահմ. եղ., անց. կատարեալ, եզ., գ. դէմք:

**Գիրքը պատկերազարդ էր:**

**Մենք զինուոր ենք:**

**Քեզ փնտռողը ինք էր:**

**Պարէնը վերջանալիք է:**

**Ընթացքը դանդաղ է:**

**Մեծերը ներող կ'ըլլան:**

**Ես հինգերորդ եղայ:**

**Այս բաժինը տղուն էր:**

**Նամակը եղբօրմէն է:**

**Փափաքը մեկնիլ եղած է:**



## Գ. ԴԱՍ

### ԱՐՈՒԵՍՏԱԳԻՏ ԿԱՄ ԳԵՂԱՊԱՇՏ ՍԵՐՈՒՆԴ

1896ի համիտեան ջարդերուն հետեւանքով արեւմտահայ իրապաշտ Սերունդը քայքայուեցաւ: Հրապարակ իջաւ գրական նոր սերունդ մը, որ կոչուեցաւ **Գեղապաշտ** կամ **Արուեստագիտ Սերունդ**:

Գեղապաշտ կամ **Արուեստագիտ Սերունդի** (1900-1920) գրողները իրենց գրուածքները կ'օժտէին ձեւի եւ խորքի գեղեցկութեամբ: Գրուածքին ձեւը ոչ միայն անոր կառոյցն է, այլ մանաւանդ լեզուն: Անոնք հայերէնը գործածեցին կատարեալ բծախնդրութեամբ ու ճաշակով: Անոնց լեզուն որքան երաժշտական, այնքան ալ պատկերաւոր է:

Արուեստագիտ Սերունդի գրողներէն ոմանք կրեցին իրապաշտ ուղղութեան աւանդները (Լեոն Շանթ, Զապէլ Եսայեան) եւ գաւառական գրականութեան միտումները (Ռուբէն Զարդարեան, Յակոբ Օչական), իսկ շատերու մօտ զգալի եղան խորհրդապաշտ գրական հոսանքի (symbolism) սկզբունքները:

### ԽՈՐՀՐԴԱՊԱՇՏ ԳՐԱԿԱՆ ՀՈՍԱՆՔԸ

Խորհրդապաշտ գրողները բնութիւնը կը պատկերէին իրենց զգացական աշխարհին ընդմէջէն, ոչ թէ առարկայական, այլ ենթակայական մօտեցումով: Բնութեան պատկերը իրենց համար խորհուրդ մը ունէր, ծածուկ իմաստ մը, որ կապուած է մարդու ներաշխարհին հետ: Խորհրդապաշտները այդ պատճառով աւելի յաճախ դիմեցին այլաբանական խօսքին, պատկերի, գոյնի եւ խօսքի երաժշտականութեան միջոցով փորձեցին արտայայտել անբացատրելին (Միսաք Մեծարենց, Սիամանթօ, Դաստիէլ Վարուժան, արեւելահայերէն՝ Վահան Տէրեան):

**ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ** (1886 - 1908) ծնած է Արեւմտեան Դայաստամի Ակնայ Բինկեան գիւղը: Տասնվեց տարեկանին ընտանեօք կը հաստատուի Կ. Պոլիս: Ուսումը կես կը ծգէ թոքախտի պատճառով: Կը սերտ հայ հին գրականութիւնը, կը ծանօթանայ եւրոպական գրականութեան: Կը մահանայ քսաներկու տարեկանին, հասցնելով հրատարակելու բանաստեղծութիւններու երկու ժողովածուներ՝ «Ծիածան» եւ «Նոր Տաղեր»: Յետ մահու կը հրատարակուին անոր անտիպ էջերը՝ «Ոսկի Արիշին Տակ» խորագիրով:



Միսաք Մեծարենցի բանաստեղծական հանճարին բացայստման մէջ դեր ունեցան Ակնայ շրջանի հայրէն եւ անսունի կոչուող երգերու արուեստը, հայրենի բնութիւնը, խորհրդապաշտ ուղղութեան որոշ յատկանիշները, յատկապէս գրուածքի ծեւին ու կառոյցին տրուած կարեւորութիւնը:

Մ. Մեծարենց հայ քնարերգութեան գագաթներէն մէկն է:

## ՍԻՐԵՐԳ

Գիշերն անուշ է, գիշերն հեշտագին,  
Հաշիչով օծուն ու բալասանով.  
Լուսեղին ճամբէն ես կ'անցնիմ գինով,  
Գիշերն անուշ է, գիշերն հեշտագին...

Ճամբոյըներ կու գան հովէն ու ծովէն,  
Ճամբոյը՝ լոյսէն, որ չորսդիս կը ծաղկի,  
Այս գիշեր Տօն է հոգւոյս՝ Կիրակի,  
Ճամբոյըներ կու գան հովէն ու ծովէն:

Բայց լոյսն իմ հոգւոյս քիչ-քիչ կը մաշի,  
Նըթունքս են ծարաւ միակ համբոյրին...  
Ցնծագին գիշերն է, լոյս ու լուսին,  
Բայց լոյսն իմ հոգւոյս քիչ-քիչ մը մաշի...  
«ԾԻԱԾԱՆ»

### ԲԱՌԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ՀԵՇՏԱԳԻՆ - հեշտանք՝ փիզիքական հաճոյք պատճառող: ՀԱՇԻՆ - թմրեցուցիչ բոյս մը. փոխարերութիւն՝ բնութեան անուշահոտութիւնն ու համը, զոր կը ներչնչէ բանաստեղծը: ԲԱԼԱՍՍՆ - բոյս մը, որմէ սպեղանի կը պատրաստեն. փոխարերութիւն՝ զով հովը, որ կը զովացնէ մարդու մարմինը: ԼՈՒՍԵՂԻՆ - լոյսէ շինուած: ՏՕՆ, ԿԻՐԱԿԻ - փոխարերութիւններ՝ հոգեկան բարձր տրամադրութիւն: ՇՐԹՈՒՆՔ - բառը իր այս ձեւով գործածուած է յովնակի իմաստով՝ շրթունքներ: ՄԻԱԿ ՀԱՄԲՈՅՑՐ - տողը այլաբանութիւն է, որով նկատի ունի բնութեան հետ մարդու միութեան գերագոյն պահը:

### ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

- 1.- Գիշերուան տարրերը (համ, հոտ, հով, լոյս) ի՞նչ փոխարերութիւններով ու մակդիրով արտայայտուած են առաջին տունին մէջ:
- 2.- Նոյն տունին մէջ բնութեան ձայնը (շոնժն ու սօսափը) ի՞նչ հնարքով արտայայտած է բանաստեղծը, որով այդքան երաժշտական կը դառնայ տունը (Իրարու մօտիկ բաղաձայններու կուտակումով բան մը արտայայտելու կերպը կը կոչուի բաղաձայնոյթ):
- 3.- Այս հաշուով իր բոլոր զգայարանքներով (համտեսելիք, լսելիք, հոտոտելիք, չօշափելիք, տեսանելիք) հեշտագին գիշերը զգացող բանաստեղծը ի՞նչ կը զգայ իրրեւ հետեւանք իր զգայնութիւններուն:
- 4.- Բնութեան հետ բանաստեղծին փիզիքական շփումը ի՞նչ բառով կ'արտայայտուի երկրորդ տունին մէջ:
- 5.- Համբոյրին յաջորդող ապրումը փիզիքական հեշտանք է, թէ հոգեկան վերացում:
- 6.- Այդ ապրումը ի՞նչ փոխարերութիւններով կ'արտայայտէ բանաստեղծը:
- 7.- Այդ ապրումը նաև արտայայտած է ձայնաւոր հնչիւններու ցածէն բարձր շարուածքով՝ ու-է, ու-ա, օ-է, ու-օ-է (առաջին տող), ա-ու, ու-է, օ-ի, ա-ի (երկրորդ տող):

(Միեւնոյն բարձրութեամբ ընթացող, բարձրէն ցած իջնող կամ ցածէն բարձր ելլող ձայնաւորներու շարուածքով զգացում մը արտայայտելու կերպը կը կոչուի առձայնոյթ):

8.- Բնութեան լոյսը, նոյնիսկ գիշեր ատեն, անսպառ է, իսկ իր՝ մահկանացուին լոյսը քիչ-քիչ կը մաշի հակաղութեան մէջ լոյսը ի՞նչ կը խորհրդանշէ: Ինչպէս հասկնալ «Շրթունքս են ծարաւ միակ համբոյրին» այլարանական տողը:

## ՎԱՅՐԿԵԱՆ

Թոյլ շրշիւն մը, յետոյ բոյր մը մշկենի.  
Եւ յամրագին գիրքը ձեռքէս կ'իյնայ վար,  
Երազներու պերճուհին է որ կ'անցնի,  
Ու կը փոթի ծովակն հոգւոյս մեղմավար:

Ու կը փոթի ծովակն հոգւոյս մեղմավար,  
Եւ ալիք մը թեւը բացած կը վազէ  
Գրկել ափունքն իղձիս ոսկի երազէ:

Ով քաղցրութիւնը նայուածքին իր ծաղիկ.  
Ով պերճութիւնը գնացքին իր հպարտ.  
Ճամբուն վրայ՝ իր քայլերուն հետքը վարդ,  
Ուր հեշտօրէն կը յածի դեռ իմ մենիկ

Սիրտս՝ բոց մը՝ մթնշաղին մէջ անհետ...  
«ՆՈՐ ՏԱՂԵՐ»

### ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆԵՐ

ՇՐՇԻՒՆ - հագուստի հանած մեղմ ձայնը: ՄՇԿԵՆԻ - անուշաբոյր ու թափանցող հոտով իւղ մը: ՅԱՄՐԱԳԻՆ - կամաց. դանդաղօրէն: ՊԵՐՃՈՒՀԻ - գեղեցիկ ու չքեղ կին: ՓՈԹԻԼ - ծալք-ծալք ըլլալ, ալեկոծիլ: ԱՓՈՒՆՔ - ափ, եղերք: ԻՂԶ - փափաք. տենչանք: ԳՆԱՑՔ - ընթացք: ՀԵՇՏՕՐԻՆ - ախորթելի. ցանկալի. հաճոյք պատճառող: ՅԱԾԻԼ - պտտելով շրջիլ: ԱՆՀԵՏ - առանց հետք ձգելու:

### ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

1.- Երազներու պերճուհին անցքը ի՞նչ գրգիռներով կը զգայ բանաստեղծը առաջին տողին մէջ: Հոս ո՞ր զգայարանքները կը հակազդեն գրգիռին:

2.- Իր զգիսանքը ֆիզիքական ի՞նչ շարժումով կ'արտայայտէ բանաստեղծը:

3.- Անոր ի՞նչ ներքին շարժում կը յաջորդէ: Ի՞նչ ըսել է «Հոգւոյս մեղմավար ծովակը կը փոթի», ապա «ալիք մը թեւը բացած կը վազէ ոսկի երազէ իղձիս ափունքը գրկելու»:

4.- Վերջին տունին մէջ ֆիզիքական ի՞նչ տարրեր կ'աւելնան պերճուհին նկարագ-րութեան վրայ:

5.- Բացատրեցէ՛ք հետեւեալ կապակցութիւններուն մակղիրները. «ծաղիկ նայ-

ուածք», «Հպարտ գնացք», «Քայլերուն վարդ Հետքը»:

6.- Ցոյց սոսէ՛ք բանաստեղծին սիրոյ ապրումներուն նրբութիւնը, փափկութիւնը եւ քնքութիւնը արտայայտող սողերը:

7.- Ո՞ր սողերուն մէջ բանաստեղծը պահն (վայրկեան) ու շարժումը կը բռնէ նկարիչի վարպետութեամբ:

## ՀԻՒՂԸ

Դաշտի ճամբու մը վրան  
Կամ ստորոտը լերան  
Ուղեւորին ժամանման  
Սպասող հիւղն ըլլայի:  
Ու գգուանքիս կանչէի  
Ես ճամբորդներն անժաման,  
Ու ճամբուն վրայ մենաւոր  
Ու ճամբուն վրայ ոսկեման,  
Եկուորներուն դիմաւոր՝  
Ծխանիս ծուխն ամպէի:



Գևորգ Բաշինջաղեան,  
«Արագած», 1911:

Ու գրգանքիս կանչէի  
Ուղեւորներ պարտասուն  
Ու բարեւի մը փոխան  
Հազար բարիք ես տայի:  
Հազար բարիք ես տայի,  
Գոլը կրակին ճարճատուն,  
Կութքը բերրի դաշտերուն,  
Բոլոր միրգերն աշունի  
Ու մեղը ու կաթ ու գինի...

Ու լսէի ես ցայգուն,  
Քովը կրակին ճարճատուն՝  
Երգն իրիկուան եկուորին.  
Ու ջամբէի ես ցայգուն  
Երազներով պատարուն  
Նիսջ՝ իրիկուան եկուորին:



Գևորգ Բաշինջաղեան,  
«Զմեռնային Բնանկար», 1897:

Ու դիտէի ես այգուն  
Ու խոկայի օրն ի բուն  
Երթն իրիկուան եկուորին...

Ու ձմեռներն ալ համբուն,  
Հրաւիրակ զուարթուն,  
Կանզնէի քովը ճամբուն  
Ու ձիւնապատ հէզ մարդուն  
Ես հայրօրէն, լայնաբաց  
Երկու թեւս պարզէի.  
Միշտ քաղցրագին, նիւթացած  
Հրաւէրն ես ըլլայի:

Ահ, ըլլայի, ըլլայի,  
Դաշտի ճամբու մը վրան  
Կամ ստորոտը լերան  
Ուղեւորին ժամանման  
Սպասող հիւզն ըլլայի:  
«ՆՈՐ ՏԱՂԵՐ»

### ԲԱՌԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ԱՆԺԱՄԱՆ - ուշ մնացած, ուշ ժամանող:  
ՈՍԿԵՄԱՆ - ոսկիով մանուած:  
ԾԽԱՆ - ծխնելոյզ:  
ԳՐԳԱՆՔ - գգուանք:  
ՊԱՐՏԱՍՈՒԻՆ - յոգնած, խոնջած:  
ԳՈԼ - տաք, տապ, տօթ:  
ՃԱՐՃԱՏՈՒԻՆ - այրելու ձայն հանող  
(փայտը):  
ԿՈՒԹՔ - բերք՝ պտուղի:  
ԲԵՐՐԻ - պտղաշատ, արգաւանդ, բեղուն:  
ՑԱՅԳՈՒԻՆ - մինչեւ առառու, ցայդ, գիշեր:  
ԶԱՄԲԵԼ - սնունդ տալ:  
ՊԱՏԱՐՈՒԻՆ - լեփի-լեցուն, յորդուն, առլի:  
ԱՅԳՈՒԻՆ - առաւօտուն:  
ՄՐՏԱՊԱՏԱՌ - սաստիկ վախցած,  
լեղապատառ:  
ՀԱՄԲՈՒԻՆ - համակ, լման տեսողութեամբ:  
ՀՐԱՒԻՐԱԿ - հրաւիրող:  
ԶՈՒԱՐԹՈՒԻՆ - ժպտուն, խնդրումերես:  
ԶԻՒՆԱՊԱՏ - ձիւնով ծածկուած:

### ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

- 1.- Տուն առ տուն վերապատմեցէ՛ք բանաստեղծին ի՞նչ ըլլալու եւ ի՞նչ ընելու իղձը:
- 2.- Բայական ի՞նչ եղանակով, ժամանակով, թիւով ու դէմքով արտայայտուած է անիկա:
- 3.- Ցոյց տուէ՛ք բոլոր այն տողերը, որոնք ցոյց կու տան հայ մարդու ասպնջակա-նութիւնը, առատաձեռնութիւնը, մարդասիրութիւնն ու բարութիւնը:
- 4.- Համիտեան րոնակալութեան այդ դժնի տարիններուն գաւառին մէջ տիրող աղքային հալածանքներէն, ջարդերէն ու անապահովութենէն Կ. Պոլիս ապաստանած բանաստեղծին փափաքը կեանքի մէջ ի՞նչ գաղափարներու յաղթանակի փափաք է:
- 5.- Վերջին հաշուով այստեղ զուտ անձնական կերպարանք ստացած այս փափաքը խաղաղութեան ու եղբայրութեան համազգային ու համամարդկային ապրում մը չէ՞:
- 6.- Ինչպէ՞ս ապահովուած է այս ոտանաւորի երաժտականութիւնը:

### ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵԼՑԻՆ

Արիւն է եղել աշխարհում, եղել է եղեռն ու կրիւ,  
Լեռնացել են ուժեր վիթխարի՝ ամեհի ելած իրար դէմ,  
Աշխարհից հեռու մի գիւղում, եղեգմեայ մի սրինգ կտրած,  
Արեւ է երգել ու գարուն՝ այս հիւանդ, հանճարեղ պատանին:

ԵՂԻԾԵ ԶԱՐԵՆՑ

## ԱՐՏԱՅԱՅՏՀԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

**Արտայայտչական միջոցները կ'օգնեն միտքի կամ զգացումի բացայացումին, կը չետես զայն, կը ստեղծեն երաժշտականութիւն:**

**Կան հնչինական, բառային եւ շարահիւսական արտայայտչական միջոցներ:**

**Հնչինական արտայայտչական միջոցներ են.**

**Յանգ.- նոյն վանկով վերջացող բառերու շարուածք, որ կը ծառայէ իբրև ուսանաւորի տողի աւարտի նշան եւ երաժշտականութեան միջոց:**

**Ու լսէի ես ցայզուն,**

**Քովը կրակին ճարճատուն՝**

**Երգն իրիկուան եկուորին.**

**Ու ջամբէի ես ցայզուն**

**Երազներով պատարուն**

**Նինջ՝ իրիկուան եկուորին:**

**Բաղաձայնոյթ.- բանաստեղծական տողի մէջ նոյն կամ մօտիկ բաղաձայններու կրկնութիւն, իբրև վիճակ մը փոխանցելու եւ երաժշտականութիւն ապահովելու միջոց:**

**Գիշերն անուշ է, գիշերն հեշտագի՛ն,**

**Ճաշիշով օծուն ու բալասամով. (չը...չը...չը...չը.../չը...չը...ծը...սը...):**

**Առձայնոյթ.- բանաստեղծական տողի մէջ միեւնոյն բարձրութեամբ ընթացող, բարձրէն ցած իջնող կամ ցածէն բարձր ելլող ձայնաւոր հնչիններու շարուածք, իբրև ապրում մը արտայայտելու և երաժշտականութիւն ապահովելու միջոց:**

**Այս գիշեր Տօն է հոգւոյս՝ Կիրակի՛ (ա-ի, օ-է, ... ա-ի):**

**Մոռանալ, մոռանալ ամէն ինչ, ամէնին մոռանալ (օ-ա-ա, օ-ա-ա...):**

**Բառային արտայայտչական միջոցներ են.**

**Նախադասութեան եւ բառի կրկնութիւն.- յաջորդաբար կամ պարբռաբար, իբրև գաղափարին ուժգնութիւն տալու միջոց:**

**Ա՛հ, ըլլայի՛, ըլլայի՛ («Հիւղը»):**

**Ու կը փորի ծովակն հոգւոյս մեղմավար (2 անգամ, «Վայրկեան»):**

**Ճազար բարիք ես տայի (2 անգամ, «Հիւղը»):**

**Յարակրկնութիւն.- յաջորդական նախադասութիւններու սկիզբը նոյն բառերու կամ նոյն վանկով սկսող բառերու կրկնութիւն:**

**Ո՞Վ քաղցրութիւնը նայուածքին իր ծաղիկ.**  
**Ո՞Վ պերճութիւնը գնացքին իր հպարտ («Վայրկեան»):**  
**Ու գրգանքիս կանչէի**  
**Ուղեւորներ պարտասուն**  
**Ու բարենի մը փոխան**  
**Դազար բարիք ես տայի («Հիւղը»):**

**Բազմաշաղկապութիւն.-** շաղկապի առատ գործածութիւն, իբրև գաղափարները երկարաձգելու միջոց:  
**Ու մեղր ու կաթ ու գինի... («Հիւղը»):**

**Շարահիւսական արտայայտչական միջոցներ են.**

**Աստիճանաւորում.-** բնութագրութիւններու աստիճանական ուժեղացում կամ թուլացում:  
Դազար բարիք ես տայի,  
Գոլը կրակին ճարճատուն,  
Կութքը բերրի դաշտերուն,  
Բոլոր միրգերն աշունի,

**Բացագանչութիւն.-** ապրումը ուժեղ կերպով արտայայտելու միջոց:  
Մ'հ, ըլլայի, ըլլայի (փափաք, «Հիւղը»);  
**Ո՞Վ քաղցրութիւնը նայուածքին իր ծաղիկ (հիացում, «Վայրկեան»):**

**Հակաղբութիւն.-** հակաղիք վիճակներու մէկտեղում՝ իբրև գաղափարը աւելի ցայտուն դարձնելու միջոց:  
Ցնծագին գիշեր է, լոյս ու լուսին,  
Բայց լոյսն իմ հոգւոյս քիչ-քիչ մը մաշի... («Սիրերգ»):

**Նըջաղասութիւն,** որ նախաղասութեան անդամներու սովորական տեղի փոփոխութիւն է: Արտօնուած չափով կը կատարուի ոտանաւորին մէջ տաղաչափական պայմանները լրացնելու կամ տեղափոխուած բառին իմաստը շեշտելու համար:

Եւ յամրագին գիրքը ձեռքէս կ'իյնայ վար:  
(Ու գիրքը ձեռքէս յամրագին վար կ'իյնայ):  
Լուսեղէն ճամբէն ես կ'անցնիմ գինով:  
(Ես գինով կ'անցնիմ լուսեղէն ճամբէն):  
Ու գրգանքիս կանչէի/ Ուղեւորներ պարտասուն:  
(Ու գրգանքիս կանչէի պարտասուն ուղեւորներ):

**ՍՏՈՐԱԴԱՍ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԵԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ**  
**(վերաբաղ)**

**Գիտենք, որ բարդ ստորադասական նախադասութեան մէջ ստորադաս նախադասութիւնը կրնայ փոխարինել պարզ նախադասութեան մը բոլոր անդամները եւ ըլլալ. ա) ենթակայ եւ ենթակայի լրացումներ. բ) ստորոգելի եւ ստորոգիչի լրացումներ:**

**Անցեալ տարեշրջանին մենք ճանչցանք ենթակայ, որոշիչ, յատկացուցիչ, բացայայտիչ ստորադաս նախադասութիւնները: Այսպէս.**

**Ծաղիկները թոռմեցան:** - Ենթական պարզ նախադասութեան մէջ:

**Ով որ կ'աշխատի՝ կը յաջողի:** - Ենթակայ ստորադաս նախադասութիւնը:

**Փոքրիկ երաժիշտը կը նուազէ:** - Որոշիչը պարզ նախադասութեան մէջ:

**Ես կը յարգեմ այն մարդը, որ ինքոյնք յարգել գիտէ:**

- Որոշիչ ստորադաս նախադասութիւնը:

**Միաաքին գիրքը կորսուեցաւ:** - Յատկացուցիչը պարզ նախադասութեան մէջ:

**Անմահ է յիշատակը անոր, որ զոհուած է հայրենիքին համար:**

- Յատկացուցիչ ստորադաս նախադասութիւնը:

**Քրոջմէս՝ Աստոլիկէն, նամակ ստացայ:**

- Բացայայտիչը պարզ նախադասութեան մէջ:

**Երեւանէն, որ Հայաստանի մայրաքաղաքն է, հիւրեր ունեցայ:**

- Բացայայտիչ ստորադաս նախադասութիւնը:

**Բարդ նախադասութեան մէջ ստորադաս նախադասութիւնը կրնայ ունենալ ստորոգիչի խումբին բոլոր պաշտօնները՝ պարագաներ եւ խընդիրներ: Ստորոգիչի պարագային՝ միայն բարդ ստորոգիչի ստորոգելին կրնայ արտայայտուիլ ստորոգելի ստորադաս նախադասութեամբ:**

**ՍՏՈՐՈԳԵԼԻ ՍՏՈՐԱԴԱՍ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆԸ**

**Նպատակս ուսանիլ է:**

**Այս պարզ նախադասութեան մէջ ստորոգիչը բարդ է՝ «ուսանիլ է»:**  
**Կազմուած է ստորոգելիով՝ «ուսանիլ» եւ հանգոյցով՝ «է»:**

**Բարդ ստորադասական նախադասութեան մէջ չի կրնար ըլլալ ստորոգիչ ստորադաս նախադասութիւն, բայց կ'ըլլայ ստորոգելի ստորադաս նախադասութիւն:**

**Նպատակս այն է, որ ես ուսանիմ:**

**Նպատակս ի՞նչ է: - Այն՝ որ ես ուսանիմ: - Ստորոգելի ստորադաս նխղս:**

**Ստորոգելի ստորադաս նախադասութիւնը կը փոխարինէ զիսաւոր նախադասութեան բարդ ստորոգիչին ստորոգելին, որ սովորաբար ար-**

**տայայտուած կ'ըլլայ ցուցական կամ անձնական դերանունով մը (այն, այնքան, այնպէս, ան,), որ ձեւական ստորոգելի է: Ստորոգելի ստորադաս նախադասութիւնը կը գտնենք համապատասխան հարցում մը ուղղելով զլիսաւոր նախադասութեան ձեւական ստորոգելիին:**

Լաւ այն է, որ քեզի կը յարմարի: - Լաւ ո՞րն է: - Այն՝ որ քեզի կը յարմարի:  
Բերքը այնքան է, որքան որ պէտք է: - Որքա՞ն է: - Այնքան՝ որքան որ պէտք է  
Կարգը այնպէս է, որ ամէն ոք օգտուի: - Ինչպէ՞ս է: - Այնպէն՝ որ ամէն ոք օգտուի:  
Յարգանքը անոր է, ով արժանի է: - Որո՞ն է: - Անոր՝ ով արժանի է:

**Ստորոգելի ստորադաս նախադասութիւնը պարզ նախադասութեան մէջ լուծելու պարագային կը վերածուի դերբայի (կամ դերբայական դարձուածքի) ու կը գրաւէ տեղը ձեւական ստորոգելիին, որ կը կորսուի:**

Փափաքս այն է, որ ընկերս մեկնի: > Փափաքս ընկերոջս մեկնին է:  
Դիրքը այնպէս է, որ ամէն կողմէ կ'երեւի: > Դիրքը ամէն կողմէ երեւցող է:  
Դերբայական դարձուածքին մէջ դերբայը երբեմն կ'երեւի կապական դարձուածքի մէջ:

Տուածը այնքան էր, որ ինծի կը բաւէր: > Տուածը ինծի բաւելու չափ էր:  
Այնպէս զրեց՝ ինչպէս մանուկ մը կը խծրծէ: > Մանուկի մը խծրծածին պէս զրեց:

**ՅԻՇԵՑՈՒՄ. Ստորադաս նախադասութիւնը դերբայական դարձուածքի վերածելու պարագային կը կորսուի ստորադասական շաղկապը կամ յարաբերական դերանունը, դիմաւոր բայը կը վերածուի դերբայի (կամ դերբայով կապական դարձուածքի), իսկ ստորադաս նախադասութեան ենթական կը վերածուի սեռական հոլովով կողմնակի ենթակայի: Հմմտ.՝ Փափաքս այն է, որ ընկերս մեկնի > Փափաքս ընկերոջս մեկնին է:**

● **Ընդգծեցէ՛ք ստորոգելի ստորադաս նախադասութիւնը, ապա լուծեցէ՛ք զլիսաւոր նախադասութեան մէջ՝ ստեղծելով դերբայական դարձուածքով կամ կապով դերբայական դարձուածքով պարզ նախադասութիւն մը:**

Իմ գիրքս այն չէ, զոր դուն զրկեր ես:

Գումարը այնքան էր, որքան որ կը բաւէր ճաշին:

Իսկական ընկերը ան է, որ իր ընկերոջ հաւատարիմ կը մնայ:

Իրողութիւնը այն էր, որ ինք ներկայ չէր դէպքին:

**Տպաւորութիւնս այն եղաւ, որ մայրը տեղեակ չէ հարցէն:**

---

**Բարեկամդ ան չէ, որ միշտ քեզ կը գովէ:**

---

**Ունեցած գումարը այնքան էր, որ հազիւ կը բաւէր տան վարձին:**

---

**Մարդը անոնցմէ է, որոնք ճաշակ կը դնեն իրենց գործին մէջ:**

---

**Մեծը ան է, որ ներել գիտէ:**

---

**Քաջը ան է, որ գիտէ նաեւ վախնալ:**

---

● **Փորձեցէ՛ք հակառակը ընել: Գտէ՛ք վարի նախադասութիւններուն դերբայով կամ դերբայական դարձուածքով ստորոգելիները եւ վերածեցէք ստորադաս նախադասութեան:**

**Զեր առաջարկը մեր արձակուիլն է:**

---

**Լոլիկը ամանին մէջ բաւելու չափ էր:**

---

**Դուն իմ ակնկալածիս պէս չէիր:**

---

**Պահանջքը քովը ըլլալս է:**

---

**Կարծիքս ըոլորին հաստատածին պէս պիտի ըլլայ:**

---

**Քու բարեկամդ միշտ կողքիդ կեցողն է:**

---

**Իր նպատակը լերան գագաթին հասնիլն է:**

---



## Դ. ԴԱՍ

### ԱՐՈՒԵՍՏԱԳԻՏ ՍԵՐՈՒՆԴԻ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Արուեստագիտ կամ Գեղապաշտ Սերունդի գրողներէն ոմանք համիտեան բռնակալութեան տարիներուն Եւրոպա ապաստանած ըլլալով աղատ էին իրենց ազգային ապրումներու արտայայտութեան մէջ: 1908ի Օսմանեան Սահմանադրութեան հոչակումով անոնք վերադարձան Երկիր: Ասոնցմով գեղապաշտներու գրականութիւնը ստացաւ ազգային նկարագիր:

Անոնք իրենց նիւթերը քաղեցին 1895ի համիտեան կոտորածներէն, 1909ի Կիլիկեան Աղէտէն, հայ ազգային ազատագրական պայքարէն: Հայ մարդը, անոր պատմութիւնը, մշակութային արժէքները եւ տոհմային գիծերը նոր չունչով ու խորութեամբ մշակուեցան: Ազգային ապրումներու պոռթկում մը եղաւ Սիամանթոյի, Դանիէլ Վարուժանի, Ռուբէն Սեւակի, Վահան Թէքեանի եւ ուրիշներու բանաստեղծութիւնը:



**ՄԻԱՄԱՆԹ** (Ասոն Եարծանեան, 1878-1915, նահատակ) ունի բանաստեղծութիւններու չորս ժողովածումներ՝ «Հոգեվարքի եւ Յոյսի Զահեր», «Հայորդիներ», «Կարմիր Լուրեր Բարեկամէս», «Հայրենի Հրաւէր» եւ երկարաշունչ ներքող մը «Սուրբ Սեսրոպ», որ նույրուած է Ս. Մեսրոպ Մաշտոցի:

Բննիամին Թաշճան Սիամանթոյի մասին.

- Սիամանթօ դիւցազներգակ բանաստեղծ մըն է: Իր ստեղծագործութեամ տարրերն են տառապամքը, յոյսը, հերոսութիւնը, վրեժը, յաղբանակը: Մեր մէջ առաջին անգամ ինք փորձած է ազատ ոսանաւորը առանց չափի, յանգի, հատածի եւ վանկերու չափուած թիւի, անհաւասար տողերով: Իր մէջ գերակշռող է երեւակայութիւնը: Աւելի հետամուտ է բառերու արտայայտիչ ուժին, քան անոնց երաժշտականութեան: Իր պատ-կերները ունին թելադրականութիւն, ուժգնութիւն, յանդգնութիւն: Կը սիրէ սակայն ածա-կաններու առատ գործածութիւնը, նաև ծայրակեղութիւնը՝ տպաւորութիւն ծգելու ծիգով:

Բննիամին Թաշճան, «Հայկարան», է. եւ Ը. տարի, 1954, Գահիրէ, էջ 143-144:

- Ի մի բերէ՞ք Սիամանթոյի կեանքին մասին ձեր գիտելիքները:

## ԵՍ ԵՐԳԵԼՈՎ ԿՌԻՉԵՍ ՍԵՌՆԻԼ

Սպասումիս եւ Յոյսիս քաղցրութեանը հետ մինակ էի այդ իրիկուն Եւ Փրկութեան ու Տառապանքի նժարովը՝ Հայունիքին բախսող կը կշռէի... Երբ՝ հեռակայ տանս դուռը, գիշերուան սարսափին մէջ, ուժգնապէս բախնեցին. Եւ ժպտում՝ ընկեր մը ներս մտաւ, շքեղորէն գեղեցիկ, եղբայրադէմ եւ ահաւոր... Երիտասարդ էր: Աչուլներուն կայծը երկնքի աստղերէն էր, որ կը ծորէր...

Եւ հասակին ծեւերը մարմարներու զօրութիւններէն էր կերտուած...  
Ստածումը մարդկային արդարութեան էջերէն յստակօրէն ջահավառեալ...  
ճակտին վրայ իրենց ցալի եւ բարութեան ծաղկըներն ունէին:

Մտերմաբար քով-քովի, Յայրենիքին տառապանքէն կը խօսէինք,  
Իր ծանրախոհ գլուխը սգաւոր կիսաստուածի մը արիւնոտ սրտին կը նմանէր...  
Նայուածքները նայուածքներուս մէջ, նոյն ճակատագրին խորհրդանիշը  
փնտուցին...

Եւ մեր տրտում ժայիտները հոգիէ հոգի մեղմօրէն ճառագայթուեցան:

Ժամերով լոին էր: Լոին էի: Յիշատակի հեծեծանքներ մեր աչքերը թրջեցին...  
Եւ լամբարիս կապոյտ լոյսը, սեղանիս վրայ, այլեւս արիւններու ննան վար կը  
թորար...

Տժգունեցայ ես՝ ինչպէս երազ մը, որ առաւօտին երեւումէն կ'անհետի...  
Բայց ինք՝ հերոսատիա եւ հպարտ, ձեռքս ձեռքին մէջ, ոտքի, ինծի ըսաւ.

- Այս իրիկուն՝ հաւատքի եւ իրաժեշտի իրիկունս է, ընկեր,  
Երիվարս քամբած եմ արդէն, եւ կեանքի՛ ու կրիւի տեսնէն դուռիդ առջեւը կը  
վրնջէ...

Եւ տես, հասակէս վար անքիծ սուրս մերկ է, մերկութեամբը գերմարդկային  
վճիռներուն:

Ճակատդ շրթունքիս մօտեցուր... Յաւատքի եւ իրաժեշտի իրիկունս է, ընկեր:

Եւ դուն սա՛ մաքրափայլ թերթերուդ վրան, ցեղին ցալը եւ ցեղին ուժը  
բանաստեղծէ

Ապագայ սերունդներուն եւ մեր անցեալին տիրութեանն ի նուէր.

Ես որք մըն եմ եւ զմբռստ մը, մնա՞ս բարեաւ, կորուսեալներս փնտռելու կ'երթամ...  
Քու երգերէդ երգ մը տուր ինձ, երգ մը, ես երգելո՞վ կ'ուզեմ մեռնիլ....:

«ՅՈԳԵՎԱՐՔԻ ԵՒ ՅՈՅՍԻ ԶԱՐԵՐ»

## ՎԵՐՆԱԳԻՐԻ ԹԵԼԱԴՐԱՆՔ

«Ես երգելով Կ'ուզեմ Մեռնիլ» քերթուածին մէջ հայրենիքի տառապանքն ու ամոր փրկութեան գաղափարը քով քովի թերած է բանաստեղծն ու զինեալ երիտասարդը: Վերջինը օժտուած է ֆիզիքական, գաղափարական ու մարդկային վսեն գիծերով: Ան կը հաւատայ, որ ժողովուրդի տառապանքին միակ դարմանը այլեւս սուրմ է: Երիտասարդը ողբերգակ ու դիւզագմերգակ բանաստեղծն կը պահանջէ «ցեղին ցալը եւ ցեղին ուժը բանաստեղծել» իսկ ինք անոր երգերէն մէկը շրթունքին «կուրուսեալներ»ը փնտռելու կ'երթայ, այսինքն՝ արդարութիւնն ու ազատութիւնը հաստատելու:

Երգը այստեղ գիտակցութիւն է: Ազատամարտիկը չի վախնար մահէն, նահատակութենէն, որովհետեւ «Մահ իմացեալ անմահութիւն է»: «Ես երգելով Կ'ուզեմ մեռնիլ» խօսքը կ'արտայայտէ մեր բիւրաւոր ազատամարտիկներու գաղափարական հասունութիւնն ու մեծ նուիրումը հայ ժողովուրդի դատին:

## ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ



Անդրամիկ Օզանեան իր զինակիցներով:



Ծուշիի ազատագրութեան մասնակից կամաւորներու խումբ Մը, 1992, Մայիս 9:

ՆԺԱՐ - կշիռքի թաթ: ՄԱՐ-ՄԱՐՆԵՐ - Հոս նկատի ունի հին աշխարհի աստուածներու մարմարեայ շքեղ արձանները: ԿԵՐՏՈՒԱԾ - շխուած: ԶԱՀԱՎԱՌԵԱԼ - լուսաւորուած: ԾԱՆՐԱԽՈՀ - մտածումներով ծանրացած: ԹՈՐԱԼ - թորիլ. ծորիլ. Հոսիլ: ԵՐԻՎԱՐ - ընտիր ձի: ՏԵՆԴԵՊԱՆԴ: ԳԵՐՄԱՐԴԿԱՅԻՆ - մարդկային ուժերը գերազանցող: ՄԱՔՐԱՓԱՅՅԼ - մաքուր. փայլուն:

## ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

1.- 4-8րդ տողերուն մէջ երիտասարդին ֆիդիքական, գաղափարական ու մարդկային նկարագրութիւնը ինչպէ՞ս կը կատարուի. նշեցէ՛ք ու պարզաբանեցէ՛ք չափազանցութիւններն ու այլաբանութիւնները, որոնցմով դիւցազունի մը կերպարանք կը ստեղծէ բանաստեղծը:

2.- Բանաստեղծը ի՞նչ բաներու կ'ակնարկէ առաջին երկու տողերու «Սպասում» եւ «Յոյս», ապա «Փրկութիւն» եւ «Տառապանք» բառերով: Ինչո՞ւ այդ բառերը գըլ-խագրուած են:

3.- Ի՞նչ կրնան ըլլալ «յիշատակի հեծեծանքները», որոնք երկու երիտասարդներուն աշքերը թրջեցին:

4.- Կոռի մեկնելու պատրաստ երիտասարդը ինչպէ՞ս կը ներկայացնէ իր պատրաստ վիճակը:

5.- Ան բանաստեղծին ի՞նչ կը թելադրէ ընել, ինչո՞ւ:

6.- Ընդգծեցէ՛ք առաջին երկու բաժիններուն ածականներն ու մակրայները, գորս Սիամանլթօ կը սիրէ առատօրէն գործածել՝ «հեռակայ տուն», «ուժգնապես բախեցին»:

## ԽԵՂՂԱՍԱՐԸ

Ու գետնափոր նկուղին մէջ քառասուն անձ՝  
Արջառներու սարսափահար հօտի մը պէս,  
Որ աւազահողմին հարուածներէն կը հալածուի,  
Մահուան դիմաց դողահար եւ մէկզմէկ ջախջախելով՝  
Չորս պատերուն մէջը խաւարտչին՝ խոնուեցանք...:  
Ծշուկ չկար, շնչող չկար, շրթունքները փակ էին,  
Եւ ամէնուս նայուածքները քստմնելի եւ դիւային,  
Սէկզմէկու վրայ յառած՝ մէկզմէկու մահ կ'ուզէին....:  
Արեւածագէ մը մինչ արեւածագն յաջորդ,

Այսպէս անձայն եւ անօթի, գերեզմանի քարերուն պէս՝  
Մենք մեր մարմնոյն վրայ մեր սարսափն երկարեցինք...:  
Ու մեր թաքուն կատաղանքն եւ կարօտը կոտորելու մտածումով՝  
Մեզմն շատերն սկսան մոլեգնօրէն իրենց մատները կրծոտել...  
Եւ ապառաժեայ լրութիւնը անհունին պէս մեր աչքերուն կ'երկարէր...:  
Բայց արեւին տակ՝ հազարաւոր անասնադէմ բարբարոսներ՝  
Բերի դաշտերն ու գիւղերն աւերելէ դեռ յոգնած,  
Սեր թաքստոցը փնտուելով՝ մեր մահը դեռ կ'ուզէին...:  
Եւ գետնափորին մութերուն մէջը մահացնոր՝  
Մենք սարսափով, սարսափով, սարսափով էր, որ լսեցինք  
Յրագէնի, նիզակներու, սուխններու եւ սուրերու  
Կայծակնահար շառաչիւնն, որ արեւին տակ կը վառէր...  
Ու դիակնե՞ր, դիակնե՞ր մեր նկուղին երդիքներուն վրայ,  
Արմատախիլ ծառերու պէս, սրսփանքով վար կ'ինային,  
Յոգնվարքի հռնդիւմներ՝ մերթ ամեհի եւ մերթ խուլ՝  
Պատերէն ներս, նկուղին մէջ կու զային մեզ ցնորել:  
Եւ հողապատ ձեղունէն, որ մեր վրան դագաղի մը պէս կը փակուէր,  
Վերը հոսող տաք արիւնը յորդառաս՝ ծակսիքներէն վար սուզուելով  
Սկսաւ ալ կաթիլ կաթիլ մեր դէմքերուն վրայ ծորիլ....:

Բայց նորածին մը նորէն սուր ճիշով մը սկսաւ լալ,  
Մեր դաւածանն անտարակոյս այդ անմեղը պիտի ըլլար,  
Որոշման մը, եղեռնի մը, ոճիրի մը յոյսը միայն կար մեզի,  
Երբ իր մայրն հեծեծանքով մը, ալ վերջապէս փսփսաց...  
- Աստուած մեզի թո՞ղ գթայ, ստիճններս պարապ են.  
Ալ կաթիլ մը կաթ չունին, մինչեւ արիւնս ծծել սուի...  
Ալ կաթիլ մը կաթ չունին, ինչ որ կ'ուզէք՝ վճռեցէք...

- Պէտք է խեղդել,- լսաւ մէկը իր բազուկն բարկութեամբ մը երկարելով:
- Պէտք է խեղդել...- փսփսացին քառասուն անձ նոյն ատեն...
- Նախ եւ առաջ զիս խեղդեցէք եւ յետոյ իմ զաւակս...
- Զայնը առին, տանիքն արդէն բրիչներով կը փորեն...
- Բոլորս մէկ մատնուեցանք, արդէն տանիքը կը փորեն....
- Արդէն հողը վար կը թափի, լոյսն արդէն կ'երեւայ...:
- Կը պաղատի՞մ, խեղդեցէք զիս, ահաւասիկ իմ կոկորդս եւ կոկորդն իմ զաւակիս...

Ու հայ մայրն իր վզին հետ զաւկին վիզը մութին մէջէն մեզ երկարեց...  
Խաւարին մէջ երկու բազուկ օձերու պէս զալարուելէն,  
Մանկան վիզը գտնելով ահեղութեամբ մը զայն սեղմեցին....:  
Լութիւնն այս անզամ նկուղին մէջ մրրիկ մ'էր:  
Ես բոպէ մը կարծեցի, որ բոլորս մէկ արժանապէս մահացանք...:  
Պահ մը յետոյ խարուած նարդու հայիուչներով տղմաթարաւ,  
Զգացինք, որ արիւնախում խուժանը յուսահատած կը հեռանար:  
Փրկութի՞ւն էր մեզի համար: Ստրուկները կը փրկուի՞ն: Այսպէ՞ս պէտք է փրկուիլ....:

Ու ամէն օր այդ խեղճ կինը կիսամերկ՝ ճամբաներուն վրայ կեցած,  
Անձանօթին, անցորդին, թշնամիին եւ օտարին  
Քղանցքներուն փաթթուելով խենթի մը պէս կ'աղաղակէ...

- Սա՛ ձեռքերս կը տեսմէ՞ք, կը տեսմէ՞ք սա ձեռքերս,  
Ես էի որ ասոնցնով, նկուղին մէջ, իմ նորածինս խեղդեցի...  
Յաւատացէք, ես էի որ զայն խեղդեցի: Ի՞նչ անարդար մարդեր էք,  
Դուք ալ գոնէ զիս խեղդեցէք, իմ ձեռքերս անզօր են.  
Ես էի որ նորածինս նկուղին մէջ բոլոր ուժովս խեղդեցի...  
Սիրտ չունի՞ք դուք. խեղդեցէք զիս, իմ ձեռքերս ա՛լ ուժ չունին...

«ԿԱՐՄԻՐ ԼՈՒՐԵՐ ԲԱՐԵԿԱՍՄԵՍ»

### ՎԵՐՆԱԳԻՐԻ ԹԵՂԱԴՐԱՆՔ

1909ի կիլիկեան Աղէտին Զապէլ Եսայեան գրեց «Աւերակներու Մէջ» տպաւորութիւններու գիրքը, իսկ Սիամանթօ «Կարմիր Լուրեր Բարեկամէս» քերթողագիրքը: Սիամանթօ իւրաքանչիւր քերթուածով իրապաշտական նկարագրով կու տայ կոտորածի սարսափագրու մէկ տեսարամը: «Խեղդամահը» քերթուածով կը ներկայացնէ նկուղի մը մէջ պատսպարուած փախստականներու սարսափը եւ տանիքին վրայ մոլեգնած ջարդարարներուն կատաղութիւնը: Սանուկի մը ծիչը կրօնայ մատնել թաքստոցին տեղը: Փախստականներուն փրկութեան գինը կ'ըլլայ այդ մանկան մահը: Խեղճնակը իր բուռն երեւակայութեամբ ստեղծած համեմատութիւններով, փոխսաբերութիւններով ու մակդիրներով աւելի կը շեշտէ պահուն ողբերգականութիւնը:

### ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ՆԿՈՒՂ - գետնափոր տեղ, մառան: ԱՐՁԱՌ - եղջերաւոր խոշոր կենդանիներու խումբ: ԽԱՀԱՐՏՁԻՆ - սաստիկ մութ: ԴԻԻԱՀԱՐ - սատանայէ բռնուած, այսահար. կատաղի: ԲԵՐՐԻ - պտղաշատ. արգաւանդ, բեղուն: ՄԱՀԱՅՆՈՐ - մահուան վախին խենթացած: ՍՐՍՓԱՆԻՔ - դող. ցնցում: ՀՈՆԴԻԻՆ - մահամերձի խոկոց: ՑՆՈՐԵԼ - խելագարիլ: ՁԵՂՈՒՆ



Ատամայի հայոց տուններէն մէկը, տակաւին կանգուն:

- առաստաղ: ԳԱԼԱՐՈՒԻԻԼ - պլուիլ. ուրուիլ. պրկուիլ: ՄՐՐԻԿ - փոթորիկ՝ սաստիկ հովով: ՏՂՄԱԹԱԹԱԼ - ցեխով ծածկուած: ԱՐԻԻՆԱԽՈՒՄ - արինարբու. արեան ծարաւի: ՔՂԱՆՑՔ - կնոջական հագուստի կախուած մասը:

### ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

1.- Ինչո՞ւ նկուղին մէջ ապաստանաձներուն նայուածքները «մէկզմէկու մահ կ'ուզէին»:

2.- Քանի՞ ժամ մնացին այդ խաւարվայրին մէջ:  
3.- Լոռիթիւնը ինչո՞ւ ապառաժի կը

### Նմանցնէ:

4.- Տուրք տարբերութիւնը՝ նիշակ, սուխն, սուր, թուր, դաշոյն բառերուն:

5.- Պահութառողները ինչէ՞ն կը զգան, թէ դուրսը ջարդը կը շարունակուի:

6.- Ի՞նչ ըսել կ'ուղէ հեղինակը հետեւեալ սողով. «Եղեռնի մը, ոճիրի մը յոյսը միայն կար մեղի»:

7.- Ե՞րբ եւ ինչո՞ւ լուռթիւնը մրրիկի մը կը վերածուի նկուղին մէջ:

8.- Ե՞րբ խուժանը կը հեռանայ եւ պահութառողները կը փրկուին, ինչո՞ւ պատմողը կը բացազանչէ.

«Ստրուկները կը փրկուի՞ն, այսպէ՞ս պէտք է փրկուիլ»:

9.- Դժբախտ մայրը ինչո՞ւ մահ կ'աղերսէ անցորդներէն:



Կանգուն մնացած Ալանայի հայոց Արգարեան վարժարանը:

### ԼԵԶՈՒԱԿԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

● Վերստին կարդացէ՞ք ստորեւ դրուած համեմատութիւնները, ցոյց տալով որ պէս բառի օգնութեամբ հեղինակը ինչ բան ինչ բանի հետ կը համեմատէ եւ համեմա-սութեան յատկանիշը ի՞նչ է:

Ու գետնափոր նկուղին մէջ քառասուն անձ՝

Արջաներու սարսափահար հօտի մը պէս,

Չորս պատերուն մէջը խաւարտչին՝ խոնուեցանք....:

Այսպէս անձայն եւ անօթի, գերեզմանի քարերուն պէս՝

Մենք մեր մարմնոյն վրայ մեր սարսափն երկաթեցինք....:

Եւ ապառաժեայ լուռթիւնը անհունին պէս մեր աչքերուն կ'երկարէր....:

Ու դիակներ, դիակներ մեր նկուղին երդիքներուն վրայ,

Արմատախիլ ծառերու պէս, սրսփանքով վար կ'ինսային,

Հողապատ ձեղունէն, որ մեր վրան դագաղի մը պէս կը փակուէր՝

Վերը հոսող տաք արինը յորդառատ՝ ծակտիքներէն վար սուզուելով,

Սկսաւ ալ կաթի՛լ կաթի՛լ մեր դէմքերուն վրայ ծորիլ....:

Խաւարին մէջ երկու բազուկ օձերու պէս գալարուելէն,

Մանկան վիզը գտնելով ահեղութեամբ մը զայն սեղմեցին....:

### ՇԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ

Լրատու գործակալութիւնները ձեր առջեւ կը փոեն ծանը դէպքեր՝ կոտորած, աւերածութիւն, փախստականներ եւ այլն: Վերապատմեցէ՞ք այդպիսի եղելութիւն մը՝ յիշելով վայրը, ժամանակը եւ ինչ բանի հետեւանք ըլլալը: Առանձնացուցէ՞ք քանի մը պատկերներ, որ աւելի ցցուն կը դարձնեն մարդոց դժբախտութիւնը: Մէջընդէջ արտայայտեցէ՞ք ձեր անմիջական տպաւորութիւնը:

## ՅՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ



Ք. Ա. 2րդ հազարամեակի Շայաստանի զինատեսակներ



ԺԹ. Դարու Երկրորդ կէսէն սկսեալ, հայ ազգային արժեքներու նկատմամբ ընդհանուր հետաքրքրութիւններու շրջագիծին մէջ սկիզբ առաւ ու զարգացաւ նաև հնագիտութիւնը:

Դայ եւ օտար բազմաթիւ հնագիտներ ու ճարտարապետներ բուռն թափով սկսան ուսումնասիրել նաև Դայաստանի հնավայրերը, Երեւան հանելու համար հայ ժողովուրդի նիւթական մշակոյթի արժեքները: Անոնք սկսան պեղումներ կատարել ու վերծանել ուրարտական ու հայկական հնագոյն վիմագիր արձանագրութիւնները, չեղեցիները:

Առանձնապես կարեւոր եղան Ամիհի, ինչպէս նաև Լոռիի, Շուլինի, Գառնի, Վանի, Ջուարթանցի հնագիտական պեղումները: Ամի մայրաքաղաքին պեղումները շուրջ Երկու տասնամեակ գլխաւորեց Նիկողայոս Մաոը (1864-1934), ինչպէս նաև Յովսէփ Օրբելին (1887-1961) եւ Թորոս Թորամանեանը (1865-1934): Սանաւանդ վերցինին ուսումնասիրութիւններուն հիման վրայ հայ Եկեղեցական ճարտարապետութիւնը ստացաւ համաշխարհային ճանաչում ու գնահատամբ:




Գագիկ Ա. Բագրատունինի (մահ՝ 1020 թ.) արձանը:



Մեծն Տիգրան (Ք. Ա. 95-55) կառուցած է չորս Տիգրանակերտ քաղաքներ: Անոնցմէ մէկուն վայրը յայտնաբերուած է Արցախի ազատագրուած հողերուն վրայ, 2005ին:

Պեղումները կը շարունակուին:



Խալիք աստուածը  
առհուծի վրայ, Երերուսի, Ք. Ա. 7րդ դար:

## ՈՒՂԻՂ ԽՆԴԻՐ ՍՏՈՐԱԴԱՍ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ

**ա) Ուղիղ խնդիրը իբրեւ նախադասութեան անդամ (վերաքաղ)**

Ուղիղ խնդիրը ստորոգիչին լրացումն է, զոր կը գտնենք, ենթական գտնելէ ետք, զո՞վ/որո՞նք (անձի) եւ ի՞նչ/ինչե՞ր (ոչ անձի) հարցումները ուղղելով ստորոգիչին:

Ես կը յարգեմ ուսուցիչներս: - Ես զո՞վ կը յարգեմ: - Ուսուցիչներս:

Դուք կը սիրէք աշխատանքը: - Դուք ի՞նչ կը սիրէք: - Աշխատանքը:

Ուղիղ խնդիրը դրուած կ'ըլլայ հայցական հոլովով:

Միայն ներգործական եւ պատճառական սեռերու բայերը կը պահանջեն ուղիղ խնդիր:

Մենք կը գտնենք փախստականը: - Գտնել՝ ներգործական բայ:

Ան կը հեռացնէ վտանգը: - Հեռացնել՝ պատճառական բայ ացն ածանցով:

Տէրը կտրել տուաւ ծառը: - Կտրել տալ՝ պատճառական բայ տալ բայով:

**Ամբողջացուցէ՛ք նախադասութիւնը նշուած դերանուններու յարմար հոլովով:**

Բարեկամդ (ես)..... կը ճանչնայ:

Սահմանապահը (դուն)..... կը նկատէ:

Դատաւորը (ինք) ..... կը դատապարտէ:

Ոստիկանը (անոնք) ..... պիտի հարցաքննէ:

Փոքրիկը (մենք) ..... կը յոգնեցնէ:

Մարդիկը (դուք) ..... կը փորձէ:

Մենք (իրենք) ..... կը տեսնենք:

Դուն (ինք) ..... նկատեցիր:

Ուղիղ խնդիրը կրնայ արտայայտուիլ նաեւ բացառական հոլովով:  
Բացառական հոլովով արտայայտուած ուղիղ խնդիրը կը կոչուի մասնական ուղիղ խնդիր:

Ճաշակեցի այդ պտուղը: > Ճաշակեցի այդ պտուղէն:

Հիւրը այդ գինին խմեց: > Հիւրը խմեց այդ գինիէն:

Մասնական ուղիղ խնդիր կրնան ունենալ ուտել, խմել, ճաշակել, համտեսել, ըմպել, ծախել, գնել, տալ, տանիլ, բերել, թարգմանել եւ նման բայերը:

**Ներգործական բայերը մեծ մասով կրաւորական կը դառնան ուել  
(ացուիլ, ցուիլ) մասնիկով. սիրել > սիրուիլ, խօսիլ > խօսուիլ, հոգալ >  
հոգացուիլ, ճանչնալ > ճանչցուիլ...:**

**● Վերածեցէ՛ք ներգործականը կրաւորականի, իսկ կրաւորականը՝  
ներգործականի**

**Յաջողակները կը գնահատուին ուսուցիչներէն:**

**Մեծերը կը յարգուին փոքրիկներուն կողմէ:**

**Լեռը ձիւնով ծածկուած է:**

**Խնդիրը ճիշդ լուծուեցաւ աշակերտներուն կողմէ:**

**Շուտով կը գիտնամ զաղտնիքը:**

**Բժիշկը ախտածանաչումը կատարեց:**

**Մարդը հրաշալիքներ կերտած է:**

**● Շրջագծեցէ՛ք ստորոգիչը եւ ընդգծեցէ՛ք ուղիղ խնդիրը:**

**Հեռակայ տանս դուռը ուժգնապէս բախեցին:**

**Ցիշատակի հեծեծանքներ մեր աչքերը թրջեցին:**

**Դուն ցեղին ցաւը եւ ցեղին ուժը բանաստեղծէ:**

**Քու երգերէդ երգ մը տո՛ւր ինձ:**

**Մենք մեր մարմնոյն վրայ մեր սարսափն երկաթեցինք...:**

**Անասնաղէմ բարբարոսներ մեր մահը դեռ կ'ուզէին...:**

**Մենք լսեցինք կայծակնահար շառաչիւնը:**

**Նախ եւ առաջ զիս խեղդեցէ՛ք:**

**● Հետեւեալ բայերով պարզ նախաղասութիւններ կազմեցէ՛ք եւ ցոյց  
տուէ՛ք խնդիրը.- գտնել, տեսնել, յանդիմանել, դիտել, կարդալ, ճանչնալ,  
խաղցնել, գոհացնել, սորվեցնել:**

## **բ) Ուղիղ խնդիր ստորադաս նախադասութիւնը**

Բարդ ստորադասական նախադասութեան մէջ ուղիղ խնդիր ստորադաս նախադասութիւնը կը փոխարինէ զլիսաւոր նախադասութեան ուղիղ խնդիրը: Ան կը լրացնէ զլիսաւոր նախադասութեան մէջ ներգործական բայով մը արտայայտուած ստորոգիչը եւ կը պատասխանէ զո՞վ եւ ի՞նչ հարցումներուն:

Ես տեսայ, թէ ինչպէս նաև մը կ'այրէր:

- Ես ի՞նչ տեսայ: - թէ ինչպէս նաև մը կ'այրէր: - Ուղիղ խնդիր ստորադաս նխտս:

Ինչ որ չէի հասկցած՝ ուսուցիչը բացատրեց:

- Ուսուցիչը ի՞նչ բացատրեց: - ինչ որ չէի հասկցած: - Ուղիղ խնդիր ստորադաս նխտս:

Ուղիղ խնդիր ստորադաս նախադասութիւնը պարզ նախադասութեան մէջ լուծելու պարագային կը վերածուի ուղիղ խնդիր դերբայի (կամ՝ դերբայական դարձուածքի):

**Նաւու մը ինչպէս այրիլը տեսայ:**

- Ի՞նչ տեսայ: - Նաւու մը ինչպէս այրիլը - Ուղիղ խնդիր դերբայական դարձուածք:

Երբեմն զլիսաւոր նախադասութիւնը կ'ունենայ ուղիղ խնդիրի դերով յարաբերեալ դերանուններ (զայն, զինք): Ասոնք ձեւական ուղիղ խնդիրներ են, որովհետեւ բուն ուղիղ խնդիրը ստորադաս նախադասութիւննէ: Պարզ նախադասութեան վերածուելու պարագային ձեւական ուղիղ խնդիրը կը կորսուի:

Ինչպէ՞ս պաշտպանես զայն, որ քեզ խաբեց:

Ինչպէս պաշտպանես զո՞վ: - զայն՝ որ քեզ խաբեց:

**Ինչպէ՞ս պաշտպանես քեզ խաբողը:**

● **Ընդգծեցէ՛ք ուղիղ խնդիր ստորադաս նախադասութիւնը, ապա վերածեցէ՛ք դերբայական դարձուածքը պարզ նախադասութեան:**

Կ'ուզեմ, որ դադրին ձայներն ա'լ պատիր:

**Գտանք, ինչ որ կը փնտոէինք օրերէ ի վեր:**

**Ինչ որ տակաւին լաւ չէի հասկցած՝ ուսուցիչը բացատրեց:**

**Կը վարձատրէր բոլոր անոնք, որոնք լաւ գործ կը կատարէին:**

**Զէր նկատեր, որ ծիծաղելի կը դառնար:**

Կը հասկնաս, թէ որքան յամար է:

---

Որոշէ՛, թէ ինչ պիտի ընես վաղը:

---

Ըստրեցէ՛ք զայն, որ գիտակ է այս գործին:

---

Կ'արհամարհեմ զայն, որ ինքնազովութիւն կ'ընէ:

---

Զգացինք, որ արիւնախում խուժանը յուսահատած կը հեռանար:

---

● Ընդգծեցէ՛ք ուղիղ խնդիր դերբայը կամ դերբայական դարձուածքը, ապա վերածեցէ՛ք բարդ ստորադասական նախադասութեան:

Զհասկցայ ըսածը:

---

Դուն անոնց յաջողիլը կ'ուզես:

---

Ան կը քաջալերէր լաւ գործ կատարողները:

---

Կը յայտնէին ապրանքին ներածուած ըլլալը:

---

Լսեցինք ապրանքին արտածուիլը:

---

Աղմուկին դադրիլը պահանջեցէ՛ք:

---

Սխալած ըլլալնիդ ընդունեցէ՛ք:

---

Դիտողութեանս որքան սխալ ըլլալը զգացի:

---



Գրական սեռերը երեք հատ են՝ բանաստեղծական, պատմողական, եւ թատերական: Անոնք իրարմէ կը տարբերին կեանքը արտացոլելու իրենց հիմնական սկզբունքներով: Այսպէս՝

Բանաստեղծական սեռի գրուածքներուն մէջ կեանքի արտացոլումը կը կատարուի գլխաւորաբար մարդու ներաշխարհի բացայայտումով, ապրումներու, խոհերու եւ տպաւորութիւններու արտայայտութեամբ: Բանաստեղծական սեռի գրուածքները սովորաբար ունին չափածոյ ձեւ: Կան նաեւ արձակ բանաստեղծութիւններ:

Պատմողական սեռի գրուածքներուն մէջ կեանքի արտացոլումը կը կատարուի դէպքերու, իրադարձութիւններու եւ վիճակներու պատմումով ու նկարագրութեամբ: Պատմողական սեռի գրուածքներ են վէպն ու վիպակը, պատմուածքն ու նորավէպը, քրոնիկն ու պատկերը, հեքիաթն ու առակը եւ այլն: Պատմողական սեռի գրուածքները ընդհանրապէս արձակ կ'ըլլան:

Թատերական սեռի գրուածքները յօրինուած կ'ըլլան միայն գործող անձերու խօսակցութեամբ (մենսախօսութիւն եւ երկխօսութիւն): Հեղինակը այստեղ ոչինչ կը պատմէ, բացի բեմի կահաւորումի եւ հերոսներու շարժուձեւի մասին հատուկենտ խօսքերէն (հեղինակային նշմարներ): Թատերական սեռի տեսակներ են ողբերգութիւնը, կատակերգութիւնը, տրաման, զաւեշտը եւ այլն: Թատերական գործերը գրուած կ'ըլլան բեմականացման համար: Անոնց բեմականացումով կեանքի արտացոլումը ուղղակի կը ներկայացուի համուսատեսին:

**ԶԱՊԻԼ ԵՍԱՅԵԱՆ** (1878-1943) արեւմտահայ գրականութեան մէջ հոգեբանական արձակի վարպետներէն է: Իր վէպերէն յիշենք «Կեղծ Հանճարներ», «Շնորհրով Մարդիկ», «Սպասման Սրահին Մէջ», «Չոգիս Աքսորեալ», «Պարպա Խաչիկ», իսկ տպաւորապաշտ գործերէն «Աւերակներու Մէջ» եւ «Սիլիհտարի Պարտէզները»:

Յակոբ Օշական ամոր մասին գրած է.

- Զ. Եսայեանի մէջ հայ գրականութեան ամէնէն սիրալի շնորհները, կանացի զգայնութեան ամէնէն սրտայոյց խռովքները ու մեր ժողովուրդի հոգիին ամէնէն խորունկ սարտուները իրարու կը միանան: Անիկա խղճնտանք մըն է, սիրտ մըն է, միտք մըն է, հաւասար ամրութեամբ ու արդարութեամբ: Անոր երկու մեծ բնւեռները՝ անհատներու հոգին ու ժողովուրդներուն հաւաքական զգայնութիւնը, ընդմիշտ նուածուած կը մնան անհորտակելի գործերու մէջ:

3. Օշական, Յամապատկեր Արեւմտահայ Գրականութեան, Զ. հատոր, էջ 348:

- Ի մի բերէ՞ք Զ. Եսայեանի կեանքին մասին ձեր գիտելիքները:



## ԱՐԾԻԻԼ ԿՀ ՍԱԻԱՌՆԵՐ

Քանի օր է՝ լսած էինք, թէ Փարիզի Բուսաբանական պարտէզը արծիւ մը ունէր: Մինչեւ այն ատեն անկարելի եղած էր ձեռք անցնել արքայական գիշատիչը. բազէներու, շահէններու ու բազմատեսակ թեւաւորներու հաւաքածոյին մէջ այդ հազուագիւտ տեսակը պակսած էր միշտ:

Պատճառն այն էր, որ արծիւը ողջ չէր բռնուեր, ու ամէն անգամ, որ անվեհեր եւ արկածախնդիր մարդիկ, մագլցելով սեպ լեռներու անմատչելի գագաթը, ձեռք դրած էին արծիւի բոյնի մը վրայ եւ յափշտակած էին անոր ձագերը, բախտ չէին ունեցած: Հակառակ ամէն կարգի խնամքներու՝ անոնք կը մեռնէին մեծ մայրաքաղաքը հասած: Ինչպէ՞ս յաջողեր էին այս անգամ, ի՞նչ փոյժ: Գացինք տեսնելու: Արեւելքի դիմաց լայն տեղ մը յատկացուցած էին իրեն, ուր պայծառ օրերուն շեշտակի կ'ընդունէր արեւի առաջին ճառագայթները. իր բանտը լուսարձակ վանդակ մըն էր գմբէթաձեւ ձեղունով, որուն վրայ կը մագլցէին, հետզհետէ հատնելով, տարաշխարհիկ եւ պատառուկ բոյսեր:

Երկու տերեւազուրկ ծառերու կմախքներ կը ցցուէին վանդակին մէջ՝ տարածելով իրենց մերկ եւ գլխաւոր ճիւղերը այլեւայլ ուղղութեամբ: Առաջին անգամ այդ ծառերէն մէկուն վրայ տեսանք արծիւը, որ բարձր թառած, անշարժ ու չարագուշակ, ուսերը կը ցցէր երկնքին, իր լայն ու հուժկու թեւերը սեղմուելով պարփակած էին իր վտիտ եւ ջղուտ մարմինը, գլուխը միշրճած էր կուրծքին մէջ, եւ փակ աչքերը անտեսանելի կը մնային: Արծիւը կը խոկար...:

Երկար ատեն նայեցանք վեհաշուք բանտարկեալին, մինչեւ որ արծիւը բացաւ թեւերը, տարածեց լայնօրէն մինչեւ վանդակները ու իր դէմ չտեսնելով ազատ եւ անսահման տարածութիւնը միջոցին, արհամարհելով թռչկոտիլ մէկ ճիւղէն միւսը՝ թեւերը թօթուեց միայն երկարատեւ եւ անձկալի սարսուռով մը ու կրկին ամփոփուեցաւ իր անշարժութեան մէջ...:

Մինչեւ հեռուները իր թեւերուն ազատութեան բաղձանքը կը թրթռար՝ զարթեցնելով ըմբոստ եւ բանտարկուած կենդանիները իրենց անգիտակից եւ կրաւորական անդորրութենէն:

Անցաւ գարունը, յետոյ ամառը: Դրախտային գեղեցկութեամբ Բուսաբանական պարտէզը կ'ընծայէր իր պուրակներուն եւ հովանիներուն խաղաղ եւ կանանչոտ այլազանութիւնը: Արծիւը, միշտ բարձր թառած, աչքերը փակ շուրջի գեղեցկութեան, անշարժ ու ամփոփուած իր մէջը, կը խոկար...:

Որոշեալ ժամուն, երբ գոցելով գառագեղները, իրենց որջերը կամ բոյնը

կ'առաջնորդէին տարագիր կենդանիները, արծիւն ալ կը տեղափոխուէր, ու պահապանին կեռ զաւազանովը շղթայուած, անիկա անկենդան եւ անհետաքրքիր խլեակի մը երեւոյթը ունէր, որովհետեւ իր հոգին, մտածումին անբռնաբարելի եւ աստուածային ազատութեան շնորհիւ, խուսափած էր հեռո՛ւն, հեռո՛ւն, դէպի երազուած վերջալոյաները, սարերը եւ անջրպետները ու շարժուն ու լոյժ կուրծքը ծովերուն...

Վանդակին մէջ, ճիւղերուն վրայ, արիւնոտ միսի կտորներ կը փտէին ընդունայն. արծիւը ափին մէջ դարձուցած ճիրանները, կը մերժէր եւ կ'արհամարհէր այն սնունդը, զոր իր պահապանները կը ներկայացնէին ամէն օր:

Նոյնիսկ երբ կը սեւեռէր իր կարմիր եւ անքթիթ աչքը, որուն վրայէն ճերմակ թաղանթը կը բարձրանար յամրօրէն, արծիւը կենդանութիւն չէր ստանար: Իր նայուածքը, որ սովոր էր անջրպետներ չափել, խորտակուած նետի մը պէս կ'իյնար գետին, ու անիկա քէնով կը նայէր չուրջի չքեղ գեղեցկութեան: Որովհետեւ երբ աչքերը կը գոցէր ու կտուցը կուրծքին միրճած կ'երազէր՝ հոգին կ'երթար բանտէն անդին, պարտէզէն դուրս, դէպի իտէալական եւ ձիւնապատ սարերը իր հայրենիքին...

Արծիւը կը սաւառնէր...: Անիկա խորտակած էր շղթաները ճղճիմ ու նենգաւոր մարդու բռնապետութեան եւ կը սուրար դէպի ջինջ պայծառութիւնները իր իտէալին, դէպի վեհ եւ անմատչելի բարձրութիւնը իր մտապատկերներուն:

Արծիւը կը սաւառնէր դէպի վեր, դէպի նոր եւ օտար աշխարհները. իր անքթիթ եւ կարմիր նայուածքը կը խորասուզուէր սեպ լեռներու ճեղքերուն մէջ, կը թափանցէր մինչեւ խորը վիհերուն՝ կարծես չափելու համար իր վեհանձն եւ լայն թռիչքին հեռաւորութիւնը, ու երկարատեւ վերջալոյաներու



Արծիւը հայ քամդակագործութեան մէջ.  
ա) Զուարթնոց:



բ) Եղվարդի Եկեղեցի:

շառագոյն երկինքին վրայ իր թեւերը կը տարածուէին, եւ անոնք, առանց թօթուելու, կը բարձրացնէին զինքը՝ խաղաղ եւ ապահով սլաքով:

Աշնան արծիւը այլեւս հետաքրքիրներուն չցուցադրուեցաւ. անիկա մեռած էր՝ բարձր թառած իր վանդակին մէջ, ու իր յաջորդը չունեցաւ, որովհետեւ վերջապէս մարդիկ համոզուեցան, որ արծիւը կարելի չէր բանտարկել:

## ԶԱՊԷԼ ԵՍԱՅԵԱՆ

### ՎԵՐՆԱԳԻՐԻ ԹԵԼԱԴՐԱՆՔ

Զապէլ Եսայեանի «Արծիւը Կը Սաւառներ» գրուածքը կը պատկերէ բուսաբանական այգիի մը մէջ բանտարկուած արծիւ մը: Թուզունին շարժումներուն ու կեցուածքին մէջ հեղինակը «հոգեբանական» խորացումներ կատարելով իր գրուածքին կու տայ այլաբանական նշանակութիւն մը, բան մը, որ կը սիրէին ընել իր ժամանակի խորհրդապաշտները: Արդարեւ, արծիւը հոս կը դառնայ խորհրդանշը խօսքի ու մտքի ազատութեան: Այո՛, կարելի է բանտարկել ազատութեան սահմաններուն բնակիչները, բայց կարելի չէ բանտարկել «Ստածումին անբռնաբարելի եւ աստուածային ազատութիւնը»: Դեղինակը այս պատկերով անպայման նկատի ունէր Օսմանեան Կայսրութեան եւ Զարական Ոուսիոյ բանտերուն կամ աքսորի մէջ գտնուող հայ ազատագրական պայքարի բազմաթիւ ռահվիրանները:

### ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ՍԵՊ - սրածայր: ՏԱՐԱՇԽԱՐՀԻԿ - օտար՝ հեռաւոր աշխարհի ծնունդ: ՊԱՏԱՏՈՒԿ - մագլցող բոյս, պատատիճ: ԶԱՐԱԳՈՒՇԱԿ - չար գալիքը ծանուցող: ՊԱՐՓԱԿԵԼ - պատել, գրկել, բովանդակել: ՎԵՀԱՇՈՒՔ - փառաւոր, մեծահանդէս. չքեղ: ԱՆՁԿԱԼԻ - կարօտալի. ցանկալի: ԿՐԱԼՈՒՐԱԿԱՆ - ենթարկուող: ԱՆԴՈՐՐՈՒԹԻՒՆ - խաղաղութիւն. հանդարտութիւն: ՀՈՎԱՆԻ - շուք. ստուեր: ԽՈԿԱԼ - մտածել. խորհրդածել: ԳԱՌԱԳԵԼ - գաղանմերու երկաթէ վանդակ. արգելոց: ՏԱՐԱԳԻՐ - աքսորական, վտարանդի: ԿԵՌԻ - ճանկի ձեւով ծայր ունեցող երկաթ: ԽԼԵԱԿ - վերապրած բեկոր. մնացորդ: ԱՆԲՈՒՆԱԲԱՐԵԼԻ - որ բռնութեամբ չի ստացուիր. անկողոպտելի: ԱՆՁՐՊԵՏ - միջոց. հեռաւորութիւն: ԼՈՅԾ - հեղուկային, թոյլ. քակուած. արձակ: ԸՆԴՈՒՆՄՅՆ - ի դուր. պարապ տեղ: ԱՆՔԹԻԹ -



գ) Դսեղի Բարձրաքաշ Ա.  
Գրիգոր Եկեղեցի:



դ) Գեղարդի վամքի վիմափոր Եկեղեցի (Այրիվանք):

սեւեռուն, անթարթ: ՃՂՃԻՄ - գձուձ, փոքրողի. չնչին, աննշան; ՆԵՆԳԱԽՈՐ - խարերայ, խորամանկ, դաւաճան: ՄՏԱՊԱՏԿԵՐ - խոէալ: ՎԵՀԱՆԶՆ - մեծողի. աղնուական, ասպետական: ՇԱՌԱԳՈՅՆ - կրակի կարմիր. հրակամիր:

### ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

- 1.- Ի՞նչ էր պատճառը, որ Բուսաբանական պարտէզը չէր յաջողեր արծիւ մը ունենալ:
  - 2.- Ի՞նչ յարմարութիւններ ասեղծած էին արծիւին համար:
  - 3.- Ի՞նչպիսի՞ տեսք ունէր արծիւը վանդակին մէջ:
  - 4.- Ի՞նչ կը նշանակէ «մտածումին անրոնաբարելի եւ աստուածային աղատութիւնը»:
- Ո՞ւր կը ձգտէր իր հոգին:
- 5.- «Հացադուլ» ընող արծիւը ինչպէ՞ս կը յաղթէ զինք բանտարկողներուն:
  - 6.- Հոգեկան ինչպիսի՞ յատկութիւններով օժտուած է արծիւը:
  - 7.- Վերի ո՞ր հարցումներով կը բացայայտուի այս գրուածքին այլաբանական իմաստը:
  - 8.- Ի՞նչ բանի խորհրդանշիչը կը դառնայ արծիւը իր այս պատկերին մէջ:

### ԼԵԶՈՒԱԿԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

#### ԽՕՍԻԼ > ԽՕՍԵՅԱՅ, բայց ՍԿՍԻԼ > ՍԿՍԱՅ

Իլ լծորդութեան պարզ բայերը անցեալ կատարեալի եւ հրամայականի մէջ ունին ցոյական հիմք՝ խօսիլ՝ խօսեցայ, խօսեցար, խօսեցաւ, խօսեցէ՛ք: Սակայն շարք մը պարզ բայեր զարտուղի են, ունին արմատական հիմք, ինչպէս՝ նատիլ՝ նատայ, նատար, նատաւ, նատէ՛ք, ճիշդ սոսկածանցաւոր բայերուն պէս՝ հասնիլ՝ հասայ, հասար, հասաւ, հասէ՛ք:

Կողքի բայերը գործածեցէ՛ք անցեալի կատարեալի եւ հրամայական եղանակի յարմար թիւով ու դէմքով:

նստիլ	Աշակերտները .....
սկսիլ	Դուք գործի .....
փրթիլ	Կապը .....
պրծիլ	Մենք փորձանքէն .....
ճնիլ	Մանուկ մը .....
փակիլ	Աղտը դրան .....
փլչիլ/փլիլ	Պատը .....
փախչիլ/փախիլ	Զարագործները .....
թռչիլ/թռիլ	Թռչունները .....
Դպչիլ/դպնալ	Նետը իր թիրախին .....

## ԱՇՈՒՂԱԿԱՆ ԱՐՈՒԵՍՏԸ ԵՒ ՍԱՅԱԹ ՆՈՎԱ

Աշուղական արուեստը տարածուեցաւ կովկասեան ժողովուրդներու մէջ, յատկապէս ԺԶ.-Ժէ. դարէն սկսեալ: Աշուղները (արար.՝ սիրահարուած) ինք-նուս բանաստեղծներ, երգահաններ, նուազողներ ու երգիչներ էին: Անոնց տաղերը սիրային եւ խրատական բովանդակութիւն կ'ունենային: Հայ աշուղները հայերէն իրենց խաղերը կը կատարէին բարբառով: Նշանաւոր էին նոր Զուղայի, Թիֆլիսի եւ Շիրակի շրջանակներու (դպրոցներու) հայ աշուղները:

Աշուղական արուեստի մեծագոյն դէմքն է Սայաթ Նովան (1712-1795), ըուն անունով Արութին, որ իր տաղերը գրած է հայերէնով (Թիֆլիսի բարբառ), վրացերէնով եւ արեւելեան թրքերէնով: Եղած է վրաց արքունիքի երգիչը:

### ԱՐԻ ԻՆՉ ԱՆԳԱՃ ԿԱԼ



Սուլրէն Սաֆարեամ, «Սայաթ Նովա», հատուած:

Արի' ինձ անգաճ կալ, այ տիւանա սիրտ,  
Հայա սիրէ', ատաբ սիրէ', ար սիրէ'.

Աշխարքս քունն ըլի, ի՞նչ պիտիս տանի,  
Աստուած սիրէ', Հոքի սիրէ', եար սիրէ':

Էն բանն արա', վուր Աստուծու շարքումն է,  
Խրատներն՝ գրած Հարանց վարքումն է,  
Երիք բան կայ՝ Հոքու մարմնու կարգումն է,  
Գիր սիրէ', ղալամ սիրէ', տաւթար սիրէ':

Ե՛կ, արի', սի՛րտ, մի՛ մնա դուն մէ ղամաղի,  
Հալալ մտիկ արա հացի ու աղի,  
Հէնց բանն արա՛ մարթ վրէդ չծիծաղի'  
Խրատ սիրէ', սաբըր սիրէ', շար սիրէ':

Հպարտութիւն չանիս՝ դուր կու գաս Տէրիդ,  
Խոնարհութիւն արա քանց քիզ դէվերիդ,  
Աստուած դիբունանցն մին Հոգի էրիտ,  
Աղկատ սիրէ', ղոնաղ սիրէ', տար սիրէ':

Սայաթ Նովա', էրնէկ քիզ, թէ է՛ս անիս,  
Հոքուդ խաթրի մարմնուդ ունբըրը կէս անիս,  
Թէ գուղիս վուր դատաստան չտեսանիս՝  
Վանք սիրէ', անապատ սիրէ', քար սիրէ':

ԱՆԳԱՃ ԿԱԼ - մտիկ ըրէ: ՏիեԱՆԱ - խեւ. խենթ: ՀԱՅԱ - ամօթ. արժանապատուու-թիւն: ԱՏԱԲ - կրթութիւն: ԱՐ - պատիս: ՀԱՐԱՆՑ ՎԱՐՔ - Սուրբ Հայրերու կենապրութիւն: ՂԱԼԱՄ - գրիչ: ՏԱԻԹԱՐ - տետր: Մէ ԴԱՄԱՂԻ - մէկ մտքի: Հէնթ - այնպէս: ՍԱԲԸՐ - համբերութիւն: ՇԱՐ - բանաստեղծութիւն: ԴէՎ - մեծ: ԴիԲՈՒՆԱՆՑ - բոլորին: էՐԻՏ - տուաւ, ՂՈՆԱՂ - հիւր: ՏԱՐ - օտարական: ԽԱԹՐԻ - սիրոյն: ՈՒՆԲԲ - կեանք: ԱՆԱՊԱՏ - ճպնարան. ճպնաւոր վանականներու կացարան:

## ԳՈՒՍԱՆԱԿԱՆ ԱՐՈՒԵՍՏԸ ԵՒ ԶԻՒԱՆԻ

Հին Հայաստանի մէջ միաժամանակ բանաստեղծ, երգահան, երգիչ ու նուազող մարդիկ կոչուած են գուսանները: Անոնք կը յօրինէին պատմական, հերոսական, սիրոյ, խրախնանական ու խոհական երգերը: Օտար իշխանութիւններու դաժան տիրապետութեան շրջանին գուսանական արուեստը խամրեցաւ ու զայն եկաւ փոխարինելու աշուղական արուեստը:

Աշուղ Զիւանին (1846-1909, բուն անունով՝ Սերովը Լեռնեան) վերակենդանացուց գուսանական արուեստը հայոց մէջ բարբառի փոխարէն գրեց գրական հայերէնով եւ երգերու բովանդակութեան մէջ մտցուց ազգային նիւթը, ինչպէս «Սասունասար», «Անի» եւ այլն: Անոր գլուխ-գործոցը կը նկատուի «Զախորդ Օրերը» երգը, որ խորքին մէջ խրատական ըլլալով՝ ազգային ենթահող ունի:



### ԶԱԽՈՐԴ ՕՐԵՐԸ

Զախորդ օրերը ձմրան նման կու գան ու կ'երթան,  
Վհատելու չէ, վերջ կ'ունենան, կու գան ու կ'երթան.

Դառն ցաւերը մարդու վրայ չեն մնար երկար,  
Որպէս յաճախորդ շարուէ շարան կու գան ու կ'երթան:

Փորձանք, հալածանք եւ նեղութիւն ազգերի գլխից  
Ինչպէս ճանապարհի քարաւան կու գան ու կ'երթան.  
Աշխարհը բուրաստան է յատուկ, մարդիկը՝ ծաղիկ,  
Ռըքան մանուշակ, վարդ, բալասան կու գան ու կ'երթան:

Ոչ ուժեղը թող պարծենայ, ոչ տկարը տիսրի,  
Փոփոխակի անցքեր զանազան կու գան ու կ'երթան.  
Արեւը առանց վախենալու ցայտում է լոյսը,  
Ամպերը դէպի աղօթարան կու գան ու կ'երթան:

Երկիրը ուսեալ զաւակին է փայփայում մօր պէս,  
Անկիրթ ցեղերը թափառական կու գան ու կ'երթան.  
Աշխարհը հիւրանոց է, Զիւան, մարդիկը հիւր են,  
Այսպէս է կանոնը բնական, կու գան ու կ'երթան:  
1892

ԱՂՋՄԱՐԱՆ - արեւելք:

## ԱՆՈՒՂՂԱԿԻ ԽՆԴԻՐ ՍՏՈՐԱԴԱՍ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ

### **ա) Անուղղակի խնդիրը իբրեւ պարզ նախադասութեան անդամ (վերաքաղ լրացումներով)**

Անուղղակի խնդիրները եւս ստորոգիչին լրացումներն են: Անուղղակի խնդիրները ցոյց կու տան այն առարկաները, որոնք անուղղակի կերպով կապուած են ստորոգիչին (տրական, բացառական եւ գործիական հոլովներով կամ կապական դարձուածքով):

**Հստ իմաստի՝ անուղղակի խնդիրները կ'ըլլան.**

1.- Յանգման անուղղակի խնդիր. ցոյց կու տայ այն առարկան, որուն կը յանգի կամ կ'ուղղուի գործողութիւնը: Դրուած կ'ըլլայ տրական հոլովով, նաեւ վրայ եւ դէմ կապերով կազմուած կապական դարձուածքներով: Կը պատասխանէ ստորոգիչին ուղղուած որու՞ն/որո՞նց կամ ինչի՞ն/ինչերո՞ւն հարցումներուն.

Նամակը հասաւ ծնողքին: - Որո՞ւն հասաւ; - ծնողքին:

Ճամբորդը նայեցաւ Մասիսին: - Ինչի՞ն նայեցաւ; - Մասիսին:

Զօրքը յարձակեցաւ թշնամիին վրայ: - Որո՞ւն վրայ յարձակեցաւ: - Թշնամիին վրայ:

Անոնք քաջաբար կոռուցաւ մահուան դէմ: - Որո՞ւն դէմ կոռուցաւ: - մահուան դէմ:

**● Յանգման անուղղակի խնդիր ունեցող նախադասութիւններ կազմեցէ՛ք հասնիլ, հանդիպիլ, նուիրել, ծառայել, հետեւիլ բայերով:**

2.- Անջատման անուղղակի խնդիր. ցոյց կու տայ այն առարկան, որմէ կ'անջատուի, կը սկսի կամ սկիզբ կ'առնէ գործողութիւնը: Դրուած կ'ըլլայ բացառական հոլովով: Կը պատասխանէ ստորոգիչին ուղղուած որմէ՞/որոնցմէ՞ եւ ի՞նչ բանէ/ի՞նչ բաներէ հարցումներուն.

Ան իր մոլութենէն հրաժարեցաւ: - Ի՞նչ բանէ հրաժարեցաւ: - մոլութենէն:

Բարեկամներէս լուրեր կը հասնին: - Որոնցմէ՞ կը հասնին: - բարեկամներէս:

**● Անջատման անուղղակի խնդիր ունեցող նախադասութիւններ կազմեցէ՛ք խուսափիլ, ակնածիլ, ամչնալ, զգուիլ, դժգոհիլ, ձանձրանալ, զգուշանալ, հրաժարիլ բայերով:**

3.- Վերաբերութեան անուղղակի խնդիր. ցոյց կու տայ այն առարկան, որուն կը վերաբերի խօսքը կամ որուն մասին բան մը կ'ըսուի, կը մտածուի: Դրուած կ'ըլլայ բացառական հոլովով կամ շուրջ, վրայ, մասին, վերաբերեալ կապերով կազմուած կապական դարձուածքներով: Կը պատասխանէ ինչի՞ մասին հարցումին:

Խօսէ՛ ինծի հայրենիքէն:  
Խօսքը արեւուն շուրջ կը դառնար:  
Ան տեղեկացուց գործերուն մասին:

● Վերաբերութեան անուղղակի խնդիր ունեցող նախադասութիւններ կազմեցէ՛ք զրուցել, հարցնել, զեկուցել, երազել, մտածել բայերով:

4.- Միջոցի անուղղակի խնդիր. ցոյց կու տայ այն առարկան, որուն միջոցով կը կատարուի գործողութիւնը: Դրուած կ'ըլլայ գործիական հոլովով կամ հետ, միջոցով (միջոցաւ), ձեռամբ կապերով շինուած կապական դարձուածքներով: Կը պատասխանէ ի՞նչով կամ ի՞նչ միջոցաւ (միջոցով), որո՞ւ միջոցաւ, որո՞ւն հետ հարցումներուն.

Հունձք կը ժողվեմ մանգաղով: - Ինչո՞վ կը ժողվեմ: - մանգաղով:

Միութեան միջոցաւ իմացայ եղածը: - Ի՞նչ միջոցաւ: - միութեան միջոցաւ:

Նամակդ Աշոտի ձեռամբ ստացայ: - Որո՞ւ միջոցաւ - Աշոտի ձեռամբ:

● Հետեւեալ բառերն ու բառակապակցութիւնները գործածեցէ՛ք իբրև միջոցի անուղղակի խնդիր.- քրոջս հետ, ընկերոջս ձեռամբ, հեռաձայնով, հաստատութեան միջոցաւ:

5.- Ներգործման անուղղակի խնդիր. կը կազմուի ներգործական բայով կազմուած նախադասութիւնը կրաւորականի վերածելով եւ անուղղակի կերպով կը ներգործէ կամ կ'ազդէ ենթակային վրայ: Դրուած կ'ըլլայ բացառական, գործիական հոլովներով կամ կողմէ կապով կազմուած կապական դարձուածքով: Կը պատասխանէ որմէ՞՝, ինչէ՞՝, որո՞ւ կողմէ, ինչո՞վ հարցումներուն:

Զիւնը ծածկեց լեռը: > Լեռը ձիւնով ծածկուեցաւ: - ձիւնով:

Քոյրս նախատեց զիս: > Ես նախատուեցայ քրոջմէս: - քրոջմէս:

Կատուն կը բռնէ մուկը: > Մուկը կը բռնուի կատուին կողմէ: - կատուին կողմէ:

● Ներգործական բայը վերածեցէ՛ք կրաւորականի, եւ տեսէք, թէ ի՞նչ դարձան ենթական եւ ուղիղ խնդիրը նոր նախադասութեան մէջ.

Հեղեղը ողողեց դաշտը:

Ուսուցիչը նկատեց սխալը:

Շատեր սիրեցին զինք:

● Ընդգծեցէ՛ք անուղղակի խնդիրիները եւ լուծեցէ՛ք:

Ճակատդ շրթունքիս մօտեցո՞ւր:

Պայքարեցէ՛ք մոլութիւններուն դէմ:

Հասակը մարմարներու գօրութիւններէն էր կերտուած:

Հայրենիքին տառապանքէն կը խօսէինք:

Ժողովին զեկուցեցի մեր բանակումին մասին:

Ճամբորդները չոգեկառքով մեկնեցան:

Վիճակացոյցս ստացայ տնօրէնին ձեռամբ:

Արտը ջուրով ողողուած էր:

Արծիւը ողջ չէր բռնուեր որսորդներուն կողմէ:

## բ) Անուղակի խնդիր ստորադաս նախադասութիւն

Անուղակի խնդիր ստորադաս նախադասութիւնը կը փոխարինէ զլխաւոր նախադասութեան անուղղակի խնդիրը: Պարզ նախադասութեան մէջ հանդէս եկող բոլոր անուղղակի խնդիրներէն զլխաւորաբար յանգման եւ վերաբերութեան անուղղակի խնդիրները կ'արտայայտուին ստորադաս նախադասութեամբ: Այսպէս՝

ա) Յանգման անուղղակի խնդիր ստորադաս նախադասութիւն. կը պատասխանէ որո՞ւն/որո՞նց կամ ինչի՞ն/ինչերո՞ւն հարցումներուն:

Հաւատացէ՛ք, որ կը ցաւիմ այս կորուստին համար: - Ինչի՞ն հաւատացէք: - որ կը ցաւիմ այս կորուստին համար: - Յանգման անուղղ. խնդիր ստորադաս նիսդս:.

Հետեւեցէ՛ք, թէ ինչպէ՛ս կը կատարէ իր գործը: - Ինչի՞ն հետեւեցէք: - թէ ինչպէս կը կատարէ իր գործը: - Յանգման անուղղ. խնդիր ստորադաս նիսդս:.

Յանգման անուղղակի խնդիր ստորադաս նախադասութիւնը զլխաւոր նախադասութեան մէջ լուծելու պարագային կը վերածուի յանգման անուղղակի խնդիր դերբայական դարձուածքի, ուր դերբայը դրուած կ'ըլլայ տրական հոլովով: Այսպէս՝

Այս կորուստին համար ցաւելուս հաւատացէ՛ք: - Ինչի՞ն հաւատացէք: - այս կորուստին համար ցաւելուս: - Յանգման անուղղ. խնդիր դերբայական դարձուածք:

**Իր գործը ինչպէ՞ս կատարելում հետեւեցէ՞ք: - Ինչի՞ն հետեւեցէք: - Իր գործը ինչպէ՞ս կատարելուն: - Յանգման անուղղ. խնդիր դերբայական դարձուածք:**

**● Ընդգծեցէ՞ք յանգման անուղղակի խնդիր ստորադաս նախադասութիւնը, ապա լուծեցէ՞ք զլիսաւոր նախադասութեան մէջ:**

**Ոչ ոք կը հասնի անոր, որ ակնթարթի մը մէջ կ'անհետի:**

**Նայեցէ՞ք, թէ ի՞նչ կ'ըսէ:**

**Տղան կը դիմէ անոր, որ զինք կը ճանչնայ:**

**Կ'օգնէր անոնց, որոնք պէտք ունէին իրեն:**

**բ) Վերաբերութեան անուղղակի խնդիր ստորադաս նախադասութիւն. կը պատասխանէ ինչէ՞՝, ի՞նչ բանէ, ինչի՞ մասին հարցումներուն:**

**Ապահով եմ, թէ ոչ մէկ դէպք պիտի պատահի: - Ինչէ՞ն ապահով եմ: - թէ ոչ մէկ դէպք պիտի պատահի: - Վերաբերութեան անուղղ. խնդիր ստորադաս նխդու:.**

**Ես վստահ եմ, որ այդ կինը անմեղ է: - Ինչէ՞ն վստահ եմ: - որ այդ կինը անմեղ է: - Վերաբերութեան անուղղ. խնդիր ստորադաս նխդու:.**

**Վերաբերութեան անուղղակի խնդիր ստորադաս նախադասութիւնը զլիսաւոր նախադասութեան մէջ քիչ անգամ կը լուծուի, իսկ լուծուելու պարագային դերբայը սովորաբար կը դրուի տրական եւ բացառական հոլովներով կամ կը կապուի մասին, վրայ, վերաբերեալ եւ այլ կապերուն.**

**Ոչ մէկ դէպք պատահելուն (պատահելուն վրայ) ապահով եմ:**

**Ես վստահ եմ այդ կնոջ անմեղ ըլլալէն (ըլլալուն վրայ):**

**● Ընդգծեցէ՞ք վերաբերման անուղղակի խնդիր ստորադաս նախադասութիւնը, ապա լուծեցէ՞ք զլիսաւոր նախադասութեան մէջ:**

**Կը մտածեմ, թէ ինչ պիտի ընեմ վաղը:**

**Տեղեկացայ, որ քննութիւնը պիտի յետաձգուի:**

**Յայտնեցի, որ վաղուան հանդիպումին պիտի ուշանամ:**

**Վստահ եմ, որ բոլոր նիւթերէն յաջողած ես:**

## Զ. ԴԱՍ

### ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ

Բանաստեղծական սեոին մէջ կը մտնեն քնարերգութիւնն ու դիւցագներգութիւնը:

ա) Քնարերգութիւնը կ'արտայայտէ բանաստեղծին անձնական ապրումները եւ կ'ունենայ սիրային, խոհական-փիլիսոփայական, հայրենասիրական եւ ընութեան նուիրուած բովանդակութիւն:

բ) Դիւցագներգութիւնը կը ներկայացնէ ոչ թէ հեղինակի ներաշխարհը, այլ՝ հանրութիւնը իր տառապանքով, յոյսով, արդարութեան եւ ազատութեան համար մղած իր պայքարով ու յաղթանակով: Դիւցագներգութիւնն մէջ դէպքերն ու դէմքերը ընկերութեան մեծ գաղափարներու արտայայտութեան միջոցներ են:

Բանահիւսութեան եւ հին աշխարհի գրականութեան մէջ դիւցագներգութիւն կը կոչուէին ժողովուրդի կեանքի կարեւորագոյն իրադարձութիւնները, հերոսներու սխրագործութիւնները պատկերող բանաւոր երգ-զրոյցները:



**ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ** (բուն անունով՝ Դ. Չպութեարեան, 1884-1915, նահատակ) ունի բանաստեղծութիւններու չորս գիրք՝ «Սարսուներ», «Ցեղին Սիրտը», «Ցեթանոս Երգեր», «Ցացին Երգը»:

Մուշեղ Իշխան Դ. Վարուժանի գործին մասին.

- Ան ամէն բամէ առաջ ազգային ապրումներու երգիչն է, հայ ժողովուրդի նահատակութեան, ըմբոստացումին եւ ազատագույնան պայքարմներուն շնչիրահարը: Վարուժան «Ցեղին Սիրտը» հասորով դարձաւ իր ժամանակին շումչը: Դիւցագներգակ Վարուժանի երգը նուիրուած է մէկ ու միակ դիւցագնի մը՝ Յայ ժողովուրդին:

Վարուժան եղաւ նաեւ **համամարդկային** ապրումներու երգիչը: Արեւմտահայ գրականութեան մէջ ինք առաջին բանաստեղծն է եղած, որ իրապաշտ գոյմերով նկարագրած է բանուրին աղքատիկի խոճիթը, գործատումներու մեքենաները, կիսաքաղցրանուրուիին, խարուած կոյսերու վիշտը եւ շահագործուող զանգուածներու հզօր բողոքը:

Ազգային եւ համամարդկային ապրումներու երգիչը նոյն ատեն կը դառնայ բնութեան նկահչը՝ իր «**Ցացին Երգը**» բանաստեղծութիւններու շարքով:

Ս. Իշխան, Արդի Յայ Գրականութիւն, Գ. հասոր, էջ 117-119:

- Ի մի բերէ՛ք Դ. Վարուժանի կեանքին մասին ձեր գիտելիքները:

## ԿԱՐՈՏԻ ՆԱՄԱԿ

Կը գրէ մայրս. - Մվ իմ որդեակս պանդուխտ,  
Դեռ մինչեւ ե՞րբ պիտ' անծանօթ լուսնի տակ  
Օրերդ անցնին, դեռ մինչեւ ե՞րբ հեգ գլուխտ  
Ես չսեղմեմ լանջքիս տակ:

Հերի՛ք օտար սանդուղներէ ելլեն վեր  
Ոտքերդ, որ օր մ'ափերուս մէջ տաքցուցի.  
Հերի՛ք ալ սիրտդ, ուր իմ ծիծերս եմ պարպեր,  
Դատարկ սրտէս դուրս հիւծի:

Ճահրակիս տակ թեւերս աշխատ յոգներ են.  
Կը հիւսեմ պատանքս ա՛լ ծամերովս սպիտակ.  
Ախ, քեզ տեսնեն անզամ մ'աչերս ու փակեն  
Թող հոգիս ա՛լ իրենց տակ:

Դրանս առջեւ կը նստիմ միշտ տիրալիր,  
Լուր կ'ուզեմ վրաղ ամէն կոռունկէ, որ կ'անցնի.



Արշակ Աւետիսիսեան,  
«Սպասում», 1974:

Այն ճիւղն ուռի, զոր քու ձեռքով տնկեցիր,  
Վրաս կ'ընէ հովանի:

Իրիկունները զո՞ւր դարձիդ կը սպասեմ.  
Կու գան կ'անցնին գիւղին քաջերը համակ.  
Մշակը կ'անցնի, կ'անցնի կովարծը վսեմ.  
Կը մնամ լուսնին հետ մինակ:

Աւերակ տան մէջ անտէրունչ եմ թողուած,  
Մերթ չիրիմիս, միշտ օճախիս ծարաւի.  
Կրիայի մը պէս՝ որուն աղիքն իր կոտրած  
Պատեանին դեռ կը կցուի:

Եկո՞ւր, որդեա՞կ, հայրենի տունդ շէնցուր.  
Դուռն են կոտրեր, մառաններն ողջ դատարկեր,  
Կը մտնեն ներս լուսամուտէն ջարդուփշուր  
Գարնան ամբողջ ծիծառներ:

Այն բազմաթիւ հօտէն, գոմին մէջ, եղուկ,  
Մնացեր է խոյ մը միայն քաջարի,  
Որուն մայրն օր մը, յիշէ՛, որդեա՞կ, դեռ զառնուկ  
Կերաւ ափիդ մէջ գարի:

Թեփով բրնձի եւ առուոյտով պատուական  
Սնունդ կու տամ արդ անոր պերճ դմակին.  
Տոսախ սանտրով կը սանտրեմ բուրդն աղուական.  
Ան զոհ մըն է թանկագին:

Դարձիդ՝ պճնած վարդերով գլուխն իր համակ՝  
Պիտի մորթեմ կեանքիդ համար ծաղկատի.  
Իր արեան մէջ պիտի լուսամ, քաղցր որդեակ,  
Ոտքերդ յոգնած պանդուխտի:

## ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ՀԷԳ - խեղճ. դժբախտ: ՀիիԾԻԼ - մաշիլ. ծիւրիլ. ուժաթափիլ: ՃԱՀՐԱԿ - ճախարակ:  
ՊԱՏԱՆՔ - սպիտակ սաւան՝ մեռել փաթթելու: ԾԱՄ - մազերու երկար հիւսք. վարս:  
ՏԽՐԱԼԻՐ - տիսրութեամք լեցուն: ԶՈՒԻՐ - պարապ. փուճ. սին. անօգուտ: ՀԱՄԱԿ - ամբողջ.  
լիովին: ԿՈՎԱՐԾ - կովարած. հովիւ: ԱՆՏէՐՈՒՆՉ - անտէր. անպաշտպան: ՇԻՐԻՄ -  
զերեզման՝ դամբանով. տապան: ՕՃԱԽ - տուն. ընտանիք: ԾԱՐԱԼԻ - կարօտ: ՈՂՋ -  
ամբողջ. լման: ԳՈՄ - կովի ալսոռ: ԵՂՈՒԿ - աւաղ. մեղք: ԽՈՅ - արու ոչխար: ՔԱԶԱՐԻ

- արի, առոյգ, կտրիճ: **ԱՌՈՒԽՈՅՑ** - խոտի տեսակ: **ՊԱՏՈՒԱԿԱՆ** - ընտիր, թանկագին: **ՊԵՐՃ** - փարթամ, շքեղ, փառաշուք, հոս, գէր: **ԴՄԱԿ** - ոչխարի ճարպոտ պոչ: **ՏՈՍԱՆ** - ընտիր փայտի տեսակ: **ԱՂՈՒԱԿԱՆ** - աղուոր, փափուկ: **ՊՃՆԵԼ** - զարդարել, պչըել: **ԾԱՂԿԱՏԻ** - ծաղիկ հասակով, մատղաշ:

### ՎԵՐՆԱԳԻՐԻ ԹԵԼԱԴՐԱՆՔ

«Կարօտի Նամակ» բանաստեղծութիւնը առնուածէ Դ. Վարուժանի «Ցեղին Սիրտը» թերթուածներու հաստորէն: Ոտանաւորը կ'ամդրադառնայ պանդխոտութեան ու հայրենիք վերադառնալու խնդիրին: Մայրը նամակի ծեռով կը դիմէ պանդուխտ զաւակին: Ան սրտառուչ խօսքերով կը ներկայացնէ իր կարօտը, ծերութիւնն ու մենութիւնը, տան ու պարտէզին լքուած վիճակը եւ վերջապէս վերադառնալու եւ հայրենի տունը շենցնելու կոչ կ'ընէ զաւակին: Խօսքի պարզութիւնը, անկեղծութիւնը եւ ընտրուած պատկերները յուզիչ ու վարակիչ կը դարձնեն այս քերթուածը:

Այս նիւթը կ'երգէ նաեւ Սիամանթօ իր «Ցայրենի Ցրաւէր» շարքով: 1908ի Օսմանեան Սահմանադրութիւնը այն համոզումը գոյացուց, թէ ամէն ինչ լաւ կ'ընթանայ ու հիմա, աւեր-ներէ ու նախնիրներէ ետք, եկած է տուն դառնալու ու հայրենիքի վերականգնումին նպաստ բերելու ժամանակը:

### ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

- 1.- 4րդ եւ 8րդ տուներուն մէջ ի՞նչ յիշողութիւններ կը պատօմէ մայրը: Անոնցմէ ելեկով՝ որդին մօտաւորապէս քանի՞ տարի պանդխոտութեան մէջ պէտք է եղած ըլլայ:
- 2.- Ի՞նչ է ճահճակին դերը:
- 3.- Ի՞նչ ըսել է «կը հիւսեմ պատանքս ալ ծամերովս սպիտակ»:
- 4.- Ի՞նչո՞ւ մայրը իր պանդուխտ զաւկին լուրերը կոռոնկէն կ'ուզէ. կոռոնկը ի՞նչ դեր կը խաղայ հոն եւ ընդհանրապէս մեր գրականութեան մէջ:
- 5.- Ի՞նչո՞ւ մայրը ինքոյնքը մինակ ու տխուր կը զգայ իրիկուները, լուսնի լոյսին տակ:
- 6.- Ի՞նչ ձեւով կը յարմարի մօր վիճակին համեմատութիւններ կրիային հետ, որ տակաւին կ'ապրի կառչած՝ կոտրած պատեանին:
- 7.- Ի՞նչ վիճակ ունի հայրենի տունը, ի՞նչ կը թելազրէ մայրը:
- 8.- Զաւկին դարձին սպասող մայրը ի՞նչ պատրաստութիւններ կը տեսնէ: Ժողովրդային ի՞նչ սովորութիւն կայ այստեղ: Ի՞նչ խորհուրդ ունի ատիկա:

### ԱՌԿԱՅԾ ՃՐԱԳ

Յաղթանակի գիշերն է այս տօնական.-  
Հա՛րս, եղ լեցուր ճրագին:  
Պիտի դառնայ կոփիւն տղաս յաղթական.-  
Հա՛րս, քիթը ա՛ռ պատրոյգին:

Սայլ մը կեցաւ դրան առջեւ, հորին քով.-  
Հա՛րս, վառէ՛ լոյսը ճրագին:  
Տղաս կու գայ ճակատն հպարտ դափնիով.-  
Հա՛րս, բե՛ր ճրագը շեմին:

Բայց... սայլին վրայ արի՞ւն եւ սո՞ւգ բեռցեր են...  
Հա՛րս, ճրագդ ասղի՞ն երկարէ:  
Հերոս տղաս հոն զարնուած է սրտէն.-  
Ախ, հարս, ճրագդ մարէ...:

### «ՀԵԹԱՆՈՍ ԵՐԳԵՐ»



Սարգիս Մուրատեան,  
«Արշալոյսից առաջ», 1974:

### ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ԱՌԿԱՅԾԾ - մարելու մօտ:  
ԴԱՓՆԻ - ծառի տեսակ. խորհր-  
դանիչ՝ յաղթանակի; ՇԵՄ - սեմ.  
մուտք:

### ՇԱՐԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Պատմուածքի վերածել այս  
րանաստեղծութիւնը՝ աւելի ման-  
րամասնութեամբ նկարագրելով  
իւրաքանչիւր տունի գործողու-  
թիւնը, անձերն ու զգացումները:  
Տեղ ու ժամանակ ընտրելու հա-  
մար նիւթը կապեցէ՛ք արցախեան  
գոյամարտին հետ:

## ՑՈՐԵԱՆԻ ԾՈՎԵՐ

Հովեր կ'անցնին.-  
Ու ցորեաններս յուշիկ-յուշիկ կ'արթննան.  
Իրենց խորքէն կը հոսի դող մ'անսահման:  
Գեղաղալար կողերն ի վար ըլուրին  
Ծովեր կ'անցնին:

Հովեր կ'անցնին.-  
Այնքան կ'յորդի, կը կատղի դաշտը յուռթի,  
Որ պիտի հոն արածող ուլը խեղովի:  
Գոգին մէջէն ալետատան հովիտին  
Ծովեր կ'անցնին:

Հովեր կ'անցնին.-  
Ու ցորեանին պատմուածանները ծփուն  
Մերթ կը պատոին, մերթ կը կարուին փողփողուն:

**Ստուերի մէջ, լոյսերու մէջ փրփրագին  
Ծովեր կ'անցնին:**

**Հովեր կ'անցնին.-**  
Քիստերուն տակ կ'ալեծփին եղիներ,  
Ուր լուսնակն իր սափորին կաթն է հոսեր:  
Կալերէն գիւղ, գիւղէն մինչեւ աղօրին  
Ծովեր կ'անցնին:

**Հովեր կ'անցնին.-**  
Զմրուխտներով կը ծփայ դաշտը անհուն;  
Ծիտը կ'երգէ թառած հասկի մ'օրօրուն՝  
Մինչ իր տակէն ցորեաններու մոլեզին  
Ծովեր կ'անցնին,  
Հովեր կ'անցնին:

**«ՀԱՅԻՆ ԵՐԳԸ»**

#### **ԲԱՌԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ**

ՑՈՐԵԱՆ - ցորեն, ցորենաբոյս; ՑՈՒՇԻԿ-ՑՈՒՇԻԿ - կամաց-կամաց; ԳԵՂԱԴԱԼԱՐ - գեղեցիկ կանաչութեամբ ծածկուած; ՑՈՒՌԻԹԻ - ըերրի, առատ, բեղմնաւոր, արգաւանդ; ԳՈԳ - ծոց, գիրկ, խորչ; ԱԼԵՏԱՏԱՆ - ալիքի պէս տատանող, շարժող; ՊԱՏՄՈՒԺԱՆ - լայն, միակտուր հագուստ, պարեզուտ; ԾՓՈՒՆ - ծփացող, ծածանող; ՓՈՂՓՈՂՈՒՆ - շողշողուն; ՓՐՓՐԱԳԻՆ - փրփրացող; ՔԻՍ - հասկի փշոտ մազ; ԱԼԵՇՓԻԼ - ալիքի պէս ծփալ՝ օրօրուիլ; ԵՂԻ - կաթնահամ հատիկներով ցորենի հասկ; ԱՂՕՐԻ - աղօրիք, ջաղացք; ԶՄՐՈՒԽՆՏ - կանաչագոյն աղնի քար; ԱՆՀՈՒՆ - անծայր, անսահման, անհամար; ՄՈԼԵ-ԳԻՆ - կատաղի, բուռն, խենթ;

#### **ՎԵՐՆԱԳԻՐԻ ԹԵԼԱԴՐԱՆՔ**

Դանիկ Վարուժանի վերջին գործն է «Յացին Երգը», որ հրատարակուած է իր նահատակութենեն տարիներ ետք:

«Յացին Երգը» **հովուերգութիւն** է: Հովուերգութիւնը քնարական բանաստեղծութեան տեսակ է, ուր կը պատկերուի բնութեան գիրկը ապրող մարդոց խաղաղ կեանքն ու աշխատանքը, երանաւէտ իրականութեան ծեւով։ Հովուերգութեան մէջ քնարական հերոսը ոչ թէ բանաստեղծն է, այլ՝ գիւղացին։

«Յացին Երգը» շառքին բանաստեղծութիւնները նուիրուած են հայ գիւղացիին հաց արարելու սրբազն գործին՝ ցանքեն մինչեւ հումձք ու մինչեւ աղօրիք։ Բանաստեղծը հարազատ կերպով պատկերացուցած է ցորենի մշակութեան գիւղական աշխատանքի բոլոր հանգուանները՝ աշխատանքի տեսակով, հերոսներով, գործիքներով ու կենդանիներով։ Բանաստեղծութիւնները համեմուած են այդ աշխատանքին հետ կապուած աւանդութիւններով, հաւատալիքներով եւ բառ ու բանով։

«Յորեանի Ծովեր» բանաստեղծութիւնը քնարական հերոսի (գիւղացիին) հիացիկ պատկերացումն է՝ ի տես արդէն հասակ առած իր ծով արտերուն։

## ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

- 1.- Յորեանի արտեր պատկերող այս բնանկարին մէջ Վարուժան բանաստեղծի ո՞ր շնորհը աչքի կը զարնէ՝ նկարելո՞ւ, պատմելո՞ւ, թէ զգացումներ արտայայտելու:
- 2.- Բոլոր տուներուն մէջ ցոյց տուէ՛ք այն տողերը, ուր բանաստեղծը շարժումը կը բռնէ, պատկերի կը վերաձէ:
- 3.- Հովի անցքը ինչպէ՞ս կը ստեղծէ «ծովեր կ'անցնին»ի տպաւորութիւնը:
- 4.- Ընդգծեցէ՛ք բոլոր տուներուն մէջ այն փոխարերութիւնները, որոնք կ'արտայայտեն ցորեանի ծովերուն տարրեր շարժումները անոնց մէջ այլազանութիւն առեղծելով:
- 5.- Ինչպէս հասկնալ այս փոխարերութիւնները. «որ պիտի հոն արածող ուլը խեղի», «Եղիներ՝ ուր լուսնակն իր սափորին կաթն է հոսեր»:
- 6.- Այս համատարած կանաչութեան մէջ գոյնի տարրեր երանգները ինչպէ՞ս ապահոված է բանաստեղծը երրորդ եւ վերջին տուներուն մէջ:

## ՕՐՀՆՈՒԹԻՒՆ

Ափ մը ցորեան ափերուդ մէջ  
Թող լեցընեմ, կտրի՛ճ Որդիս.  
Կտրիճ Որդիս, գօտին մէջքիս.  
Թող մաճակալ բազուկներէդ  
Քսան ցուլի արին անցնի,  
Եւ եղեւնի քու հասակէդ  
Քսան տունի սիւնը կանգնի.  
Ու երը թիւովը մատերուդ  
Սերմանես քու սերմնցուն՝  
Հնձես թիւովն աստղերուն:

Ափ մը ցորեան գլուխդ ի վար  
Թող որ թափեմ, Թոռնի՛կ սիրուած,  
Թոռնիկ սիրուած, ցո՛ւպս ծաղկած,  
Թող ճակատիդ վրայ գրուի  
Հարիւր սաղմոս իմաստութեան,  
Եւ ուսերուդ վրայ դրուի  
Տապանակը զգաստութեան.  
Ու երը հօտիդ օր մ'այցելես՝  
Թող քու ափիդ գարիին  
Հազար ոչխա՛ր երկարին:

Ափ մը ցորեան մազերուդ մէջ  
Թող որ տեղամ, վա՛րդ Թոռնուհիս,  
Վարդ Թոռնուհիս, պսա՛կ շիրմիս.  
Թող այտերուդ վրայ շողան



Դայ կիմերը Վարվադարի տօնին ցորենի հասկերով խաչքուռ կը հիւսէին ու կը դմէին ամքար-ներուն մէջ իրեն առաստութեան ու օրինութեան նշան: Խաչքուռները կ'ունենային խաչի, ծառի ու երբեմն կանացի կերպարանք, իբրեւ արգասաւորութեան, պտղաբերութեան ու ծննդաբերութեան աստուածուիի Անահիտի խորհրդանիշը:

Ամէն գարուն նո՞ր կակաչներ,  
Եւ աչքերուդ մէջը լողան  
Ամէն ամառ նո՞ր ճաճանչներ.  
Ու երբ տնկես ճիւղ մ'ուռիի'  
Ամէն ապրիլ դուն տեսնես  
Իր շուրջին տակ կանանչ քեզ:

Ափ մը ցորեան ծոցերուդ մէջ  
Թող որ ցանեմ, Հա՛րսս աղուոր,  
Հարսս աղուոր, սէ՛րս հեռաւոր.  
Թող անկողնիդ ակօսին մէջ  
Հասկ մը ծիի' լման շարքով,  
Եւ օրօրած օրոցքիդ մէջ  
Արշալոյսներ ննջեն փառքով,  
Ու երբ կթես քառառն երինջ  
Դոյլերուդ մէջ մակրդի  
Կաթը՝ արծաթ, դալըն՝ ոսկի:

Ափ մը ցորեան, ափ մը ցորեան,  
Այ իմ պառաւ, այ իմ Աննա,  
Մեր գլխուն ալ թող որ տեղայ.  
Թող չսառի արեւն աշնան  
Մեր մազերուն ձիւներուն մէջ,  
Զմարի մեր մոմն իրիկուան  
Ժամուն մարմար սիւներուն մէջ.  
Ու երբ դրուխնք ա'լ գերեզման՝  
Մեր ներքեւ հո՛ղը, Աննա',  
Քիչ մը կակո՞ւդ թող ըլլայ:  
«ՀԱՅԻՆ ԵՐԳԸ»



#### ԲԱՌԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ՄԱՃԱԿԱԼ - մաճը բռնող՝ հերկող;  
ՑՈՒԼ - եղ, արու կով;  
ԵՂԵՒՆԻ - մշտաղալար բարձր ծառ;  
ՑՈՒՊ - գաւաղան;  
ՍԱՂՄՈՍ - օրհներգութիւն;  
ՏԱՊԱՆԱԿ - սրբազն սնտուկ, ուր  
սրբութիւններ կը պահուին;  
ԶԳԱՍՏՈՒԹԻՒՆ - խոհեմութիւն. չա-  
փառորութիւն;  
ՈՒՌԻ - ծառատեսակ;  
ԵՐԻՆՉ - նորահաս կով;  
ՄԱԿՐԴԻԼ - մերեկ, խմորել;  
ԴԱԼ - կաթնտու անասունին առաջին  
կաթը:

#### ՎԵՐՆԱԳԻՐԻ ԹԵԼԱԴՐԱՆՔ

«Օրհնութիւն» բանաստեղծութիւնը «Յացին Երգը» շարքին եզրափակիչ բանաս-  
տեղծութիւններէն մէկն է: Ամիսներ տեսած արտի աշխատանքներէն ետք ամբարները լեց-  
ուած են արդէն: Ընտանիքի նահապետը կ'օրինէ տան անդամները՝ իւրաքանչիւրին դիմելով  
յարմար վերադիրով մը, որ կ'արտայայտէ ամէն տարիքի եւ սեռի անդամին յատուկ դերն  
ու տեղը ընտանիքին մէջ: Այդ վերադիրները մէկական խորհրդանշներ են, ինչպէս գօտին  
ուժէ, ցուպը՝ առաջնորդութիւն, իշխանութիւն, պսակը՝ թարմութիւն, իսկ օրհնութիւնները  
ունին ժողովրդական բանահիւսութեան փոխաքերական պատկերներն ու հածելի չափա-  
զանցութիւնները:

## ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

- 1.- Ո՞վ է օրհնողը, եւ որո՞նց վրայ կ'իջնէ անոր օրհնութիւնը:
- 2.- Ինչո՞ւ որդին կ'անուանէ «գոտին մէջքիս», ի՞նչ կը խորհրդանշէ գոտին: Ի՞նչ օրհնութիւն կու տայ զաւկին:
- 3.- Ինչո՞ւ թոռնիկը կ'անուանէ «ցուպս ծաղկած», ի՞նչ կը խորհրդանշէ ցուպը : Ի՞նչ օրհնութիւն կու տայ թոռնիկին:
- 4.- Ինչո՞ւ թոռնուհին կ'անուանէ «պսակ շիրմիս», ի՞նչ կը խորհրդանշէ պսակը: Ի՞նչ օրհնութիւն կու տայ թոռնուհիին:
- 5.- Ի՞նչ ըսել ուղածէ հարսը անուանելով «սէրս հեռաւոր», ի՞նչ օրհնութիւն կու տայ անոր:
- 6.- Եւ վերջապէս՝ ի՞նչ է մաղթանքը պառաւ կնոջ ու իր անձին համար:
- 7.- Սովորաբար հանգուցեալներուն համար կ'ըսուի «Հողը թեթեւ գայ վրան», հոս ինչո՞ւ կ'ըսէ «Մեր ներքեւ հողը, Աննա, քիչ մը կակուղ թող ըլլայ»:
- 8.- Ցոյց տուէ՛ք, թէ Վարուժան ինչպէ՞ս օգտագործած է ժողովրդական խօսքը, այս պարագային՝ վերադիրները, մաղթանքներն ու հաւատալիքները:

## ԼԵԶՈՒԱԿԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

### ԳՏՆՈՒԻՆ- ԳՏՆՈՒԵՑԱՅ

Կրաւորական բայերը (-ուիլ) անցեալ կատարեալի եւ հրամայականի մէջ ունին ցոյական հիմք՝ գտնուիլ՝ գտնուեցայ, գտնուեցար, գըտնուեցաւ, գտնուեցէ՛ք:

● Անցեալ կատարեալի վերածեցէ՛ք:

Մարդը (կը տեսնուի) ..... քաղաքին մէջ:

Գողը (ախտի բռնուի) ..... այդ պահուն:

Ծառը (կը սղոցուի) ..... բունէն:

Գաւաթը (ախտի փշուի) ..... :

Պնակը (կը ջարդուի) ..... :

Սխալը շուտով (կը նկատուի) ..... :

Մարդը (կը ճանչցուի) ..... :

Նոյնն են նաեւ ԻԼ խումբի կոռուիլ ու սորվիլ պարզ բայերը:

Տղան դասը (կը սորվի) ..... :

Ինչո՞ւ (կը կոռուիք) ..... ատոր համար:

## ԳԵՂԱՊԱՇՏՆԵՐՈՒ ՀԵԹԱՆՈՍ ՇԱՐԺՈՒՄԸ

1908ի Օսմանեան Սահմանադրութեան յաջորդող տարիներուն, 1909ի կոտորածի արհաւիրքէն ետք, խաղաղ պայմաններ կը ստեղծուին արեւմտահայոց ազգային մշակութային կեանքի զարգացման համար։ Ազգային հայրենասիրական ապրումներու արտայալտութեան բուռն շրջան մըն է ասիկա, ազգային արժեքներու վերապրումի ու ցեղային արժանիքներու վերապարթօնքի շրջան մը։ Համակրանքով կը դիտուին մեր հեթանոսական շրջանի պատմութիւնն ու ըմբռնումները։ Մեր հեթանոս աստուածներուն եւ արքաներուն ուազմական ուժին, Փիղիքական առաւելութիւններուն ու փառապանձյալթանակներուն մէջ կը փնտուին մեր ցեղային յատկանիշները։ Ուժն ու գեղեցկութիւնը կը դառնան փառաբանանքի նիւթ։

Դանիէլ Վարուժան եղաւ հեթանոս չարժումի գլխաւոր ներկայացուցիչը «Հեթանոս Երգեր» բանաստեղծութիւններու հատորով, 1912ին։

Ահաւասիկ այս չարժումին իբրեւ հետեւանք կը հիմնուին մարզական առաջին միութիւնները, սկաուտական չարժումները, եւ մեր հեթանոսական կեանքի օրերուն պէս կը կազմակերպուին նաևսարդեան խաղերը։ Հրատարակուող Հանդէսներն ու գրական թերթերը կը կրեն հեթանոսական անուններ, ինչպէս՝ «Մեհեան» ու «Նաւասարդ» (1914)։

Այս չարժումը ապացոյցն էր այն բանին, որ ստրկութեան լուծը թօթափել փորձող հայ հոգին կարօտը ունէր հին դարերու ուժին ու փառքին։



Հայկ Նահապետ



Վահագն Վիշապաքաղ

**ՊԱՐԱԳԱՆԵՐ**  
**(ՎԵՐԱՔԱՂ ԼՐԱՋՈՒՄՆԵՐՈՎ)**

**Պարագաները ստորոգիչի լրացումներն են եւ գործողութեան հանգամանքը կամ յատկանիշը կ'արտայայտեն:** Պարագաները կ'ըլլան.

**1) Տեղի պարագայ. ցոյց կու տայ գործողութեան տեղը, կը պատասխանէ ո՞ւր եւ ուրկէ՞ հարցումներուն:**

Դարցումով գտէք ու բերանացի լուժեցէք պարագաները՝ ի հարկին շրջագիծի մէջ առնուած ծանօթութեան դիմելով:

♦ Անդրամիկ Ծառուկեան ծնած է Կիլին: ♦ Գիղը որի սեղանին: ♦ Տարագիրները Տեր Զօրէն անցան: ♦ Այստեղ հաւաքուած են հայ որբերը: ♦ Ասկէ լաւ կ'երեւի Մասիս սարը: ♦ Ո՞ւր կ'երթաս: ♦ Մանուկը իջաւ պարտէզ, ուր ծառերը ծաղկած էին: ♦ Բարձրացէք մինչեւ գագարը: ♦ Կատուն մտաւ սեղանին տակ: ♦ Լուրջ ամենուր տարածուեցաւ: ♦ Նաւը հեռու մեկնեցաւ:

**Տեղի պարագան կ'արտայայտուի.**

- ա) Գոյականի հայցական, տրական եւ բացառական հոլովներով:
- բ) Տեղի ցուցական, հարցական-յարաբերական դերանուններով:
- գ) Դէպի, մինչեւ նախաղաս եւ մէջ, վրայ, տակ, վերեւ, ներքեւ, մօտ, քով, ի վեր, ի վար յետաղաս կապերով կազմուած դարձուածքներով:
- դ) Տեղի մակրայներով (հեռու, մէկդի, ամէնուր, դոնէ-դուռ, ասդին...):

**2) Ժամանակի պարագայ. ցոյց կու տայ գործողութեան ժամանակը, կը պատասխանէ ե՞՞րը եւ երբուշնէ՞ հարցումներուն:**

♦ Մենք ամառը կը հանդիպինք իրարու: ♦ Ընկերներս երեկոյեան ժամադրուեցան: ♦ Առտուրնէ զիրար կը փնտռէին: ♦ Զրուաշրջիկները գիշերով ճամբայ ելան: ♦ Այսօր քրոջ տարեդարձն է: ♦ Մենք յաճախ կը ճամբորդենք: ♦ Ե՞րբ պիտի գաս: ♦ Ինչպէս պիտի երթամք կրիի, երբոր ժամը հնչէ: ♦ Մինչեւ առտու սպասեցի: ♦ Երկու օր առաջ զինք տեսայ:

**Ժամանակի պարագան կ'արտայայտուի.**

- ա) Հայցական, տրական, բացառական եւ գործիական հոլովներով:
- բ) Ժամանակի մակրայներով (այսօր, երէկ, վաղը, ցմահ, ցկեանս, այժմ, հիմա, միշտ, ուշ, կանուխ, գիշեր-ցերեկ, վաղուց, յաճախ, երբեմն...):
- գ) Ժամանակի հարցական-յարաբերական դերանուններով:
- դ) Ատեն, պէս, ի վեր, օրօք, պահուն, ընթացքին, մինչեւ, առաջ, ետք կապերով կազմուած դարձուածքներով:

**3) Ձեւի պարագայ. ցոյց կու տայ գործողութեան կատարման ձեւը:** կը պատասխանէ ինչպէս հարցումին:

♦ Մարզիկը հպարտութեամբ բեմ ելաւ: ♦ Ան սիրով կ'երգէ: ♦ Ես երգելով կ'ուզեմ մեռնիլ: ♦ Այսպէս կը քալեն զինուրները: ♦ Ինչպէս պիտի վերադառնաս: ♦ Յետզիետէ

կը մօտենամք նպատակին: • Անոնք մտերմաբար կը խօսին: • Մաքուր գրեցի: • Գեղեցիկ կը հագնիս: • Ծառերը կանգնած կը մահանան: • Իբրեւ արծիւ կը սաւառնի: • Առիւծի պէս խոյացաւ որսին վրայ: • Իբրեւ բարեկամ մօտեցաւ ինծի:

**Զեւի պարագան կ'արտայայտուի.**

ա) Գոյականի եւ անորոշ դերբայի գործիական հոլովով:

բ) Զեւ ցոյց տուող ցուցական, Հարցական-յարաբերական դերանուններով (այսպէս, այդպէս, այնպէս, նոյնպէս, ինչպէ՞ս որ...):

գ) Զեւի մակրայներով (հետզետէ, չուտ-չուտ, քաջաբար, դանդաղօրէն...) կամ մակրայաբար գործածուող ածականներով (լաւ, մաքուր, գեղեցիկ...):

դ) Յարակատար դերբայով:

ե) Պէս, իբրեւ, նման, զերթ, հանգոյն կապերով կազմուած դարձուածքներով:

4) **Զափ ու քանակի պարագայ. ցոյց կու տայ գործողութեան կատարման չափիր, կը պատասխանէ որքա՞ն հարցումին:**

♦ Ես քանից զգուշացուի զինք: • Ընկերս չափազանց նեղուած է: • Այնքան շատ կազմէ: • Որքա՞ն կ'արժէ մեկ քիլօն: • Վճարէ, որքան որ կրնաս: • Տասը անգամ ցատկեցի: • Ապրանքը հարիւր թոն կշռեց: • Ինքնաշարժ հազար քիլոմետր ընթացաւ: • Քանի մը անգամ կրկնեցի խօսր:

**Զափ ու քանակի պարագան կ'արտայայտուի.**

ա) Զափ ու քանակի մակրայներով (քանից, բազմից, չափազանց, քիչ, շատ, նորէն, ամեննեին, բնաւ, բոլորովին, գրեթէ, համարեա'...):

բ) Զափ ու քանակի ցուցական, Հարցական-յարաբերական դերանուններով (այսքան, որքա՞ն, որքան որ, ինչքան, որչափ...):

գ) Թուականի եւ չափի միաւոր ցոյց տուող գոյականներու (քիլօ, մեթր, ժամ, անգամ...)

կապակցութեամբ: Թուականին տեղ կրնայ հանդէս գալ քանի մը անորոշ դերանունը:

5) **Նպատակի պարագայ. ցոյց կու տայ գործողութեան նպատակը, կը պատասխանէ ինչո՞ւ եւ ի՞նչ նպատակով հարցումներուն:**

♦ Յիւրերը ճաշի մեկնեցան: • Տղաքը լողալու գացին: • Յանգանակութիւնը յօգուտ ծերանոցին կատարուեցաւ: • Վասն հայրենեաց մեռար:

**Նպատակի պարագան կ'արտայայտուի.**

ա) Գոյականի եւ անորոշ դերբայի տրական հոլովով:

բ) Յօգուտ, յանուն, առ ի, ի, համար, նպատակով, վասն, ի խնդիր, ի շահ կապերով կազմուած դարձուածքներով:

6) **Պատճառի պարագայ. ցոյց կու տայ գործողութեան պատճառը, կը պատասխանէ ինչո՞ւ եւ ի՞նչ պատճառով հարցումներուն:**

♦ Փոքրիկը ուրախութենէն կը ցատկուտէր: • ճամբորդը ցուրտէն սառեցաւ: • Վախին պատճառաւ չեկաւ:

**Պատճառի պարագան կ'արտայայտուի.**

ա) Գոյականի բացառական հոլովով:

բ) Պատճառաւ, պատճառով կապերով կազմուած դարձուածքներով:

**7) Միասնութեան պարագայ. ցոյց կու տայ այն անձը, որ կը մաս-նակցի գործողութեան, կը պատասխանէ որո՞ւ հետ, որո՞նց հետ, հար-ցումներուն:**

- ♦Մօրս հետ շուկայ գացի: ♦Յանդերծ ընտանեօք Յայաստան մեկնեցանք:
- ♦Ընկերներով պտոյտի գացինք:

**Միասնութեան պարագան կ'արտայայտուի.**

ա) Հետ եւ հանդերձ կապերով կազմուած կապական դարձուածքներով:

բ) Գոյականի գործիական հոլովով:

**8) Պայմանի պարագայ. ցոյց կու տայ գործողութեան կատար-ման պայմանը, կը պատասխանէ ի՞նչ պայմանով, ո՞ր պարագային հարցումներուն:**

- ♦Զիս չբարկացնելու պայմանով կը գործակցիմ քեզի: ♦Գնահատուելու պարա-գային՝ քեզի նուէր մը կը խոստանամ:

**Պայմանի պարագան կ'արտայայտուի անորոշ դերայի սեռական հոլովին հետ պայմանով եւ պարագային կապերով կազմուած դարձուածքով:**

**9) Հիմունքի պարագայ. ցոյց կու տայ գործողութեան հիմունքը, ելակէտը: Կը պատասխանէ ի՞նչ հիմունքով, ի՞նչ հիման վրայ հարցում-ներուն:**

- ♦Յօրս պնդումով դպրոց վերադարձայ: ♦Յազէն գիտցանք հիւանդ ըլլալը: ♦Ամբաս-տանեալը օրէնքով կը դատապարտուի: ♦Ըստ ինծի՝ պէտք է հրաժարիս այդ քայլէն:
- ♦Սովորութեան համաձայն՝ կաղանդին կը ճամբորդենք:

**Հիմունքի պարագան կ'արտայայտուի.**

ա) Գոյականի բացառական եւ գործիական հոլովներով:

բ) Հիմունքի իմաստ արտայայտող կապերով կազմուած դարձուածքներով (ըստ, համապատասխան, համաձայն, հիման վրայ):

**10) Հակառակ հիմունքի պարագայ. ցոյց կու տայ այն բանը, որուն հակառակ կամ որուն փոխարէն կը կատարուի գործողութիւնը: Կը պատասխանէ հակառակ ինչի՞ կամ ինչի՞ փոխարէն հարցումներուն:**

- ♦Հակառակ անհանգստութեան՝ Արշակ դպրոց գնաց: ♦Ի հեծուկս ծնողքի պնդումին՝ տղան արտասահման մեկնեցաւ: ♦Փոխանակ դաս սորվելու՝ տղան խաղի գնաց: ♦Գթալով հանդերծ՝ շունը դուրս հանեցի:

**Հակառակ հիմունքի պարագան կ'արտայայտուի հակառակ, բացի, հանդերձ, փոխանակ, փոխարէն, չնայած, ի հեծուկս կապական բառերով կազմուած դար-ձուածքներով:**

● **Որոշեցէ՞ք պարագաներն ու խնդիրները եւ լուծեցէ՞ք:**

Անոնք Հալէպ կը բնակին:

Ամառը կը վերադառնամ:

Դուն ընկերդ կը յարգես:

Կը հետեւիմ քայլերուղ:

Աշխատանքի կը մեկնիմ:

Կէսօրին վերադարձէ՞ք:

Համբերութեամբ աշխատեցէ՞ք:

Անոնք յարգանքով կը խօսին:

Ընկերներով մեկնեցան:

Գիշերով մի՛ ճամբորդէք:

Լեռը մշուշով ծածկուեցաւ:

Ցուրտէն հիւանդացաւ:

Նամակը եղբօրմէս եկաւ:

Պատմէ՛ գործերէդ:

Գիւղէն հեռացան:

## Հ. ԴԱՍ

### ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Գեղարուեստական գրականութեան մասին գիտելիքներու ամբողջութիւնը կը կոչուի գրականագիտութիւն: Գրականագիտութեան հիմնական բաժիններն են:

ա) **Գրականութեան պատմութիւն**, որ կը զբաղի անցեալի գրականութեան հետազօտութեամբ, ցոյց տալով շրջանի մը գրականութեան զարգացման պայմանները, ուղղութիւնները, գրողներն ու անոնց գործերը, օրինակ՝ Մանուկ Արեղեանի երկնատոր «Հայոց Հին Գրականութեան Պատմութիւն», Յակոբ Օշականի տաս հատորով «Համապատկեր Արեւմտահայ Գրականութեան» գործերը: Նման աշխատասիրութիւններ են նաև Մինսաս Թէօլէօլեանի «Դար Մը Գրականութիւն» երկնատոր եւ Մուշեղ Իշխանի «Արդի Հայ Գրականութիւն» եռահատոր դասագիրքերը եւ այլն:

բ) **Գրական քննադատութիւն**, որ կը զբաղի ժամանակակից գրականութեան հարցերով, կը դատէ ու կը զնահատէ գրական նոր գործ մը: Գրական քննադատական յօդուածները կը կոչուին գրախօսութիւն:

գ) **Գրականութեան տեսութիւն**, որ կ'ուսումնասիրէ ոչ թէ գրական դէմքերն ու գործերը, այլ ընդհանուր տեսական հարցեր, ինչպէս՝ գրական սեռերը, տեսակները, ուղղութիւնները, պատկերները, լեզուի արտայայտչական միջոցները, ոճը եւ այլն:

դ) **Մատենագիտութիւն**, որ կը պատրաստէ գրողի մը, գրական շրջանի մը կամ գրական երեւոյթի մը մասին հրատարակութիւններու (հատոր ու մամուլ) ամբողջական ցանկերը՝ նշելով մատենագիտական գլխաւոր տուեալները (հեղինակ, վերնագիր, հրատարակութիւն, թերթ, տպագրութեան տեղն ու թուականը, էջերու քանակը եւ այլն):

**ՅԱԿՈԲ ՕՇԱԿԱՆ** (բուն անունով՝ Յակոբ Թիւֆեան, 1883,-1948) ծնած է Պրուսա: Ուսումը ստացած է ծմնավայրի ազգային վարժարամին եւ Արմաշի դպրեվամբին մէջ:



Եղած է ուսուցիչ հայ լեզուի եւ գրականութեան եւ ինքնաշխատութեամբ մեծ ինքնազարգացումի հասած: Մեծ Եղեռնէն ետք կ'անցնի Գահիրէ, Կիպրոս, ապա Երուսաղէմ, միշտ իբրեւ ուսուցիչ:

Իբրեւ գրագէտ՝ եղաւ արձակագիր եւ գրականագէտ: Արձակ գործերէն յիշենք «Խոնարհները» (պատմուածքներ), «Մնացորդաց», «Ծակ Պտուկը», «Հածի Սուրատ» (վէպ) եւ այլն: Ան Պուստ «Սեհեան» թերթին մէջ իր «Հարթենք» ընդհանուր խորագիրով գրախօսութիւններով եղաւ Արուեստագէտ Սերունդի ամէնէն հեղինակաւոր քննադատը: Իր գրականագիտական կոթողային գործերէն մէկն է «Համապատկեր Արեւմտահայ Գրականութեան» տաս հատորանի ուսումնասիրութիւնը:

## ՏՕԳՄԱՆՀ

Ա.

Ամէն Կաղանդի կը տեսնէինք Տօգսանը: Զեռքը մէջքը խոթած կը սկսէր ձեռք պազնելու իր գործին: Գեղին դուռները մէկիկ-մէկիկ կը զարնէր. ամէն տունէ տասնոց մը, պիլիթ մը, ճանկ մը չամիչ, ինչ որ տային՝ կ'առնէր, օրհնելով ամէնքն ալ, ծերն ու տղան, հարսն ու պառաւը:

Մեր տղայութեան, երբ դեռ 8-9 տարեկան խէզներ էինք, կը նախանձէինք այդ մեծ մարդուն, որ չամչնալով կ'երթար ասոր անոր ձեռքը լիզելու տասը փարայի համար:

Տուն-տեղ չունէր, չէր ունեցած: Մայրը գեղը մեռած էր, պապուն դէմքն ալ չէր լիշեր. այնքան կանուխ գացեր էր ան այս ցաւի աշխարհէն:

Փողոցն ինկած որբի իր կեանքը լեցուն եղաւ այն գաղտուկ, թեթեւութեան մէջ իսկ ահաւոր տառապանքներով, որոնք անտէրին ու որբին օրերը կը հիւսեն: Անոր միախն ամէն մէկ թելին մէջ չարչարանք մը պառկեցաւ, իսկ ոսկորներուն ու ծուծին մէջ անօթութեան, ցուրտին ու զրկանքին շուքերը երկայն-երկայն հանգչեցան ու ծերացան:

Ամառները թթենիներու եւ սալորենիներու վրայ գիշերներ լուսցուց-այգիներուն մէջ աղուէսները շատ անգամ խածին քիթէն՝ դիակ կարծելով: Զմեռները փուռվրաներու համար ժամերով գզուըտեցաւ կատուներուն հետ:

Տօգսանը մեծցաւ միս-մինակ, բարակ ցախս սրունքներով, դեղին երեսով, դեղին աչքերով: Օր մը միայն դպրոց գնաց. պատուելին փախցուց զանի, այնքա՛ն նիհար էր ու աղտոտ: Շուկայի տղաքը երես չտուին անոր: Վախկոտ ըլլալուն անխնայ ծեծ կերաւ: Պատիկ-պատիկ գործեր ընելով, ջուր կրելով, միս տանելով, խոտ ծախելով անցուց մանկութեան այն դաժան տարիները, որոնց մէջ մարդը, ապագայ մարդը կը շինուի, եւ ուր կերտուած մարմինը իր կնիքը կու տայ մարդուն մնացած օրերուն:

Քանի մը տուներ մտաւ ելաւ իըրեւ ծառայ: Խեղին ոսկորները խմորի պէս էին. աշխատելու չէր գար, բայց ժողովուրդը ուրիշ կերպ խորհեցաւ. կաթի պէս անունը,- Աստուր էր,- փոխեցին հեքիաթի մը ծոյլի տիպարին՝ Տօգսանի:

Ու Աստուրիկը Տօգսան եղաւ, խելքը քիչ, գործէ փախչող, ապուշ տղայ մը: Ա՛լ դուռները գոցուեցան անոր երեսին, ու փողոցին ծլած տղան նորէն փողոց ինկաւ:

Ամէն Կաղանդի անպատճառ գեղին մէկ ծայրէն միւսը կ'օրհնէր տէրտէ-րէ մը աւելի ուշադիր խղճմտութեամբ: Ժողված ուտելիքները կը ծախէր,

տասնոցները ճիտէն կախ տոպրակին մէջ կը տեղաւորէր ու փուռերուն տակը, սրճարաններուն անկիւնները կծկտած կը մնար ձիւնոտ օրերուն:

Այս կեանքը ապրեցաւ ան տարինե՛ր, տասով, քսանով տարիներ: Պեխերը բուսան, մօրուքը իր վտիտ կզակին վրայ մազէ կամարներ շարեց: Տօգսան իր ապրելու կերպը չփոխեց: Քիչ-քիչ երեսէ ինկաւ: Փողոցներուն մէջ հետը կ'իյնային, պղտիկ տղաք ետեւէն կոնկոն կը վերցնէին, հարսները վրան կը խնդային, պառաւները կ'անիծէին, իսկ մարդերը, մեծ մարդերը, երեսն ի վար կը պոռային ամէն օր.

- Ծօ տղա՛յ, քեզի պէսները հիմա գործի են, տուն-տեղ ունին: Աստուած պելադ տայ, չե՞ս խպնիր պարապ-պարապ պտտելու:

Մտիկ կ'ընէր ծանրացած կոպերով, համակերպող դէմքով: Բայց իր մէջ արդէն չծնած մեռած էր ապրելու տենդը: Զուրը ձգուած տաշեղին պէս ինքզինքը թող տուաւ օրերու հոսանքին:


## Բ.

Օր մը փողոցներէն անհետ եղաւ: Հսին, թէ ամուճան քովն առած էր զինք:

Հասակը աւելի բարակցած, ուսերը աւելի տնկուած, Տօգսան բահը շալկած հող փորելու կ'երթար: Վստահ էինք, որ շուտ անցնող քմահաճոյք

մըն էր եղածը: Բայց օրերը շաբաթներ դարձան, ու շաբաթները՝ ամիսներ: Տօգսան ցերեկները չերեւցաւ գեղին մէջ. մութին տուն կը բերէին, մութին կը տանէին: Բամբասա՞նք թէ իրականութիւն, չի գիտցուիր, բայց կ'ըսէին, թէ գիրկ մը մօրուքով այդ խեղճը ամէն օր բիր կ'ուտէր կոնակին:

Հսին, թէ քանի մը հեղ փորձեց փախչիլ. վախկոտ ըլլալուն՝ բռնուեցաւ. կերած ծեծը այնքա՞ն սաստիկ ու անկընայ էր, որ ա՛լ փախուստի գաղափարն իսկ միտքէն չանցուց:



Եղիշէ Թաղեւուեան,  
«Յանձարը Եւ Ամբոխը», 1909:

Բակին մէջ, հաւնոցին քիչ մը վերօքը, երեք-չորս տախտակ երկնցուցին ու քեփենէկ մը փոեցին ներքին. Հոն կը պառկէր ամառը, մինչեւ լոյս հաւու ոջիլներէն միսերը ճանկուտելով: Զմեռը խոտի դէզին մէջ պղտիկ ծակ մը կը բանար իրեն համար ու գորտի պէս կը կծկտէր, ոտքերն ու թեւերը իրարու մէջ անցուցած:

Աշխատելու վարժուեցաւ: Զեռքերը բշտիկներ հանեցին, քանի մը եղունգները թռան, ճղիկ-ճղիկ եղան քարի պէս կրունկները, ու բարակուկ, արդէն կակուղ մէջքը փետատին վրայ կորնալին աղեղ կապեց:

Ասոնք ամէնքը տարաւ անտրտունջ, վախէն թմրած: Տարին վերջանալու մօտ էր. Կաղանդը ճամբայ էր ինկեր:

Կաղանդի իրիկունը գեղին մէջ գիշերային խումբեր կը պտտին, որոնք հարուստներուն ու դրացիներուն տուները կը մտնեն, դրան ետին պահուած՝ ներս կը նետեն գոտի մը, որուն մէջ տնեցիք ճանկ մը երկու բան կը կապեն: Խումբը օրհնելով ու երգելով կը քաշուի:

Այն տարին շատ ձիւն եկաւ: Իրիկունը Տօգսանը բռնի սեղանին գլուխը նստեցուցին, ու երբ խաշած դղումի շերտ մը ծամելու վրայ էր, յանկարծ դուռը բացուեցաւ, անծանօթ ձեռք մը գոտի մը ներս նետեց ու դուռը քաշեց:

Տնեցիք հասկցան, բայց Տօգսանի հոգիին մէջ լեռ մը փլաւ կարծես, այնքա՞ն յուզուած էր: Առջի անգամն էր, որ առանց իրեն Կաղանդի գոտին կը նետէին: Իր անկումին դառնութիւնը աչքերը լեցուց, ինքզինքը ժողվեց եւ կատուի մը պէս տունէն դուրս նետուեցաւ այնչափ ուժով, որ սանդուղին աչքերէն մէկը կոտրեցաւ. քիչ մնաց ինք ալ վար պիտի իյնար:

Օննիկ, ամուճային տղան, հասաւ ետեւէն, օձիքէն բռնեց ու խեղճը սենեակ նետեց հին, անպէտ փայտի կոճի մը պէս:

Այն իրիկունը սենեակին մէջ բանտուած մնաց Տօգսան: Թարթիչները իրար չերաւ: Երեսը պատուհանի ապակիին փակցուցած սպասեց տարի գիշերը, սիրտէն լալով ամէն անգամ, որ գոտեւորներու երգերն ու աղմուկները գային դողացնելու իր պատուհանը:

Յաջորդ առտուն ձիւնը գոցեր էր տանիքներուն ակօսները, եւ փողոցին մէջ ցեխերն անգամ ճերմկեր էին:

Տօգսանը կապել պէտք եղաւ: Զժողուցին, որ տուները պտտի: Այս ոճիրը իր յիշատակներուն, իր անցեալին նախատինքը սեպեց, տղու պէս լացաւ, տղու չափ ուժով ու յուսահատ պուաց: Օննիկը երկաթէն աւելի խիստ էր: Հացը քովը բերին այն օրը. բերան չունեցաւ ուտելու:

Գ.

Անցան քանի մը կաղանդներ ալ: Տօգսանը միշտ ամուճային քովն էր.

միշտ խելօք, երբեք խեղկատակ: Փողոցներն ալ կու գար, բայց մարդու կարգ անցած: Սրճարան մտած ատեն աթոռ կը տրուէր անոր, ոտքերուն եմենին նոր կ'ըլլար:

Գեղացին գովեց Պետիկ Տէտէն, որ զաւկի պէս կը նայէր Տօգսանը, ազատելով զանի փողոցներէն, վրան գլուխը շտկելով:

**Օր մը.**

- Աստո՛ւր, տղաս, սա խոպանը կը տեսնե՞ս, դարտակ կենալուդ եկուր փորէ, նոր արտ բանս նէ՝ քեզի կը կարգեմ, - ըսաւ Տէտէն Տօգսանին, երբ Մանթաշի պարտէզը կը փորէին:

Աստուրին ականջին կարգուիլ բառը պահ մը կախուեցաւ, մեծցաւ, ծաւալեցաւ, գնաց երեցուց ներսը քնացող զգացումները: Իրա՛ւ, ի՞նչ բան էր կարգուիլը: Մէկ անկողնի մէջ պառկիլ, զաւակներ ունենալ, պապօ կանչուիլ. անուշ բաններ ըլլալու էին ասոնք: Ինչպէ՞ս մինչեւ հիմա չէր խորհած:

Չէր գիտեր, բայց շատ անուշ, շատ անուշ ըլլալու էր ա՛տ...

- Տէտէ՛, իրա՞ւ կ'ըսես, ատ արտը բանս նէ՝ պիտի կարգե՞ս ինծի:

- Հա՛, տղաս, խօսքս խօսք է, դուն քարին հասիր, կնիկն ալ ետեւէդ կը հասնի:

Տօգսանը փոխուեցաւ մէկէն: Երազը, զոր շինեց կարգուելու վրայ, բացուեցաւ իր ներսիդին հրաշալի ծաղկի մը պէս, որուն գոյները լուսցուցին անոր է՛ն խորունկ աչքերը:

Փետատը վեր առած ժամանակ իր աչքերը կը պարպուէին գալիք կնկան չնորհքներուն վրայ...: Զմեռ իրիկունները ցուրտը կրնա՞ր բռնի վերմակէն ներս անցնիլ... զաւակներուն ձայնը... Տօգսանը կը սկսէր գործի: Զեռքերով կը կտրտէր արտուճներն ու կաղնիի ճիւղերը, որոնք խոպաններուն մէջ էն դիմացկուն թշնամիներն են: Կաղնիի ամէն մէկ ճիւղին տակ թաղուած կ'ըլլար արմատ մը, այլանդակ խոշորութեամբ, սպանող խորութեամբ: Իր եռանդին մէջ չէր նշմարեր իսկ, թէ ծովը սեւցած էր ալ: Ու սոսկալի մութին մէջ կարծես իր ուղեղէն լոյս կաթեցնելով այդ արտին կտորին վրայ՝ Տօգսանը կ'աշխատէր, կ'աշխատէր:

Տարին չորս եղանակներն ալ գաղար գտած ատեն արտը գացած էր Տօգսանը:

Այդ աշխատութիւնը տարիներ տեւեց: Տարիէն կարելի էր փորուածքը դպցնել սարի ոտքին:

- Տէտէ՛, արտը կու գա՞ս, երկու լուսնկայ ետք քարին կը հասնիմ:

Ու Տօգսանը ութսուննոց ծերը արտը տարաւ:

- Հա՛, տղաս, ես չեռած, աշխատէ՛, հասիր սարին, կնիկը բերել կու տամ:

- Ինչպէ՞ս կնիկ է, Տէտէ՛:

- Ինչպէ՞ս պիտի ըլլայ ծօ, ճերմակի վրայ լեցուն միսերով կնկուկ մը:  
**Տօգսանը կրակ դարձաւ:**

### Դ.

Քարին սիրտը մտած էր: Ու ահարկու էր այդ հսկայքարը: Խենթութիւն  
էր սպասել ու կարծել Տօգսանին հետ, թէ այդ ժայռը կը փլէր: Մէկ-երկու  
կանգուն տարածութիւն արտը կը զատէր սարէն: Բայց վտանգը սոսկալի  
էր: Ժայռը կայծակներէ երկար ատեններ զարնուած վերէն վար շատ մը  
տեղեր ճեղք ունէր: Վտանգաւոր էր նոյնիսկ ժայռին տակ նստիլը, ուր մնաց  
այսպէս անոր սիրտը իջնելը: Ապահովաբար սարէն կտոր մը պիտի թաղէր  
**Տօգսանը:**

- Այս քարը չես կրնար դարձնել, Աստո՛ւր, ձգէ՛, ելիր գեղը երթանք:  
- Զգե՛լ, ի՞նչ կ'ըսես, կը տեսնե՞ս բացած տեղս: Զէ՛, քանի Տէտէն ողջ է,  
կ'աշխատիմ, քարին չհասայ՝ քարը կ'իջեցնեմ: Երկուքն ալ մէկ չե՞ն:  
Ու եռանդոտ գործին դարձաւ: Փետատը կ'իջնէր կ'ելքը արծաթի փայլ  
մը գծելով քարին մութ երեսին վրայ: Տօգսանը փոսն էր:

### Ե.

Օրը Կիրակի էր: Արտի ճամբուն վրայ պատգարակի մը կոթերը զարկին  
աչքիս: Քիչ մը ճամբուն ներսը ծռելով պատգարակը տեսայ իր ամբողջութ-  
եանը մէջ: Պառկողը Տօգսանն էր, գլուխը կէսէն ճեղքուած: Զիս տեսնելուն  
պէս հեծկլտաց. լեզուն երեցուց. ուզեց բաներ մը ըսել, բայց չկրցաւ. ու  
դժնդակ պրկումի մը մէջ բերանը կղպեց յաւիտեան:

- Աղբա՛ր, խենթին ըրածը խելք հասնելիք բան չէ, ի՞նչ կ'ուզէ եղեր այդ  
քարէն, փորեր փորեր է, կտոր մը փրթեր տակը թաղեր է, մեծ նեղութիւնով  
հանեցինք տակէն:

Գիւղացիները չէին գիտեր տռամը:

Մարդիկ սիկառ կը քաշէին, ես կու լայի:

## ՅԱԿՈԲ ՕՇԱԿԱՆ

### ՎԵՐՆԱԳԻՐԻ ԹԵԼԱԴՐԱՆՔ

Որոշ յապատմներով բերուած «Տօգսանը» պատմուածքը առնուած է Օշականի «Խո-  
նարիներ» պատմուածքներու շարքեն: Ծիշէ է, որ Օշական այս պատմուածքներուն մէջ  
հայ գիւղացին կեանքը կը ներկայացնէ, բայց ան մտայնութիւններու, բարքերու եւ կենցաղի  
շրջագիծն անդին կ'անցնի եւ կը պեղէ այդ խոնարի մարդոց հոգիներուն մութ ծալքերը, կը  
յայտնաբերէ անոնց էռթիւնը, հոգին: Յու կը յայտնաբերուի իսկական մարդը, որ իր  
առօրեայ կեանքին մէջ չի զգացուիր:

Տօգսանը գիւղացի մարդու խոնարի տիպար մըն է, որը մը, որ գրկուած է խնամքէ եւ

դաստիարակութենք: Եթէ ծոյլ ու մուրացիկ է, եթէ տգեղ ու աղտոտ է՝ մեղաւորը իր շրջապատն է, դաստիարակութեամ պակասը: Բրտութիւնն ու վախը աւելի կ'ընկճեն Տօգսանը: Անոր պարտադրուած ապրելակերպն ալ մարդկային չէ: Բայց անոր մէջ յանկարծ կ'արթմնայ բը-նազդը, այս պարագային կին եւ ընտանիք ունենալու ծգուումը, որ կը մղէ Տօգսանը աշխատանքի մէջ սիրանք կատարելու:

## ԲԱՌԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ՏԱՄՆՈՅ – մանր դրամ: ՊԼԻԹ – բլիթ. կակուղ ու բոլորակ մեծ հայ: ՃԱՆԿ – հու՝ ափ: ԽԼԷԶ – մողէզ: ՓՈՒՌՎՐԱՅ – փուռին վրայ. այն տեղը, որ տաքուկ կը մնայ: ՑԱԽ – չոր ճիւղ: ՊԱՏՈՒԵԼԻ – հու՝ ուսուցիչ: ԿՈՆԿՈՆ ՎԵՐՑՆԵԼ – գլխու ու դէմքի շարժումներով ծաղըլ: ԽՊՆԻԼ – ամչնալ. շիկնիլ. կարմրիլ: ՏՍՇԵՂ – տաշեղն ելած մանրուք: ԲԻԹ – հաստ գաւաղան. լախտ: ՔԵՓԵՆԵԿ – բրբո.՝ բուրդէ հաստ կրկնոց, թէ՝ անկողին, թէ, վերմակ: ՃՂԻԿ-ՃՂԻԿ – կտոր-կտոր. պատառ-պատառ: ՓԵՏԱՏ – հող փորելու երկաթէ գործիք: ՄէջՔԸ ԿՈՐՆԱԼՀՆ ԱՂԵՂ ԿԱՊԵՑ – մէջքը ծոնեցաւ: ԿՈՃ – կոճո, ծափի բունին հաստ մասը: ՆԱԽԱՏԻՆՔ – անարգանք: ԴԱՐՏԱԿ ԿԵՆԱԼ – բրբո.՝ աղատ ժամանակ ունենալ: ԱՐՏ ԲԱ-ՆԱԼ – խոպանը խորունկ փորելով ու հարթելով մշակելի գետին շինել: ԿԱՐԳԵԼ – ամուս-նացնել: ՏՌԱՄ – ֆրո.՝ ողբերգական վիճակ: ՊԱՏԳԱՐԱԿ – հիւանդ փոխաղրող մահիճ:

## ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

- 1.- Ի՞՞նչ բառերով կը ներկայացնէ Օշական փողոցն ինկած որբի կեանքը:
- 2.- Տօգսան ինչպէս անցուց կեանքին այն շրջանը, երբ «ապագայ մարդը կը շինուի»:
- 3.- Շրջանակը ի՞նչ զեր ունեցաւ անոր կազմաւորման մէջ, բացասակա՞ն, թէ դրական, ի՞նչպէս:
- 4.- Արդա՞ր է Աստուրիկը ծովութեամբ մեղադրելու մարդոց վերաբերմունքը: Ի՞նչո՞ւ:
- 5.- Տօգսան ինչպէս կ'ընդունէր այս յանդիմանութիւնները, ի՞նչ կ'ըլլար հետևանքը:
- 6.- Ապաստան մը ունենալու կարի՞քը թէ վախը կը ստիպէր դինք՝ մնալ Հօրեղրօր քով:
- 7.- Կաղանդի գիշերով դուրս նետուելուն պատճառը մուրացի՞կ ըլլալու կարօտ էր, թէ ազատ ըլլալու պահանջ:
- 8.- Պետիկ Տէտէին առաջարկն ու պայմանը ի՞նչ բան արթնցուցին անոր մէջ:
- 9.- Այս խոնարհ արարածին մէջ մարդկային ո՞ր վեհ բնագդը կ'ապրէր ու կարելի չէր սպաննել զայն:
- 10.- Այդ երազին հասնելու համար Տօգսանի ցուցաբերած եռանդն ու ուժը սովորակա՞ն էր: Ի՞նչպէս բացատրել:



3. Օշականի գերեզմանը  
Նալեպի Ազգային  
Գերեզմանատան մէջ:

## ԼԵԶՈՒԱԿԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Օշական, իբրեւ գաւառական գրականութեան ներկայացուցիչ, հեղինակային պատմումի եւ հերոսներու խօսքին մէջ ի գործ կը դնէ բարբառային եւ օտար բառեր: Բարբառային բառերու օգտագործումն ու օտարա-

բանութիւնը արտայայտչական միջոցներ են, որոնցմով հեղինակը տեղական գոյն կը ստեղծէ, միջավայրին յարմար միջնորդութ: Այստեղ օտար բառեր են.- թրքերէն՝ պելա (փորձանք) ամուճա (Հօրեղբայր), էն (ամէնէն), եւրոպական՝ տոամ, սիկառ, իսկ բարբառային բառեր են գեղ (գիւղ), դարտակ (դատարկ), զանի (զայն), վերօք (վրայ), կնկուկ (կին), արտուճ (փշոտ թուփ):

Գաւառական գրողները յատկապէս խնամքով գործածեցին բարբառային բառերն ու ասոյթները, որոնցմէ շատեր կրնային հարստացնել մեր գրական լեզուն: Օչականի աս շարքի բառերուն մէջ կարեւոր տեղ կը գրաւեն յարադրաւոր բայերը:

● Վարի յարադրութիւններուն բացատրութիւն մը ընտրեցէ՛ք հետեւեալ բառերէն.- լոել, հետք ձգել, զանակոծուիլ, մեկնիլ, նկատուիլ, ծաղրել, սրդողիլ, ապրիլ, մշակելի հող բանալ, կոկուիլ, ծոիլ, արհամարհել:	օրերը հիւսել	երես չտալ
կնիքը տալ	կոմկոմ վերցնել	
բիր ուտել	աղեղ կապել	
ճամբայ իյնալ	հոգիին մէջ լեռ փլիլ	
վրան գլուխը շտկել	բերանը կղպել	
արտ բանալ	Աչքի զարնել	

### ՎԱՐԵԼ>ՎԱՐԻԼ

● Հայերէնի մէջ ներգործական բայերը կրաւորական կ'ըլլան ու մասնիկով՝ սիրել՝ սիրուիլ, յարգել՝ յարգուիլ եւ այլն:

Բայց շարք մը ներգործական բայեր սեռը կը փոխեն լծորդութիւնը փոխելով՝ թափել>թափիլ:

Բային սեռը փոխեցէ՛ք համապատասխան ձեւով:

Ես մոմը վառեցի:	Մոմը
Ան լոյսը կը վառէ:	Լոյսը
Հրժեհը անտառը այրեց:	Անտառը
Մայրիկը ճաշը կ'եփէ:	Ճաշը
Կատուն կաթը թափեց:	Կաթը
Հրշէջը տղան կ'աղատէ:	Տղան
Մարդը թելը ծոեց:	Թելը
Հովը տերեւը կը շարժէ:	Տերեւը

### ՊԱՐԱԳԱՅ ՍՏՈՐԱԴԱՍ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ

**Պարագայ ստորադաս նախադասութիւնը կը լրացնէ զիսաւոր նախադասութեան ստորոգիչը եւ կը փոխարինէ այդ գործողութեան մէկ պարագան, որ կրնայ ըլլալ ժամանակի, տեղի, ձեւի, չափ ու քանակի, նպատակի, պայմանի, պատճառի, հակառակ հիմունքի: Այսպէս՝**

**ա) Ժամանակի պարագայ ստորադաս նախադասութիւն, որ զիսաւոր նախադասութեան կը կապուի երբ (երբոր) յարաբերական դերանուններով կամ մինչեւ (- որ) ստորադասական շաղկապներով եւ ցոյց կու տայ գործողութեան կատարման ժամանակն ու տեւողութիւնը:**

**Գործի սկսանք, երբ ապրանքը հասաւ:**

**Ե՞րբ գործի սկսանք: - Երբ ապրանքը հասաւ: - Ժամանակի պրգ. ստոր. նխղ.:**

**Սպասեցինք, մինչեւ որ հիւրերը եկան:**

**Որքա՞ն սպասեցինք: - մինեւ որ հիւրերը եկան: - Ժամանակի պրգ. ստոր. նխղ.:**

**Ժամանակի պարագայ ստորադաս նախադասութիւնը զիսաւոր նախադասութեան մէջ լուծելու պարագային՝ դերբայը (իր լրացումներով) կը վերածուի կապական դարձուածքի պահուն, ատեն, պէս, մինչեւ կապերով:**

**Ապրանքը հասնելուն պէս գործի սկսանք:**

**Մինչեւ հիւրերուն գալը սպասեցինք:**

**բ) Տեղի պարագայ ստորադաս նախադասութիւն, որ զիսաւոր նախադասութեան կը կապուի ուր (-որ) յարաբերական դերանունով եւ ցոյց կու տայ գործողութեան կատարման տեղը:**

**Որսի գացինք հոն, ուր շատ թուզուններ կ'ըլլան:**

**Ո՞ւր որսի գացինք: - Հոն՝ ուր շատ թուզուններ կ'ըլլան: - տեղի պրգ. ստոր. նխղ.:**

**Տեղի պարագայ ստորադաս նախադասութիւնը զիսաւոր նախադասութեան մէջ լուծելու պարագային՝ դերբայը (իր լրացումներով) կը վերածուի կապական դարձուածքի տեղը կապական բառով:**

**Շատ թուզուններ եղած տեղը որսի գացինք:**

**գ) Ձեւի պարագայ ստորադաս նախադասութիւն, որ զիսաւոր նախադասութեան կը կապուի ինչպէս (- որ) յարաբերական դերանունով կամ որ ստորադասական շաղկապով եւ ցոյց կու տայ գործողութեան կատարման ձեւը:**

**Այնպէս գրեց, ինչպէս որ մանուկ մը կը խծրծէ:**

Ինչպէ՞ս գրեց: - Այնպէս՝ ինչպէս որ մանուկ մը կը խճքծէ: - ձեւի պրդ. ստոր. Նխղս.: Այնպէս ցատկեց, որ ես ալ վախցայ: Ինչպէ՞ս ցատկեց: - Այնպէս՝ որ ես ալ վախցայ: - ձեւի պրդ. ստոր. Նխղս.

Կարդ մը ձեւի պարագայ ստորադաս նախաղասութիւններ գլխաւոր նախաղասութեան մէջ լուծուելու պարագային դերբայը (իր լրացումներով) կը վերածուի կապական դարձուածքի պէս կապով:

**Մանուկի մը խճքածին պէս գրեց:**

դ) Զափ ու քանակի պարագայ ստորադաս նախաղասութիւն, որ գլխաւոր նախաղասութեան կը կապուի որքան (- որ), որչափ (- որ) յարաբերական դերանուններով կամ որ ստորադասական շաղկապով եւ ցոյց կու տայ գործողութեան կատարման չափն ու քանակը:

Որքան որ կընայի՝ գրեցի:

Որքա՞ն գրեցի: - Այնքան՝ որքան որ կընայի: - չափ ու քանակի պրդ. ստոր. Նխղս.

Այնքան վազեցի, որ ոտքերս կթուտեցան:

Որքա՞ն վազեցի: - Այնքան՝ որ ոտքերս կթուտեցան: - չափ ու քանակի պրդ. ստոր.

Նխղս.

Զափ ու քանակի պարագայ ստորադաս նախաղասութիւնը գլխաւոր նախաղասութեան մէջ լուծելու պարագային՝ դերբայը (իր լրացումներով) կը վերածուի կապական դարձուածքի չափ կապով:

**Կրցածիս չափ գրեցի: Ոտքերս կթուտելուն չափ վազեցի:**

Ե) Պատճառի պարագայ ստորադաս նախաղասութիւն, որ գլխաւոր նախաղասութեան կը կապուի որովհետեւ, զի, վասնզի, քանզի, քանի որ ստորադասական շաղկապններով եւ ցոյց կու տայ գործողութեան կատարման պատճառը:

Բացակայեցաւ, որովհետեւ Հիւանդ էր:

Ինչո՞ւ բացակայեցաւ: - որովհետեւ Հիւանդ էր: - պատճառի պրդ. ստոր. Նխղս.:

Պատճառի պարագայ ստորադաս նախաղասութիւնը գլխաւոր նախաղասութեան մէջ լուծելու պարագային՝ դերբայը (իր լրացումներով) կը վերածուի կապական դարձուածքի պատճառաւ եւ համար կապերով: Հիւանդ ըլլալուն պատճառաւ բացակայեցաւ:

գ) Նպատակի պարագայ ստորադաս նախաղասութիւն. որ գլխաւոր նախաղասութեան կը կապուի որպէսզի կամ որ ստորադասական շաղկապով եւ ցոյց կու տայ գործողութեան կատարման նպատակը:

Մենք Հաւաքուեցանք, որպէսզի որսի երթանք:

Ինչո՞ւ Հաւաքուեցանք: - որպէսզի որսի երթանք: - նպատակի պրդ. ստոր. Նխղս.:

**Նպատակի պարագայ ստորադաս նախաղասութիւնը գլխաւոր**

նախադասութեան մէջ լուծելու պարագային՝ ղերբայը (իր լրացումներով) կը վերածուի կապական դարձուածքի համար կապով:  
Որսի երթալու համար մենք պատրաստուեցանք:

Ե) Պայմանի պարագայ ստորադաս նախադասութիւն, որ գլխաւոր նախադասութեան սովորաբար կը կապուի եթէ ստորադասական շաղկապով եւ ցոյց կու տայ գործողութեան կատարման պայմանը:

Կը ներկայանամ, եթէ պատրաստ ըլլամ:

Ե՞րբ կը ներկայանամ: - Եթէ պատրաստ ըլլամ: - պայմանի պրգ. ստոր. նխղ.:

Պայմանի պարագայ ստորադաս նախադասութիւնը գլխաւոր նախադասութեան մէջ լուծելու պարագային՝ ղերբայը (իր լրացումներով) կը վերածուի կապական դարձուածքի պարագային եւ պայմանով կապական բառերով: Այս ղերբայական դարձուածքը բութով կը տրոհուի:

Պատրաստ ըլլալու պարագային՝ կը ներկայանամ:

Ը) Հակառակ հիմունքի պարագայ ստորադաս նախադասութիւն, որ գլխաւոր նախադասութեան կը կապուի թէեւ, թէպէտ, թէպէտեւ, հակառակ որ ստորադասական շաղկապներով եւ ցոյց կու տայ հիմունք մը, որուն հակառակ կատարուած է կամ չէ կատարուած գործողութիւնը:

Թէեւ կը գթայի, բայց չունը դուրս դրի:

Հակառակ ի՞նչ բանի չունը դուրս դրի: - Հակառակ անոր որ՝ կը գթայի: - Հակառակ հիմունքի ստոր. նխղ.:

Հակառակ որ արգելք չունէի՝ պտոյտին չմասնակցեցայ:

Հակառակ ի՞նչ բանի պտոյտին չմասնակցեցայ: - Հակառակ անոր որ արգելք չունէի: - Հակառակ հիմունքի ստոր. նխղ.:

Հակառակ հիմունքի պարագայ ստորադաս նախադասութիւնը գլխաւոր նախադասութեան մէջ լուծելու պարագային՝ ղերբայը (իր լրացումներով) կը վերածուի կապական դարձուածքի հանդերձ, հակառակ, չնայած կապերով: Այս դարձուածքն ալ բութով կը տրոհուի:

Գթալով հանդերձ՝ չունը դուրս դրի:

Հակառակ յոգնած ըլլալու՝ գործս չարունակեցի:

● Ընդգծեցէ՛ք ստորադաս նախադասութիւնը, ճշգեցէ՛ք պաշտօնը, ապա լուծեցէ՛ք զայն գլխաւոր նախադասութեան մէջ ընդգծելով ղերբայական դարձուածքը կամ ղերբայով կապական դարձուածքը:

Երբ պատերազմը պայթեցաւ՝ ես տասներկու տարեկան էի:

Երբ տուն հասայ՝ հրդեհը մարեցաւ:

Համբերեցինք, մինչեւ որ իր խօսքը վերջացուց:

Հոն, ուր աշխատանք կայ, բարիք կը ստեղծուի:

Որքան որ ուզէ՝ այնքան տուէք:

Իր յաջորդը չունեցաւ, որովհետեւ այդ գործէն հասկցող չկար:

Արիսողոմ աղան աղուոր քուն մը քաշեց, վասնղի շատ յոգնած էր:

Քանի հիմը խախուտ է՝ շէնքը կը փլի:

Ճամբայ մը չ'երեւիր, որ գագաթը տանի:

Ես կ'աղօթեմ, որ դուք այն սեւ օրը չտեսնէք:

Հաց պէտք է, որ ապրինք:

Եթէ հողը մեռնի՝ Պապկի ընտանիքն ալ կը մեռնի:

Կը շինես, եթէ մանանեխի չափ հաւատք ունենաս:

Եթէ ինձի հետ պիտի գաս՝ պէտք է մոռնաս քէներդ:

Թէեւ լաւ լողորդ չէր եղած երբեք, բայց ջուրը նետուեցաւ: .

Թէպէտեւ չէր սիրեր, բայց կը յարգէր զայն:

Հակառակ որ դուրսը կը ձիւնէր, բայց տան մէջ տաք էր:


Առաջին Համաշխարհային Պատերազմի տարիներուն Օսմանեան Կայսրութեան կառավարութիւնը իրականացուց Հայկական Ցեղասպանութիւնը՝ բովանդակ արեւմտահայութիւնը ընաջնջումի ենթարկելով։ Ասիկա սկսաւ 1915 Ապրիլ 24ին՝ Կ. Պոլսոյ բովանդակ հայ մտաւորականութեան ձերբակալումով, աքսորով ու նահատակութեամբ։

Իրապաշտ եւ Արուեստագիտ սերունդներուն պատկանող գրողներէն շատեր նահատակութեան, ինչպէս Գր. Զօհրապ, Հրանդ, Երուխան, Թլկատինցի, Ռուբէն Զարդարեան, Դամիէլ Վարուժան, Սիամանթօ, Ռուբէն Սեւակ, Գեղամ Բարսեղեան, Խնտրա (Տիրան Զրաքեան)։

Մեծ Եղեռնէն փրկութեան քիչեր միայն, որոնք յետագային կարեւոր դեր ունեցան սփիւռքահայ գաղութներու մէջ գրական առօրեայ մը ստեղծելու ընդհանուր ճիգին մէջ։ Անոնցմէ յիշենք Արշակ Չոպանեանը (Փարիզ), Յակոբ Օշականը (Երուսաղէմ), Վահան Թէքէեանը (Եգիպտոս), Լեւոն Շանթը (Պէյրութ)։ Ասոնք կոչութեան վերապրող գրողներ։

Վերապրող գրողներու վաստակը տեսակ մը կամուրջ կը հանդիսանայ արեւմտահայ եւ սփիւռքահայ գրական երկու շրջաններուն միջեւ։

**ՅԱԿՈԲ ՄԵԶՈՒՐԻ** (բուն անունով՝ Յակոբ Տեմիրծեան, 1886-1978) ծնած է Երգնկայի շրջանի Արմտան գիւղը, Մնձուրի լեռներուն դիմացը։ Եղած է ուսուցիչ իր գիւղին մէջ։ Մեծ Եղեռնէն վերապրելով մնացած է Պոլիս, իբրև գործաւոր փորապանի մը քով։



Գաւառական գրականութեան շունչով գրած է մեծ թիւով պատմուածքներ, որոնք սակայն շատ ուշ կը հաւաքուին հատորներու մէջ, ինչպէս՝ «Կապոյտ Լոյս», «Արմտան», «Կռունկ, Ուստի՝ Կու գաս»։

Մնձուրի գիւղէն բացի ուրիշ աշխարհ չունի իր գրականութեան մէջ։ Եթէ մինչեւ Մեծ Եղեռն այդ գիւղը իրական աշխարհ մը էր, ապա անկէ եւոր յիշատակ մը է միայն իրեն համար։ Ասիկա յատուկ է Սփիւռքի գրականութեան։ Յամաստեղի, Բենիամին Նուրիկեանի, Վահե Յայկի եւ Արամ Յայկազի պատմուածքներուն մէջ եւս արեւմտահայ գիւղը կը ներկայանայ ծիշդ այդ պատկերով, իբրև վերապրում մը կորսուած հայրենիքի։

Մնձուրի հերոսները գիւղացիներ են, որոնք կ'ապրին, կ'աշխատին ու կը մեռնին այդ բնութեան մէջ, ինչպէս գիւղի բնութեան որեւէ մէկ տարրը՝ զուրեղը, բոյսեղը, կենդանիները։

Մնձուրի ունի պատմելու պարզ ու անմիջական ոճ։

## ԱՌՋԻՆԵԿ

Մայրս միշտ կ'ըսէր. «Ախքեզի... Քչիկ մըն ալ համբերէիր՝ չէ՞ր ըլլար... Իրիկունը տուն գայիր, տունը ծնէիր՝ չէ՞ր ըլլար»: Ես կը խնդայի. «Ինչպէ՞ս, ինչպէ՞ս» կը բացագանձէի...:

- Ինչպէ՞սը կայ... Գետինը, հողերուն վրայ աշխարհ եկար... «Վա՛յ իմ գլխուս,- պոռացի,- հիմա ես ի՞նչ պիտի ընեմ»: Իմ առջինեկս ես, բան մը չեմ գիտեր, խանձարուր չունիմ, շոր մը, լաթի կտոր մը չկայքովս, ինչպէ՞ս պիտի պեճերեմ... «Աս պիտի չապրի, պիտի մեռնի» կ'ըսէի մտքովս, բայց ի՞նչ ընեմ, լե՞ռ թողում... ինչ ալ ըլլայ՝ պիտի տանիմ... - կ'ըսէր ու կը պատմէր.

- Խոտքաղի ամսուն ծնար: Վարդավառի Պահքին շաբթուն: Հերկերուն, խոտերուն, էգիներուն ամիսը: Ամէն օրուան պէս, քու ծնած օրդ ալ առտուն կանուխ պարպուեցաւ տունը: Տագրս ու հայրս հերկը դացին: Ներոջս մեծ աղջիկը, տալս՝ անոնց հետ դացին: Պապդ, ներս, տղաքը՝ էգիները դացին: Դուն այդ օրը մտքերնուս չէր անցներ թէ պիտի ծնիս: Ինչպէ՞ս պիտի գիտնայինք: «Հա՛րս, - ըսաւ մամս, - Դպրենք ու Մերորոնք խոտ քաղելու կ'երթան լեռը: Դուն ալ անոնց հետ գնա: Հաց առ, մանգաղ առ, ճամբայ ելիր: Ես ցերեկն ետքը էշը կը բերեմ, կը բեռնանք կու դանք»:

- Կ'ըլլայ, կ'երթամ, - ըսի:

Քեզմով յղի էի, վերջին շաբաթներս էին: «Ինչպէս ըլլայ ետքի օրերը չեն, - ըսաւ մամդ, - այսօրուան վաղուան չես, շաբաթ մը, շաբաթէ աւելի օր ունիս»: Իմ հաշխուովս, ես ալ անանկ գիտէի:

Հացն առի, մանգաղն առի, դացի Դպրենց: Մերորոնց հասայ: Լեռը իրար-մէ զատուեցանք: Զորը իջայ, սկսայ քաղել: Զորին հողը կաս-կարմիր էր, աւագ էր: Երկու կողմին կողերը անանկ ալ դարվարի էին, բայց աղէկութիւն մը կար, որ ոտքերս կը բռնէին, չէի սահեր: Առուոյտ ու խոլորձ էին խոտե-րը: Լեցուն առուոյտ էին, զատ-զատ թու-փերու պէս բուսեր էին: Մանգաղիս բերնին անանկ աղուոր կու դային, որ ամէն ման-գաղ զարնելուս՝ բուսս կը լեցուէր խոտով: Քաղածներս իրարու վրայ կը դիզէի, խո-րոմ կ'ընէի: Զորին երկու կողմը երեքա-կանէն վեց խորոմ շարեցի: «Ալ ձորնի վար իջնեմ, - ըսի մտքով, - կը նստիմ մինչեւ տունէն էշը դայ»:

Լեռը ելայ: Ցերեկդէմի արեւէն աչ-քերս խողտացին: Մինչեւ դադաթը յոտո-

ԲԱՐԲԱՌԱՅԻՆ ԲԱՌԵՐ

Առջինեկ - առաջին ծնունդ:

Պեճերել - կարենալ:

Էգի - այգի:

Մամ - մեծ մայր:

Ետքի - վերջին:

Առուոյտ, խոլորձ, յոտոցիկ-վայրի խոտեր:

Խորոմ - խուրձերու դէզ:

Ցերեկդէմ - արեւածագ:

ցիկ էր: Ցաներ էին կ'ըսես: Գոյն-գոյն, գոյն-գոյն, ճերմակ, կանաչ, դեղին, կաս-կարմիր: Շատը կարմիր էին, նախը բաներ էին լերան երեսը կ'ըսես: Քիչ մըն ալ աղուէսի-պոչիկ կային: Փունջերը անանկ քնքուշիկ կու գային մատներուդ, որ կաքաւի աղուամազերուն պէս, ապրշումի պէս էին: Բզզ... բզզ... Լեռը կը բզզար մեղուներէ, կ'իջնէին ու կ'ելլէին ծաղիկներուն վրայ:

Խորոմ մը քաղեցի: Մէկալ խորոմիս՝ մէջքիս ցաւերը սկսան: «Կ'անցնի,- ըսի ես ինծի,- երէկ ալ ցաւեցաւ, ետքը անցաւ, կու գայ ու կ'երթայ»: Զանցաւ: Քաղը չշարունակեցի: Մանդաղը ձգեցի: Նստայ: Զեղաւ: Ոտքի ելայ: Դպրենց նայեցայ: Մերորոնց նայեցայ: Անոնք ալ չկային: «Լերան միւս երեսը դարձեր են», մտածեցի: Ցաւերս սաստկացան: Շունչ չէի կրնար առնել: «Վարը, ձորը իջնամ» մտածեցի:

Իջայ: «Քիչ մը համբերեմ» ըսի: Աչքերս մթնցան: Ձորը մթնեց: «Ի՞նչ կ'ըլլայ, ի՞նչ կ'ըլլամ» ըսի... Ու դուն աշխարհ եկար: Պորտակապդ փրթաւ: Դուն զատուեցար ինձմէ:

«Ալի՞նչ ընեմ, ալ ուր երթամ» բացագանչեցի: «Մինակս հիմա ի՞նչ պիտի ընեմ» ըսի: «Աս պիտի չապրի, պիտի մեռնի» ըսի: Խորոմիս առջեւը՝ հողերուն, խիճերուն, խոտերուն վրայ էիր: Վախցայքեզինայելու: Կ'ըսես իմ մարմինէս չես, ինը ամիս քեզ իմ մէջս չեմ պահած, զաւակս չես, խըլէ-պըլէ մըն ես...

Ի՞նչ ընեմ քեզ: Հողին վրայ էիր: Շոր մը, լաթի կտոր մը չկայ, չունիմ որ քեզ մէջը փաթթեմ: «Պիտի չապրի, պիտի մեռնի» ըսի նորէն մտքովս: Ոտքի ելայ: Քեզ թողի: Հացին վալային գացի: Մէջի հացը թափեցի գետինը: Վալան բերի, քեզ մէջը փաթթեցի: «Վէ՛...» մը ըրիր, պոռացիր: «Մեռած չէ... ողջ է» ըսի մտքովս:

Նորէն չեղաւ: Կոնակիս սալթան հանեցի, քեզ մէջը ծրարեցի: Վրաս ա՛լ ուժ չմնաց: Ես որ քարի պէս մարմին մը ունէի, լեցուն պարկ մը ցորենը գրկելուս պէս բեռ կը բեռնայի, թեւերս կախուեցան:

«Վէ՛...» ըրիր, նորէն ճչացիր: «Պիտի չապրի, պիտի մեռնի» ըսի նորէն մտքովս: «Մեռնի ալ նը աս հո՞ս պիտի ձգեմ: Առնեմ, տուն տանիմ, մամդ ի՞նչ գիտեմ երբ պիտի գայ»:

Գետնէն վեր առի: Գրկեցի: Ճամբայ ելայ: Քենէ յոյս չունէի: Նորէն ալ քալեցի: Աղջի՞ն էիր, տղա՞յ էիր: Վախցայ բանալու, նայելու:

Երկու թեղուտցիներ տեսայ, որ կու գային երկու էշ առաջնին: Շիտակ ճամբով չգացի՝ չհանդիպելու համար անոնց: Բլուրն ի վար Երկու քուրուկի ուղ-

Նախը բանիւ - նախաղարդիւ:  
Մէկալ - միւս, յաջորդ:  
Խըլէ-պըլէ - խնոցի:  
Վալա - սաւան:  
Սալթա - բամկոն:  
Մեռնի ալ նը - նոյնիսկ մեռնի:  
Քենէ - քեղմէ:  
Առաջնին - իրենց առջեւ:

ղութիւնը բռնեցի: Զուզեցի, որ մարդ տեսնէ զիս: Իջայ ու իջայ: Քալեցի ու քալեցի: Մարմինս թաց արիւններու մէջ:

Թեւերս ուժ չմնաց: Նստայ: «Ախ Աստուած, ա՛խ Մարիամ Մա, դուն ուժ տուր ինծի» ըսի: Ծրարին մէջէն ձայն չհանեցիր: «Մեռա՞ւ, ի՞նչ եղաւ» ըսի: Նորէն վախցայ բանալու նայելու:

Նորէն ճամբայ ելայ: «Հոգիս բերանս գայ, ի՞նչ ալ ըլլամ՝ պիտի քալեմ» ըսի: Երկու Քուրուկի ուղղութիւնը բռնեցի: Հոնկէ Տերվիշի Կողերը, Փարախները, Փոսուն Բուռը, Հոնկէ Տեմուրջենց մեծ ընկոյզին ծառը, Հոնկէ Ոչխարին Կալը, բակը, տան դուռը...

Գոց էր: Քովի Մերերոնց մեծ մայրը տեսաւ զիս:

-Հա՛րս, մերերուն հետ խոտ քաղել չգացի՞ր դուն, - Հարցուց:

- Գացի, - ըսի, - անոնցմէ զատուեցայ: Քաղս կէս ձգեցի: Պզտիկս եղաւ: Պզտիկս առի ու բերի: Կը վախնամ նայելու: Մեռա՞ւ: Ո՞ղջ է:

Այլայեցաւ: Վազեց ինծի. «Աղջի, ի՞նչ կ'ըսես» պոռաց: Պզտիկին ծրարը գրկեց, զիս իրենց տարաւ: «Շուտ ընենք» ըսաւ: Նստեցուց իս: Զուլ փոեց գետինը: Սաւան անցուց վրան: Երեխի աւազ տաքցուց: Տարածեց վրան: Իս



Սարգիս Առաքելեան, գիւղական տեսարան մը:

Հանուեցուց: Մարմինս արիւններու մէջ իս պառկեցուց տաք աւազին վրայ, ծածկեց ամէն կողմա: Ա՛լ անկէ ետքը ի՞նչ եղայ՝ չեմ դիտեր:

Ցերեկն որ կ'անցնի՝ մամդ էշը բակը կը հանէ: «Մինչեւ հիմա հըպէթքաղեց: Էշը տանիմ, բեռնանք ու գանք» կ'ըսէ ինքնիրեն ու ճամբայ կ'ելլէ:

Ծեր է: Կրնա<sup>՞յ</sup> հեծնել: Էշը առաջքը, ինք ետեւէն՝ կ'երթան: Էշն որ չհեծնես՝ մոտուլովդ չմոտուլես, ինք իր քէյֆին ձգես, է՛շըսեր են անոր, կը քալէ<sup>՞</sup>: Երկու ոտք կ'երթայ՝ կը կայնի:

Իշու ոտքովը, իր ոտքովը, վերջապէս արտ կը հասնին: Կը զարմանայ: Ես չկամ: Զորը կ'իջնայ: Վեց խորոմ քաղուեր է, մարդ չկայ: Լեռը կը նայի, խորոմ մը քաղուեր է, հոն ալ մարդ չկայ: Մանգաղը կը տեսնէ: Զգուեր է գետինը: Վալային հացերը թափուեր են խոտերուն մէջ: Վալան չկայ: Կը մտմտայ: «Փորձա՞նք մը եկաւ գլխուն» կ'ըսէ ինքնիրեն:

Դպրենց, Մերերոնց կ'երթայ, կը հարցնէ:

- է՛, փորձանք մը ըլլար՝ մենք պիտի չգիտնայի՞նք, - կ'ըսեն:

Էշը առաջքը՝ մամդ նորէն ետ կը դառնայ: Ճամբան թէ՛ կը քալէ, թէ՛ կը մտմտայ: «Վալան չկայ: Միջի հացը ինչո՞ւ թափէ գետինը, - կ'ըսէ ինքնիրեն: - Վալան առաւ գնաց, ո՞ւր գնաց: Տուն դարձաւ ըսենք՝ ճամբան իմ դէմս պիտի ելլէր: Մէջէն չելլուելիք բան...»

Մամդ գիւղ կը մտնէ, տուն կու գայ ու կ'իմանայ քու ծնիլդ, ամէնքը որ պատահեր է:

Խեղճ մայրս երկու օր աչքերը չէ բացեր: Մեր տունն ալ չեն կրցեր բերել: Մերերոնց տունը պառկեր է: Շունչ մը կ'ելլէ ու կ'իջնայ: Վախցեր են, թէ կը մեռնի: Ինծի գրեթէ չեն նայեր: «Ամա՞ն, թող մայրը աղէկնայ, ոտքի ելլէ,

տղան ալ մեռնի նը՝ ի՞նչ ընենք. առջինեկ է, թող մայրը նորէն ուրիշ մըբերէ» ըսեր են ամէնքը: Երկու օր իս Դպրենց հարսը, մէկ ալ Մերերոնց հարսը եկեր ծծցուցեր են: Ես ալ ուտող եմ եղեր առաջին վայր-կեանէն, ի՞նչ կ'ըսէք: Ո՞վ բերանս կոխեր է ծիծը՝ փակեր եմ, կուռթ-կուռթ ծծեր եմ:

Երրորդ օրը մայրս կ'իմանայ, որ չեմ մեռեր, ողջ եմ. աղջիկ չեմ, տղայ եմ: ՑԱԿՈԲ ՄՆԶՈՒՐԻ

**Մա** – մայր՝ կոչական:

**Իս** – զիս:

**Զուլ** – լաթի կտորներէ կարուած ծածկոց:

**Երեխի աւազ** – Հողի տեսակ, զոր խարկելէ ետք կը զնէին մանուկ-ներու շորիկին մէջ:

**Հըլպէթ** – թրք՝ անշուշտ:

**Մոտուլ** – բթամատով:

**Մոտուլել** – բթամատով մխտել:

**Քէյֆ** – կամք. տրամադրութիւն:

## ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ԽԱՆՉԱՐՈՒՐ - մանկիկը փաթթելու չոր: ԽՈՏՔԱՂ - խոտհարք, անսասնակեր պատրաստելու աշխատանք: ԱՊՇՈՒՄ - մետաքս: ՊՈՐՏԱԿԱՂ - նորածինը իր մօր կապող աղիք: ԱՅԼԱՅԼԻԼ - խոռվիլ, շփոթիլ:

## ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

- 1.- Մնձուրի իր այս գրուածքը առաւելաբար հեղինակայի՞ն թէ պատմողի խօսքով գրած է: Ո՞վ է պատմողը և ատիկա ի՞նչ յատկանիշներ ապահոված է գրուածքին:
- 2.- Ցոյց տուէ՛ք գիւղացի կնոջ աշխատասիրութիւնը, համակերպումը, չարքաշութիւնը, համբերատարութիւնը, նախնական ոգին արտայայտող հատուածները:
- 3.- Իր առջիննեկը ունեցող գիւղացի կինը ինչպէ՞ս կ'ընդունի ծնունդը, ի՞նչ ապրումներ կ'ունենայ անոր հանդէպ: Որքանո՞վ բնազդային հակազդեցութիւններ են անոնք:
- 4.- Մեր ժամանակի ընթերցողին համար ի՞նչ հանգրուաններ հեքիաթային կը թուին:
- 5.- Տեղական գոյն ապահովող հետեւեալ տարրերը քննութեան առէք,- տեղանունները, ընտանիքի անունները, նահապետական ընտանիքի անդամները, աշխատանքի տեսակներն ու գործիքները, բուսական աշխարհը, աշխարհագրական միջավայրը, կենդանին:
- 6.- Բացայատեցէ՛ք տապք, ներ, տալ սկեսուր/կեսուր, կեսրայր, աներ, աներմայր (գորքանչ), քենի, քեննեկալ, աներձագ, քեռայր, զարմիկ, զարմուհի եւ նման բառերու իմաստները:

## ԼԵԶՈՒԱԿԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

### ԱՆԴՐԱԴԱՐՁ ԲԱՅԵՐ

Տղան մաքրեց դարակը: > Դարակը մաքրուեցաւ տղուն կողմէ: Անին հագուստը կը հագնի: > Անին կը հագուի:

Առաջին շարքին մէջ մաքրել ներգործական բային ուղիղ խնդիր դարձել կը դառնայ ենթակայ՝ մաքրուիլ կրաւորական բային համար:

Երկրորդ շարքին մէջ այդպէս չ'ըլլար: «Անին» ենթակայ կը մնայ ե՛ւ հագնիլ, ե՛ւ հագուիլ բայերուն համար, որովհետեւ հագնիլ բայը ներգործական է, իսկ հագուիլ բայը՝ անդրադարձ:

Անդրադարձ բային ենթական ինք իրեն հանդէպ կը կատարէ գործողութիւնը:

Անդրադարձ բայեր կը կազմեն հագնիլ, սանտրել, լուսալ, սափրել, ածիլել ներգործական բայերը՝ հագուիլ, սանտրուիլ, լուացուիլ, սափրուիլ, ածիլուիլ:

● Վերի երկրորդ շարքի նմանութեամբ նախադասութիւններ կազմեցէ՛ք ներգործական բայ-անդրադարձ բայ զոյգերով:

## ՇԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ

Պատմեցէ՛ք, թէ որո՞նք ի՞նչ կը պատմեն ձեր ծնունդի մասին, ինչպէ՞ս կ'ընդունին ձեզ, ի՞նչ կ'ըսեն, ի՞նչ կը կանխատեսեն ձեր ապագայի մասին: Փորձեցէ՛ք հիմոր դնել ձեր պատմումին մէջ:

## ԼԵԶՈՒԱԲԱՆՈՒԹԻՒՆ



Անքուան Մէյէ



Հրաչեայ Աճառեան



Ստ. Մալիսասեանց

Եայ Աճառեանի «Հայերէն Արմատական Բառարան»ը, որ կ'ընդգրկէ շուրջ տասնմեկ հազար արմատ բառ:

Հրաչեայ Աճառեան նաև գիտական հիմքերու վրայ կը դնէ հայ բարբառներու ուսումնասիրութեան գործը:

Հայերէնի բառարանագրութեան մէջ կոթողային գործ մըն է նաև **Ստեփանոս Մալիսասեանցի «Հայերէն Բացատրական Բառարան»** բառահատոր աշխատութիւնը (1955-1956), որ կ'ընդգրկէ գրաբարի, միջին հայերէնի, նոր գրական լեզուի եւ բարբառներու 150 հազար բառ:

ԺՀ.-ԺԹ. դարերուն նոր թափով կը զարգանայ հայերէն լեզուի ուսումնասիրութեան գործը: Կը հրատարակուին գրաբարի, աւելի ուշ՝ նաև աշխարհաբարի թերականութեան գիրքեր ու բացատրական բառարաններ, որոնց մէջ հիմնական դեր կը կատարեն Վեմետիկի եւ Վիլմանայի միսիթարեան վարդապետները:

Այս ուղղութեամբ մեծագոյն նըւածումը կ'ըլլայ «Նոր Բառօդիրը Հայկագեան Լեզուի» երկհատոր բառարանը (1836-1837) ։ Գաբրիէլ Աւետիքեանի, Յ. Խաչատոր Սիրոնէլեանի եւ Յ. Սկրտիչ Աւգերեանի աշխատակցութեամբ: Բառարանը կ'ընդգրկէ գրաբարի եւ միջին հայերէնի բառամթերքը:

Այս շրջանին կը զարգանայ լեզուներու ծագումը եւ ազգակցութիւնը բացայացող պատմահամենատական թերականութիւնը: Բազմաթիւ եւրոպացի գիտնականներ կը զբաղին հայերէնի ուսումնասիրութեամբ: Անոնցմէ Հայնրիխ Ֆիլադելֆան (1844-1908) կ'ապացուցէ, որ հայերէնը հնդեւրոպական լեզուարնտանիքին մէջ առանձին ճիշտ մըն կը ներկայացնէ: Ֆրանսացի հայագէտ Անքուան Մէյէն (1866-1936) աւելի կը խորացնէ այս տեսութիւնը:

Հայերէն բառերու ստուգաբանութեան, այսինքն՝ ծագման վերաբերող հսկայական գործ մըն է Հրաչեայ Աճառեանի «Հայերէն Արմատական Բառարան»ը, որ կ'ընդգրկէ շուրջ տասնմեկ հազար արմատ բառ:



ՀԱՅԵՐԷՆ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

## ՀԱՅԵՐԷՆ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ



## ՀԱՅԵՐԷՆ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ



## ԴԵՐԱՅԱԿԱՆ ԴԱՐՁՈՒԱԾՔ

### **ա) Դերբայը նախադասութեան անդամ**

Բացի ստորոգիչէն, նախադասութեան միս անդամները կրնան արտայայտուիլ նաեւ դերբայով մը (անորոշ, ներկայ, յարակատար, Ա. ապառնի), ինչպէս՝

**Վազելը** կը յոգնեցնէ քեզ: - **Վազելը՝** ենթակայ, անորոշ դերբայ, ուղղ. հլ., եղ., Գ. դէմք, որոշեալ «ը» որոշիչ յօդով:

**Բամբասողէն հեռացի՛ր:** - **Բամբասողէն՝** անջատման անուղղ. խնդիր, ներկայ դերբայ, բցո. հլ., եղ., Գ. դէմք, որոշեալ «ը» որոշիչ յօդով:

**Կարմրած այտերէն քրտինք կը հոսէր:** - **Կարմրած՝** որոշիչ, յարակատար դերբայ:

**Ըսելիքդ ըսէ՛:** - **Ըսելիքդ՝** ուղիղ խնդիր, Ա. ապառնի դերբայ, հայց. հլ., եղ., Գ. դէմք, որոշեալ «դ» ստացական յօդով:

**Դերբայը կրնայ հանդէս գալ կապական դարձուածքի մէջ. ինչպէս՝**

**Հասնելուն պէս հեռաձայնը վերցուցի:**

- **Հասնելուն պէս՝** ժամանակի պրգ., կապական դարձուածք:

**Ըստ խօսողին՝ ամէն ինչ ընական է:**

- **Ըստ խօսողին՝** հիմունքի պրգ., կապական դարձուածք:

**Գրելիքիդ հետ գիրք մըն ալ ուղարկէ:**

- **Գրելիքիդ հետ՝** միասնութեան պրգ., կապական դարձուածք:

**Կապական դարձուածքին մէջ դերբայը հանդէս կու գայ կապին պահանջած հոլովով:** Օրինակ.

- **Հասնելուն պէս՝** ժամանակի պրգ., կապական դարձուածք:

**Պէս - յետազաս խկական կապ:**

**Հասնելուն - կապի խնդիր, անորոշ դերբայ, տրական հոլով, եղ., Գ. դէմք, որոշեալ «ը» որոշիչ յօդով:**

**բ) Դերբայական դարձուածքը նախադասութեան անդամ**

Յաճախ դերբայով մը արտայայտուած անդամը կ'ունենայ իր լրացումները եւ կը կոչուի դերբայական դարձուածք: **Դերբայական դարձուածքը նախադասութեան մէջ մէկ պաշտօն կ'ունենայ:**

**Ինծի ծանօթ է այդ տան մէջ ընակող ծերունին:**

- Ո՞ր ծերունին - այդ տան մէջ ընակող - որոշիչ դերբայական դարձուածք «ծերունին» որոշեալին:

**Նոյնն է պարագան կապով դերբայական դարձուածքին: Այսպէս՝**

**Քննութեան ներկայանալու համար սրահ մտանք:**

- ինչո՞ւ սրահ մտանք: - քննութեան ներկայանալու համար - նպատակի

պարագայ, կապով դերբայական դարձուածք:

Դերբայական դարձուածքը (կամ կապով դերբայական դարձուածքը) յաճախ կը ստեղծուի ստորադաս նախադասութիւնը զլիսաւոր նախադասութեան մէջ լուծելով: Ինչ պաշտօն որ կը կատարէ ստորադաս նախադասութիւնը՝ նոյն պաշտօնը կ'ունենայ նաեւ անոր լուծումով առաջացած դերբայական դարձուածքը): Օր.

Արամը գրադարան գնաց, որպէսզի գիրքերը յանձնէ:

- որպէսզի գիրքերը յանձնէ: - Նպատակի պարագայ, ստորադաս նխու.:

Արամը գնաց գրադարան գիրքերը յանձնելու:

- գիրքերը յանձնելու - Նպատակի պարագայ, դերբայական դարձուածք:

● Նախ ընդգծեցէ՛ք ստորադաս նախադասութիւնը եւ որոշեցէ՛ք պաշտօնը (բերանացի), ապա լուծեցէք զայն զլիսաւոր նախադասութեան մէջ (գրաւոր):

Ինչ որ տայի՛ կ'առնէր:

Երբ մանուկ էինք՝ կը նախանձէինք այդ մեծ մարդուն:

Կեանքը լեցուն եղաւ այն ցաւերով, որոնք որբին օրերը կը հիսեն:

Վստահ էինք, որ շուտ անցնող քմահանոյք մըն էր ասիկա:

Բամբասա՞նք թէ իրականութիւն էր՝ չէր գիտցուեր:

Կը պատմէին, թէ այդ խեղճը ամէն օր բիր կ'ուտէր կոնակին:

Մեծը ա'յնքան անխնայ եղաւ, որ ա'լ փախուստի մասին չմտածեց:

Լսած էինք, թէ Փարիզի Բուսարանական պարտէզը արծիւ մը ունէր:

Պատճառն այն էր, որ արծիւը ողջ չէր բռնուեր:

Կ'արհամարհէր այն սնունդը, զոր պահակները կը ներկայացնէին:

Նայուածքը, որ սորված էր անջրպետներ չափել, կ'իյնար գետին:

Երբ աչքերը կը գոցէր՝ հոգին կ'երթար դէպի սարերը:

Ինչպէս որ կ'ուզես՝ այդպէս դասաւորէ գործերդ:

● Ընդգծեցէ՛ք դերայական դարձուածքը կամ դերայական դարձուածքով կապական դարձուածքը, գրեցէք պաշտօնը եւ տեսակը:

Գացինք տեսարանը դիտելու:

Միշտ բարձր թառած արծիւը կը խոկար...:

Յակոբին ամիս մը առաջ գրած նամակը այսօր ստացայ:

Յուշտետրիդ մէջ գրելիքներդ ի՞նչ պիտի ըլլան:

Մեր փողոցէն անցած պահուն տեսայ Պարզեւը:

Անձրեւելուն պատճառաւ հովանոց առեր էի:

Որսի երթալու համար մենք պատրաստուեցանք:

Մինչեւ անձրեւին դադրիւը սպասեցինք:

Հակառակ դժգոհ մնալուն՝ բարեկամս չըողոքեց:

Հօրս թելադրածին չափ յառաջացանք:

Զեր յարմար նկատած ձեւով վարուեցէք:

Թ. ԴԱՍ

ՊԱՏԿԵՐԱԿՈՐՈՒԹԵԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ  
(Համադրութիւն)

Պատկերաւորութեան միջոցներն են.

ա) Համեմատութիւն, ուր մէկը կամ բան մը կը համեմատուի ուրիշի մը հետ յատկանիշի մը նմանութեան կամ ընդհանրութեան մը հիման վրայ: Օր.՝ Աչքերը ծովու պէս կապոյտ են: Հոս Աչքերը կը համեմատուին ծովուն հետ, կապոյտ յատկանիշի նմանութեամբ: Յատկանիշը կրնայ չիշուիլ. Աչքերը ծովու պէս են. կը հասկցուի, որ կապոյտ են, խոշոր ու խորունկ: Համեմատութիւնը կը կատարուի պէս, նման, ինչպէս, զերթ, իբրեւ բառերով:

բ) Փոխաբերութիւն, ուր

1) մէկը կամ բան մը ուրիշ բանի մը հետ կը նոյնացուի, այսինքն՝ բառը ուրիշ իմաստով կը գործածուի: Աչքերը ծով են: Ես ամուր կանգնած ժայռ եմ: Հոս ծով եւ ժայռ բառերը փոխաբերութիւններ են:

2) Առարկայի մը կը տրուի ուրիշի պատկանող յատկանիշ մը, կ'արտայայտուի բայով: Երկինքը կու լայ: Բնութիւնը քնացած է: Սիրտս կը խօսի: Հոս՝ կու լայ, քնացած է, կը խօսի բայերը փոխաբերութիւն են:

գ) Մակրեր, ուր իբրեւ որոշիչ գործածուող բառը փոխաբերական իմաստ ունի: Ծով աչքեր ունի: Հոս ծով որոշիչը մակրիր է:

դ) Խոհրդանիշ, երբ բառը միշտ նոյն փոխաբերական իմաստը կ'արտայայտէ: Օր.՝ շուշան ծաղիկը միշտ անմեղութիւնը կը խորհրդանշէ, ձիթենիշի ոստը՝ խաղաղութիւնը, արեւը՝ կեանքը, հաց ու գինին՝ Քրիստոսի արիւնն ու մարմինը եւ այլն:


ե) Այլաբանութիւն, երբ նախաղասութիւն մը կամ ընդարձակ խօսք մը ուրիշ իմաստ կ'արտայայտէ: Այդպէս են առածներն ու առակները:

**ՎԱՐԱՆ ԹԵԹԵԱՆ** (1878, Կ. Պոլիս -1945, Գահիրէ) մշակած է բոլոր սեռերն ալ, բայց անմահացած է իր բանաստեղծութիւններով: Իր բանաստեղծութիւններու ժողովածուներն են «Ռոգեր» (1901), «Չրաշալի Յարութիւն» (1913), «Կէս Գիշերէն Մինչեւ Արշալոյս» (1918), իսկ սիհւոքեան շրջանին «Սէր», «Չայերգութիւն», «Տաղարան»:

Ան մեր առաջին ինացապաշտ բանաստեղծն է, որ թէ հայրենասիրական եւ թէ անձնական քերթուածներուն մէջ ապրումը կ'իմաստաւորէ մտածումով մը, կ'օժուտ խոհական երանգով մը: Իր քերթուածները ուշադրութիւն կը գրաւեն ապրումի անկեղծութեամբ, խտութեամբ, որ կը նշանակէ քիչ բառերով շատ բան ըսել, պարզութեամբ ու փափկութեամբ, որ կը նշանակէ ապրումը արտայայտել մեղմութեամբ, առանց հուսորութեամ:

Թէքեամի ազդեցութիւնը մեծ եղաւ սիհւոքահայ բանաստեղծներու գոնէ առաջին երկու սերունդներուն վրայ:

- Ի մի բերէ՛ք Վահան Թէքէեանի կեանքին եւ գործին մասին ձեր գիտելիքները:



## ԱՆՈՒՆԴ

Ինչո՞ւ անունդ այստեղ չկարենամ գրել ես  
Եւ աշխարհի յայտնեմ, թէ քեզ ինչպէ՞ս սիրեցի...  
Երկու վանկերը անոր ես կը զուրցեմ գաղտնապէս,  
Եւ ան ամբողջ կը թուի սիրոյ մատեա՞ն մը ինձի...  
Ինչո՞ւ անունդ այստեղ չկարենամ գրել ես...:

Հիմա հեռո՛ւ իրարմէ՛ միայն անունդ ունիմ  
Բերնիս վրայ, համբոյրի մը պէս աննիւթ եւ անուշ...  
Գիշեր ատեն, սենեակիս մենութեան մէջ մտերիմ  
Ես զայն կ'ըսեմ եւ ահա՛ քեզ կը տեսնեմ քաղցրայուշ...  
Հիմա հեռու իրարմէ՛ միայն անո՛ւնդ ունիմ...:

Գեղեցկութիւնդ ու իմ սէ՛րս յօրինեցին զայն կարծես...  
Սիրտս իր անդուլ տրոփմամբ անընդհատ զա՛յն կը հեգէ,  
Թէպէտ վաղուց մտքիս մէջ քեզ ամբողջ զոց զիտեմ ես.  
Քեզ չճանչցած ունէի՞ր դուն այդ անո՛ւնը միթէ...  
Գեղեցկութիւնդ ու սէ՛րս յօրինեցին զայն կարծես...:

Ո՛չ, չեմ ուզեր, չեմ կրնա՞ր ես զայն յանձնել աշխարհի.  
Երկու վանկովն իր կ'ուզեմ խնկել իմ կեա՞նքս միայն.  
Եւ երբ վերջին արեւիս վերջին ճաճանչը մարի.  
Անունդ ի շուրթ զեռ կ'ուզեմ ողջունել ա՛յզը մահուան.  
Ո՛չ, չեմ ուզեր, չեմ կրնա՞ր ես զայն յանձնել աշխարհի....:

### ՎԵՐՆԱԳԻՐԻ ԹԵԼԱԴՐԱՆՔ

Վահան Թէքէնանի անձնական քնարերգութեան մէջ կարեւոր տեղ կը գրաւէ սէրը: Անոր սէրը երկու վիճակներով կը ներկայանայ մեզի. կամ հասկցուելու, սիրուելու անկատար մնացած իղծ մըն է. «Ես սիրեցի, բայց ոչ ոք սիրածներէս գիտցաւ, թէ զինքը որքա՞ն սիրեցի», կամ ալ ապրուած սիրոյ մը ամնիւթացած յիշատակն է, ոգերինացած ապրումը, ինչպէս «ԱՅՈՒՆԴ» բանաստեղծութեան մէջ:

Սիրոյ երգերուն մէջ Թէքէնան թէեւ աւելի զգացապաշտ է, բայց հոն եւս ներկայ է իմացապաշտը՝ մտածող բանաստեղծը:

### ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ԶՈՒՐՑԵԼ – խօսակցիլ. պատմել: ՔԱՂՅՈՒՄՅՈՒՆ – քաղցր յիշատակներ ունեցող: ԱՆԴՈՒԼ – անդադար. միշտ գործող: ՃԱՃԱՆՉ – ճառագայթ. ցոլք. շող: Ի ՇՈՒՐԹ – շրթունքի վրայ: ԱՅՉ – արեւագալ. արշալոյ:

## ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

- 1.- Ինչո՞ւ Թէքէեան իր սիրած աղջկան անունը չի կրնար ըսել կամ գրել: Ի՞նչ տեսակ խառնուածքի յատուկ է ասիկա:
- 2.- Սիրած աղջկան անունին երկու վանկերը ինչպէ՞ս սիրոյ մատեան մը կը դառնան:
- Կարդացէ՛ք քանի մը Հատընտիրներ Թէքէեանէն:
- 3.- Ինչո՞ւ Թէքէեան՝ անունին ակնարկելով կ'ըսէ. «Գեղեցկութիւնդ ու իմ սէրս յօրինեցին դայն կարծես»:
- 4.- Բանաստեղծը ինչպէ՞ս պիտի ողջունէ «մահուան այգը»: Ինչո՞ւ կ'ըսէ «մահուան այգը», երբ մարդիկ սովորաբար կ'ըսեն «մահուան խաւարը»:
- 5.- Սիրոյ յիշատակները ցատը՞վ թէ հրճուանքով ու գոհութեամբ կը լեցնեն բանաստեղծի հոգին: Յո՛յց տուէք այդ գաղափարները:

## ՀԱՇՈՒԵՅԱՐԴԱՐ

Հաշուեյարդար. Ի՞նչ մնաց, կեանքէն ինծի ի՞նչ մնաց.  
Ինչ որ տուի ուրիշին, տարօրինա՛կ, ա՛յն միայն.  
Խանդաղատանք մը ծածուկ, օրհնութիւններ անխմաց,  
Երբեմն հատնումը սրտիս ու մերթ արցունք մը անձայն...

Ինչ որ գնաց ուրիշին՝ վերադարձաւ անուշցած  
Ու զօրացած՝ հոգիիս մէջ մնալու յաւիտեան.  
Ինչ որ տարաւ Սէրն ինձմէ՝ չկորսնցուց զայն Աստուած,  
Տուաւ ինձ ետ ու ըրաւ կեանքս անով միշտ բուրեան...

Եւ այժմ, ով Տէր, հակառակ իմ տանջանքիս, հակառակ  
Ինծի համար սա՛ չորցած երջանկութեան աղբիւրին,  
Հին գինիով յորդաբուխ ես կ'արբենամ տակաւին...

Ու չեմ ըսեր «ի՞նչ մնաց...»: Ի՞նչ կը մնայ հողին տակ  
Եղէզներէն դիւրաթեք, կաղնիներէն հաստաբուն,  
Արեւն ըմպած ըլլալու մխիթարանքը անհուն:

## ՎԵՐՆԱԳԻՐԻ ԹԵԼԱԴՐԱՆՔ

Իմացապաշտ բանաստեղծին զուտ խոհական բանաստեղծութիւններէն մէկն է «Հաշուեյարդար»ը, որ ապրուած կեանքի մը գնահատականն է: Բանաստեղծը կեանքի միակ իմաստը կը գտնէ սիրոյ, բարեկամութեան ու մարդասիրութեան մէջ: Անոնցմով կեանքը արեւոտ ու պայծառ կ'անցնի:

Ոտանաւորի այս տեսակը կը կոչուի Հնչեակ (առնէթ): Ան բաղկացած է չորս տունէ՝ 4-4-3-3 տողերով եւ յանգաւորման խրայատուկ կարգով: Երբեմն՝ Հնչեակը կ'ունենայ առանձին 15րդ տող մը եւս: Հնչեակը կը նկատուի իմացապաշտ բանաստեղծութեան յատուկ ձեւ: Թէքէեան կոչուած է Հնչեակի Վարպետ:

● Ճշդեցէ՛ք Հնչեակի մը յանգաւորուած տողերուն յաջորդականութիւնը:

## ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ՀԱՇՈՒԵՅԱՐԴԱՐԻ - հաշիներու փակում: ԽԱՆԴԱՂԱՏԱՆՔ - գուրզուրանք. գութ. գորով: ԾԱԾՈՒԿ - զաղտնի. թաքոն: ԱՆԻՄԱՅ - չգիտցուած: ԲՈՒՐԵԱՆ - բուրումնաւէտ. հոտաւէտ: ՀԻՆ ԳԻՆԻ - խորհրդանշ՝ բարեկամութեան: ՅՈՐԴԱԲՈՒԽ - առատօրէն բխող: ԱՐԲԵՆԱԼ - գինովնալ: ԴԻՒՐԱԹԵՔ - դիւրաւ ծոռղ. ճկուն. ճապուկ: ՀԱՍՏԱԲՈՒԽ - հաստ բունով: ԸՄՊԵԼ - խմել:

## ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

- 1.- Հաշուեյարդարին Վ. Թէքեան ի՞նչ կը գտնէ իրեն մնացած:
- 2.- Ինչպէ՞ս կ'ըլլայ, որ իրեն մնացածը ուրիշին տրուածն է՝ «Հատնումը սրտիս եւ մերթ արցունք մը անձայն»:
- 3.- Ուրիշին տրուածը ինչպէ՞ս անուշցած կը վերադառնայ բանաստեղծին:
- 4.- Ի՞նչ փոխաբերութեամբ կ'ակնարկէ կեանքին: Կեանքի ո՞ր հանգրուանին զրուած պէտք է ըլլայ այս քերթուածը, ո՞ր վերադիրը կ'ակնարկէ անոր:
- 5.- Ինչպէ՞ս կը բացատրէք «Հին գինիով յորդաբուխ ես կ'արբենամ տակաւին» այլաբանութիւնը:
- 6.- Ի՞նչ կ'ըլլայ կեանքի հաշուեյարդարին վերջին գումարը:
- 7.- Գտէ՛ք շարք մը առածներ ու ասացուածքներ, որոնք այս բանաստեղծութեան հետ կը ներդաշնակուին:

## ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ

Եկեղեցին Հայկական ծննդավայրն է Հոգուոյ  
ինչպէս քարայր մ'ընդարձակ, պարզ ու խորունկ, մութ ու լոյս.  
Իր գաւիթով հիւրընկալ, իր լայն բեմով ու հեռուն  
կանգնած իր լուռ խորանով, որ կարծես նաւ մ'է ծփուն:

Եկեղեցին Հայկական ես աչքս գոց կը տեսնեմ  
Ու կը չնչեմ, կը լսեմ՝ իր Յիսուսով մանկադէմ,  
իր սեղանէն մխացող քուլայ-քուլայ խունկերով  
Եւ իր պատերը ցնցող աղօթքներով ալեխոսով:

Եկեղեցին Հայկական բարձր բերդն է հաւատքին  
Իմ պապերուս, որ Հողէն զայն քար առ քար Հանեցին  
Եւ երկինքէն իջուցին զայն ցօղ առ ցօղ, ամպ առ ամպ,  
Ու թաղուեցան անոր մէջ հանդարտութեամբ, հեղութեամբ:

Եկեղեցին Հայկական մեծ վարագոյր մ'է բանուած,  
Որուն ետեւ սկիհին մէջ կ'իջնէ ինքը՝ Աստուած,  
Որուն առջեւ գլխահակ կու զայ իմ աղզս ամբողջ  
Հաղորդուիլ Անցեալին հաց ու գինուվ կենսառողջ:

Եկեղեցին Հայկական ծովուն դիմաց ալեկոծ  
Նաւահանգիստ մ'է խաղաղ, ցուրտ գիշերին՝ հուր եւ բոց,  
Ու տօթակէզ ցերեկին անտառ մըն է ստուերոտ,  
Ուր շուշաններ կը ծաղկին Շարականի գետին մօտ:

Եկեղեցին Հայկական մէն մի քարին տակ գետնի  
Դէպի երկինք բարձրացող գաղտնի ճամբայ մը ունի.  
Եկեղեցին Հայկական Հայ Հոգիին եւ մարմնոյն  
Զրահանդերձն է փայլուն, մինչ իր խաչերն են դաշոյն

Եւ զանգակներն են բոմբին, եւ երգն է միշտ Յաղթութիւն:


#### ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ԱԱՅՆ ԲԵՄ - բեմը խորանին առջեւ, գաւիթէն բարձր նեղ տեղն է, ուրկէ Աստուծոյ խօսքը կը մատուցուի Հաւատացեալներուն: Հոս լայն բառը մակդիր է, գործածուած է լայնախոհ իմաստով, որովհետեւ մեր եկեղեցին խստակրօն օրէնքներ չի պարտադրեր իր Հաւատացեալներուն: ՔՈՒԼԱՅ - ամպի կամ ծուլի դէղ, բամպակի կտոր. մակդիր է՝ մխացող իմաստով: ՄԱՆԿԱԴԵՄ ՅԻՍՈՒՍ - փոխանունութիւն է, նկատի ունի եկեղեցւոյ բոլոր սրբապատկերները: ՄԵԿԸ բոլորին կամ մասը ամբողջին նշանակութեամբ գործածուող

բառերը կը կոչուին փոխանունութիւն: ՊԱՏԵՐԸ ՑՆՑՈՂ ԱՂՕԹՔՆԵՐ - չափազանցութիւն, որով ըսել կ'ուզէ, որ մեր եկեղեցւոյ արարողութիւնները կը փափկացնեն ամէնչն քարացած հոգիներն անզամ: ԽՁՈՒՑԻՆ - ըսել՝ իջեցուցին: ԿԵՆՍԱՌՈՂՋ - կեանքով լեցուն. առողջ: ՀԱՅ ՈՒ ԳԻՆԻՈՎ - ըսել՝ հաց ու գինիով. խորհրդանիշ՝ Քրիստոսի արեան ու մարմնին: ՏՕԹԱԿԷԶ - տաքէն այրած. կիզիչ: ՇՈՒՇԱՆ - ճերմակ ծաղիկ մը. անմեղութեան խորհրդանիշ: ՇԱՐԱԿԱՆԻ ԳԵՏ - եկեղեցական երաժշտութիւնը արտայատուած է գետ փոխարերութեամբ: Ան կը լուայ Հաւատացեալներու հոգիները: ԶԲԱՀԱՆ-ԴԵՐԶ - զրահ: Կազմուած է զրահ եւ Համդերձ (զգեստ) բառերէն: ԴԱՇՈՅՑՆ - կարծ ու կոր սուր: ԲՈՄԲԻԻՆ - թնդիւն. թմբուկի ու փողի ուազմական հնչին:

#### ՎԵՐՆԱԳԻՐԻ ԹԵԼԱԴՐԱՆՔ ԵՒ ՎԵՐԼՈՒԾՈՒՄ

«Եկեղեցին Հայկական» քերթուածը մաս կը կազմէ բանաստեղծի Հայերգութեան, Հայրենասիրական բանաստեղծութիւններու շարքին: Եկեղեցին Հաւատքի Հաստատութիւն է, որ ունի ձեւ ու բովանդակութիւն: Ան կերպա-



Լուսանկար՝ Ռաֆֆի Էլյաճեանի:

րանք կը ստանայ պատմութեան ընթացքին խորապէս դառնալով մեզ մեր հաւատքին կապող ազգային հաստատութիւն մը, որ այսօր ալ իր անփոխարինելի դերը ունի մեր անհատական թէ հաւաքական կեանքին մէջ:

Այս հաստատուն բովանդակութեան կողքին քերթուածը օժտուած է ձեւի առաւելութիւններով, մանաւանդ հարուատ պատկերաւորութեամբ եւ արտայայտչական միջոցներով, ինչպէս՝ համեմատութիւն, փոխարերութիւն, խորհրդանշ, մակրի, այլարանութիւն, հակադրութիւն, փոխանունութիւն, յարակրկնութիւն, չափազանցութիւն եւ այլն:

Խորքի եւ ձեւի այս առաւելութիւններով Վահան Թէքէեանի «Եկեղեցին Հայկական» քերթուածը կը դառնայ բանաստեղծական գլուխ-գործոց մը:

### Ա. ԵՒ Բ. ՏՈՒՆԵՐՈՒԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒՄԸ

Ա. տունին մէջ բանաստեղծը «ծննդավայր» փոխարերութեամբ կը յայտնէ, որ մենք եկեղեցւոյ մէջ Մկրտութեան խորհուրդով հայ քրիստոնեայ կը ծնինք: Ապա կու տայ մեր եկեղեցւոյ ներքին Փիղիքական քանի մը գիծերը՝ իր պարզ, բայց խորհուրդ ունեցող կառոյցով, իր խորհրդաւորութեամբ, իր հիւրընկալ գաւիթով, լայնախոհ բեմով, մեզ փրկութեան նաւահանգիստ առաջնորդող խորանով: Քարայրի հետ համեմատութիւնը եկեղեցւոյ սրբութիւնը կը չետէ, որովհետեւ անոր հիմնադիրը՝ Քրիստոս, ծնաւ քարայրի մը մէջ:

Բ. տունին մէջ բանաստեղծը «աչք գոց կը տեսնեմ» հակագրութեամբ կը յայտնէ, որ մենք եկեղեցին բնազդով կը ճանչնանք, ապա մէկական փոխանունութիւններով կու տայ անոր ներքին բովանդակութիւնը կազմող գիծերը՝ իր սրբապատկերներով (մանկադէմ Յիսուս), հաստացեալներուն մատուցած նուէրներով (խունկ) եւ հոգեցունց աղօթքներով (աղօթք, ընթերցուած, շարական...): Վերջին տողի չափազանցութեամբ կ'արտայայտէ այն միտքը, որ մեր եկեղեցւոյ արարողութիւնները կը փափկացնեն նոյնիսկ քար սիրտերը:

Գրէ՛ Ա. գրունին գաղափարները արդայայդող փոխարերութիւնը, մակրիները, հակադրութիւններն ու համեմափութիւնները:

Գրէ՛ Բ. գրունին գաղափարները արդայայդող փոխանունութիւններն ու հակադրութիւնը:

### Գ., Դ. ԵՒ Ե. ՏՈՒՆԵՐՈՒԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒՄԸ

Գ. եւ Դ. տուներուն մէջ կը ներկայացնէ հայկական եկեղեցին իբրև մեր հոգեւոր կեանքը պաշտպանող հաստատութիւն (քերդ): Մէկական այլարանութեամբ կը նչէ, որ մեր հայրերը անոր չէնքին ձեւ տուին երկրային նխթերով (քար), անոր սրբութիւնը երկինքէն իջեցուցին (ցօղ առ ցօղ...) ու նոյնացան անոր հետ: Այսպիսով հայ եկեղեցին կը դառնայ ազգային հաստատութիւն, ուր Ս. Հաղորդութեան խորհուրդով մենք հաղորդ կը դառնանք ոչ միայն Աստուծոյ, այլև մեր անցեալին հետ, մեր նախահայրերուն հետ՝ հաց ու գինին որպէս անոնց խորհրդանիշը ընդունելով:

Ե. տունին մէջ ցոյց կը տրուի եկեղեցւոյ դերը մեր անհատական կեանքին մէջ, որով ան կեանքի տագնապներուն մէջ մեզի խաղաղութիւն կու տայ, լքուածութեան մէջ՝ կենդանութիւն, մեր կիրքերուն մէջ՝ զգաստութիւն: Այս գաղափարները արտայայտուած են երկուքական փոխարերութիւններու հակագրութեամբ: Վերջին տողի այլարանութիւնն ու շուշան խորհրդանիշը ցոյց կու տան, որ եկեղեցին կը մաքրէ մեր հոգիները մեղերէ:

Գրէ՛ Գ. եւ Դ. գրուներուն մէջ այս գաղափարները արդայայդող փոխարերութիւնները, այլարանութիւններն ու խորհրդանիշը:

Գրէ՛ Ե. գրունին մէջ այս գաղափարները արդայայդող փոխարերութիւնները, հակադրութիւնները, այլարանութիւններն ու խորհրդանիշը:

## ՎԵՐՋԻՆ ՏՈՒՆԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒՄԸ

Վերջին տունին մէջ բանաստեղծը կ'ընդգծէ հայ եկեղեցւոյ դերը մեր ներկային ու ապագային մէջ: Առաջին երկու տողերու այլաբանութեամբ ցոյց կու տայ, որ եկեղեցին մեզ անմահութեան (երկինք) տանող «գաղտնի ճամբայ մը ունի», որովհետեւ ան մեր Փիղիքական եւ հոգեւոր խնքնութիւնը պաշտպանող զրաւն է, խաչը չարը վանող մեր զէնքն է, անոր զօղանջները մեզ զգաստ պահող հրաւէր են, իսկ շարականները՝ մեր յաղթերգները: Եկեղեցւոյ գոյութիւնը մեր յաղթանակն է:

● Գրէ՛ք այս փունին զաղափարները արփայայփող այլաբանութիւնն ու փոխաբերութիւնները:

### ԼԵԶՈՒԱԿԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

● Պարզեցէ՛ք եկեղեցւոյ ներքնամասին վերաբերող հետեւեալ տեղեր.- խորան, բեմ, դաս, աւանդատուն, մկրտութեան աւազան, նախագաւիթ, գմբէթ:

● Իսկական բարդութիւնները կրնան ըլլալ անյօդակապ (ջրվէժ՝ ջուրվէժ) եւ ա յօդակապով (գանձատուն՝ գանձ-ա-տուն):

Բայց շարք մը իսկական բարդութիւններ ունին ե յօդակապ, ինչպէս՝ հաշուեյարդար (հաշիւ-ե-յարդար):

Ե յօդակապը չչփութել իս կապակցութեամբ առաջացած ե-ին հետ, ինչպէս՝ ոսկի-ա-գոյն՝ ոսկեգոյն:

Որոշեցէ՛ք, թէ ստորեւ բերուած բառերուն մէջ ե-ը ուր յօդակապ է, ուր՝ իս կապակցութենէն առաջացած հնչիւն: Տարբաղադրեցէ՛ք:

Հաշուեկչիոն ..... ծաղկեփունջ .....  
գինետուն ..... հաշուեփակ .....  
հաշուետոմն ..... ծաղկեպսակ .....  
դպրեվանք ..... արծուեթոյն .....  
գինեգոյն ..... հոգեզաւակ .....

● Յապաւումը բառին մէջ մէկ վանկին կամ քանի մը հնչիւններու կորուստն է: Վ. Թէքէեան ունի զրահանդերձ (զրահ-ա-հանդերձ) բառը, ուր յապաւուած է հա վանկը: Հա վանկի կորուստ կայ նաեւ աշխարհայեացք (աշխարհ-ա-հայեացք) եւ չնորհանդէս (չնորհ-ա-հանդէս) բառերուն մէջ: Ասոնք հեղինակային յապաւումներ են: Կան շատ բառեր, որոնց յապաւումը եղած է ժամանակի ընթացքին: Այդպիսի բառեր են ստորեւ բերուածները: Կրնա՞ք վերականգնել անոնց բուն ձեւը:

Ասատուր ..... թէկուղ ..... այժմ .....  
մօքրիկ ..... ցը՛ ..... հօբար .....  
եղու ..... վարպետ ..... կարօ

ՆԱԽԱԴԱՍՈՒԹԵԱՆ ԿՈՂՄՆԱԿԻ ԱՆԴԱՄՆԵՐ

Դերբայական դարձուածքին անդամներուն պաշտօնը որոշելու համար պէտք է զայն ստորադաս նախադասութեան վերածել: Հոն ինչ պաշտօն որ կ'ունենայ բառը՝ նոյն պաշտօնը կ'ունենայ դերբայական դարձուածքին մէջ, իբրև լրացում դերբային: Դերբային լրացումները կը կոչուին նախադասութեան կողմնակի անդամներ: Միայն կողմնակի ենթական երեմն կ'արտայայտուի սեռական հոլովով:

Եղբօրս ինծի ղրկած գիրքը այսօր ստացայ:

Եղբօրս ինծի ղրկած – դերբայական դարձուածք

Վերածենք բարդ ստորադասական նախադասութեան.

Այսօր ստացայ այն գիրքը, զոր եղբայրս ղրկած էր ինծի:

Ո՞ր գիրքը: - զոր եղբայրս ղրկած էր ինծի: - որոշիչ ստորադաս նախադասութիւն:

Արդ լուծենք ստորադաս նախադասութիւնը.

Եղբայրս – ենթակայ, զոյ. հասարակ անուն, ուղղ. Հլվ., եղ., Գ. դէմք, որոշեալ «ս» ստացական յօղով:

Ղրկած էր – պարող ստորոգիչ, ներգործական բայ, բաղադրեալ դիմաւոր բայ, սահմ. եղանակ, յարակատար անկատար, եղ., Գ. դէմք:

Ինծի – յանգման անուղղակի խնդիր, անձ. ղեր., եղ., Ա. դէմք:

Զոր – յարաբերական դերանուն «գիրքը» յարաբերեալին, ուղիղ խնդիր, հայց. Հլվ., եղ., Գ. դէմք:

Արդ լուծենք դերբայական դարձուածքը.

Եղբօրս ինծի ղրկած – որոշիչ դերբայական դարձուածք «գիրքը» որոշեալին:

Ղրկած – գլխաւոր անդամ որոշիչ դերբայական դարձուածքին, յարակատար դերբայ:

Ինծի – կողմնակի յանգման անուղղակի խնդիր «ղրկած» դերբային, անձնական ղերանուն, տրական հոլով, եղակի, Ա. դէմք:

Եղբօրս – կողմնակի ենթակայ «ղրկած» դերբային, սեռական հոլով, եղակի, Գ. դէմք, որոշեալ «ս» ստացական յօղով:

Կապով դերբայական դարձուածքը կը լուծենք հետեւեալ ձեւով.

Տուն հասնելուս պէս դասի սկսայ:

Տուն հասնելուս պէս – ժամանակի պարագայ կապով դերբայական դարձուածք:

Պէս – յետադաս իսկական կապ:

Հասնելուս – կապի խնդիր եւ գլխաւոր անդամ ժամանակի պարագայ կապով դերբայական դարձուածքի, անորոշ դերբայ, տրական հլ., որոշեալ «ս» ստացական յօղով:

Տուն – կողմնակի տեղի պարագայ, զոյ. հասարակ ան., հայց. հլ., եղ., Գ. դէմք, անորոշ:

● **Լուծեցէ՞ք հետեւեալ պարզ նախադասութիւնները:**

**Մարդը ըսելիքը ըսաւ:**

---

---

---

**Դուն կրցածիդ չափ կե՞ր:**

---

---

---

---

---

**Ընկերոջս մեկնիլը ուշ իմացանք:**

---

---

---

---

---

---

---

**Յուշատետրիս մէջ գրելիքներդ որոշէ՞:**

---

---

---

---

---

---

---

---

**Բուսաբանական պարտէղին արծիւ մը ունենալը լսած էինք:**



---

---

---

---

---

---

---

---

---

Խնդիրը արձիւին ողջ չըռնուիլն էր:

---

---

---

---

---

---

---

---

---

Եղբօրս շաբաթ մը առաջ դրկած ծրարը հայրս այսօր ստացաւ նամակատան միջոցով:

---

---

---

---

---

---

---

---

---

---

---

---

---

---

---

---

---

---

---

---

---

---

---

---

---



## Ժ. ԴԱՍ



Պետրոս Աղամենան  
(1849-1891) Դամլեթի  
դեռու:



Ազմիլ- Հրաչեայ  
(1853-1920):



Միրանդ (1857-1932):



Վահրամ Փափազեան  
(1888-1968) Օքէլլոյի  
դեռու:

## ԹԱՏՐՈՆԸ

Զարթօնքի շրջանէն սկսեալ թատրոնը մեծ դեր ունեցաւ մեր ժողովուրդի գեղարուեստական, ազգային եւ բարոյական դաստիարակութեան մէջ:

Դպրոցական թատրոնէն անկախ՝ առաջին արհեստավարժ թատրոն-կրկէսը Յովկաննէս Գասպարեանի Արամեան թատրոնն է, հիմնուած՝ 1846ին, իսկ առաջին թատրոնը՝ Արեւելեան թատրոնը, 1861ին; 1868ին Յակոբ Վարդովեանը կը հիմնէ Օսմանեան թատրոնը, ուր կը ներկայացուին Հայերէն եւ թրքերէն ողբերգութիւններ, կատակերգութիւններ, օփերէթներ: Անոնք գործած են Կ. Պոլսոյ մէջ:

Արեւելահայ առաջին արհեստավարժ թատրոնը կը ստեղծուի 1863ին, Թիֆլիս, զոր կը ղեկավարէ Գէորգ Զմշկեանը: Այսուհետեւ կը ստեղծուին տարբեր թատերական ընկերութիւններ, որոնք լայն գործունէութիւն կ'ունենան նաև Պաքու, Երեւան, Մոսկուա: Ասոնց խաղացանկին մէջ հիմնական տեղ ունէին Գաբրիէլ Սունդուկեանի, Յակոբ Պարոնեանի, Շիրվանզաղէի եւ Վըրթանէս Փափազեանի կատակերգութիւններն ու տրամաները:

Ռուս-թրքական պատերազմէն (1877-1878) ետք արեւմտահայ թատրոնի աստղը խամրեցաւ համիտեան բռնակալութեան ու ծանր գրաքննութեան հետեւանքով: Սակայն այնտեղ պարբերաբար գործող թատրոններուն մէջ հասակ առած ղերասանական խումբեր անցան Կովկաս եւ արեւելահայ բեմին վրայ զարգացուցին հայ ղերասանական արուեստը, ինչպէս՝ Պետրոս Աղամենանը, Սիրանոյշը, Մարտիրոս Մնակեանը, Աղնիւ-Հրաչեան եւ Վահրամ Փափազեանը:

Պատահական չէ, որ արեւմտահայ մեծ թատերագիր Լեւոն Շանթի թատերախաղերը առաջին անգամ բեմ կ'ելլեն արեւելահայ բեմին վրայ:

**ԼԵՒՈՆ ՇԱՆԹ** (Լեւոն Սեղբոսեան, 1869, Պոլիս - 1951, Պէյրութ) փորձած է գրական բոլոր սեռերն ալ: Ումի բանաստեղծութիւններ, վեպեր ու թատերախաղեր: Մեծ է յատկապէս իբրեւ թատերագիր: Իր թատերախաղերն են «ճամբուն Վրայ», «Ուրիշի Յամար», «Եսի Մարդը», «Ճին Աստուածներ», «Ինկած Բերդի Իշխանուհին», «Կայսրը», «Օշին Պայլ», «Ծղբայուածը»: Առաջին երեք իրենց նիւթը կը քաղեն ժամանակակից կեանքէն, իսկ միւս սերը՝ պատմութենէն:



Ծանրի հերոսները գաղափարապաշտ տիպարներ են:

- Ի մի բերէ՛ք Լեւոն Շանթի կեանքին ու գործին մասին ձեր գիտելիքները:

## ՀԻՆ ԱՍՏՈՒԱԾՆԵՐ

**ՎԱՆԱՀԱՅՐԸ**.- (Կու գայ խորքէն ծանր ու տխուր: Բոլորը գլուխ կու տան: Լուռ, երկար նայուածք մը կը նետէ խումբին վրայ) Բոլո՞րդ ներկայ էք:

**ԶԱՅՆ ՄԸԼ**.- Այո՛, վանահա՛յր:

**ՎԱՆԱՀԱՅՐԸ**.- (Կը նստի բարձր քարի մը: Սպասողական լոռութիւն) Բան ունիմ ձեզի ըսելու: (Կը մտածէ) Կը տեսնէ՞ք այս եկեղեցին, որ գրեթէ աւարտած է արդէն եւ ուր բաւական ժամանակէ ի վեր մեր աղօթքները կը խնկենք մեր Աստծուն. այս եկեղեցին... այս եկեղեցին նուիրուած չէ՛ մեր Աստծուն:

Հնդկանուր զարմանք ու շարժում:

**ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆԸ**.- Ի՞նչ ըսիր, վանահա՛յր:

**ՎԱՆԱՀԱՅՐԸ**.- Այս եկեղեցին նուիրուած չէ՛ մեր Աստծուն: Այս եկեղեցին, երբ ես կը շինէի, ես դեռ կտրուած չէի աշխարհէն... (Շշուկներ) Ես կը կարծէի, թէ կտրուած եմ: Մենք բոլորս ալ, որ թողեր ենք աշխարհը ու եկեր անապատ, մեր հոգիին խորքը դեռ մեծ կտոր մը աշխարհք էինք բերեր մեզի հետ. ներքին վայելքի ծածուկ կարօտ մը, քողարկուած հաճոյքներու բարակ ծարաւ մը, մեր անցած կեանքի, կոռուի ու յուզումներու ամբողջ նուրբ ու կպչուն ցանց մը, եւ ակամայ վերյուշներ: Այս բոլորը դեռ մեզի հետ էր, երբ այս եկեղեցին կը շինէինք: Այդ ծածուկ, քողարկուած յուզումներն են շիներ այս եկեղեցին. աշխարհէն անապատ եկած, մեզի հետ ներս սպրդած աշխարհի այդ կտորն է շիներ այս եկեղեցին: Աշխարհինն է այդ եկեղեցին, մեր Աստծունը չէ՛: Ատոր կամարները պէտք է քանդուին:

**ԶԱՅՆԵՐ**.- (Ապշած, սարսափած) Քանդուի՞ն... քանդուի՞ն:

**ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆԼ.- ՄԵՐ ԵԿԵՂԵցին քանդուի՞:**  
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԱՆԱԿԱՆ ՄԼ.- ՄԵՐ նոր եկեղեցին քանդուի՞:  
**ՎԱՆԱՀԱՅՐԼ.- Այո՛, պէտք է քանդէ՞նք ու շինենք նո՞րը:**  
**ԶԱՅՆԵՐ.- (Զարմանք ու հեգնութիւն) Նո՞րը... նո՞րը...**  
**ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆԼ.- Շինենք նո՞րը:**  
**ՎԱՆԱՀԱՅՐԼ.- Նո՞րը: Եւ նոր եկեղեցին պիտի շինենք մե՛նք՝ ինքներս:**  
Աշխարհէն եկած դրամը աշխարհիկ զգացումներու նուէրն է, աշխարհէն  
եկած վարպետները աշխարհիկ հասկացողութիւններ են, աշխարհի ար-  
ուեստը: Մարդս ի՞նք միայն կրնայ շինելիր Աստծուն նուէրուած տաճա-  
րը, ի՞ր մէջքովը, ի՞ր ձեռքերովը, ի՞ր խելքովը: Թէ ի՞նչ ձեւ է ունենալու  
մեր նոր եկեղեցին, դեռ ես ինքս ալորոշ չգիտեմ. ա՛յ, կը նստինք միասին  
ու կը խորհինք. կը խորհինք ու կը ստեղծենք:  
**ԾԵՐՈՒԻՆԻ ՎԱՆԱԿԱՆԼ.- ՄԵՆՔ ի՞նչ արհեստաւորներ ենք, վանահա՛յր. մենք**  
ի՞նչ կրնանք շինել, դիցո՞ւք, եթէ ուզենք ալ:  
**ՎԱՆԱՀԱՅՐԼ.- Կա՛մքը, ծերունի՛, ուզէ՛ ու կը շինես, եթէ մանանեխի չափ**  
հաւատք ունենաս քու կամքիդ:  
**ԾԵՐՈՒԻՆԻ ՎԱՆԱԿԱՆԼ.- Է՛, անցեր են այն ժամանակները:**  
**ՎԱՆԱՀԱՅՐԼ.- Ո՛չ, չե՞ն անցեր. դեռ չե՞ն եկեր այդ ժամանակները. իմ նոր**  
եկեղեցիս մէջէն պիտի երթանք դէպի այդ ժամանակները:  
**ԾԵՐՈՒԻՆԻ ՎԱՆԱԿԱՆԼ.- Լսէ՛, վանահա՛յր, լսէ՛ ինծի, ես ծերունի մարդ եմ:**  
Դուն շատ ես կարդացեր ու խախտեր ես ուղեղդ: Քու բռնած ճամբար  
ծուռ ճամբայէ: Մի՛ չարչարեր գլուխդ, այդ ճամբան հերետիկոսներուն  
ճամբան է:  
**ՎԱՆԱՀԱՅՐԼ.- (Հպարտ) Այդ ճամբան առաքեալներու ճամբան է. այդ**  
ճամբով է անցեր ինքը. Քրիստոս:  
**ՂԱԶԱՐ ՎԱՆԱԿԱՆԼ.- Ո՛ւ... կը լսէ՞ք:**  
Շշուկ ու վրդովում:  
**ԾԵՐՈՒԻՆԻ ՎԱՆԱԿԱՆԼ.- Մի՛ խօսիր այդպէս անմիտ, վանահա՛յր:**  
**ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆԼ.- Ո՛չ ալ այդպէս մեծամիտ:**  
**ԱՆՏՈՆ ՎԱՆԱԿԱՆԼ.- Եւ ձգէ հանգիստ մեզի ու մեր եկեղեցին. մեզի պէտք**  
չեն նոր ձեւի շէնքեր. այս ձեւն է մեզի մեր պապերէն աւանդ հասեր:  
**ՎԱՆԱԿԱՆ ՄԼ.- ՄԵՆՔ ո՛չ քարտաշ ենք, ո՛չ ալ վարպետ:**  
**ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆԼ.- Եւ չենք եկեր հոս պատեր քանդելու, պատեր շինելու:**  
ՈՒՐԻՇ ՎԱՆԱԿԱՆ ՄԼ.- ՄԵՆՔ եկեր ենք հոս հանգստանալու:  
**ԶԱՔԱՐԻԱ ՎԱՆԱԿԱՆԼ.- Այո՛, հանգստանալու ու աղօթելու:**  
**ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԱՆԱԿԱՆ ՄԼ.- Եւ ինչո՞ւ քանդենք մեր նոր շինած սիրուն**  
աղօթատեղին. ոչինչ չեմ հասկնար. մի՞տքն ինչ է, ինչո՞ւ:

**ԶԱՔԱՐԻԱ ՎԱՆԱԿԱՆԼ.-** Որուն վրայ այսքան ծախս է թափուեր, այսքա՞ն  
աշխատանք:

**ՂԱԶԱՐ ՎԱՆԱԿԱՆԼ.-** Եւ ի՞նչ ըսենք իշխանին, իշխանուհին, որոնք  
հոգացեր են բոլոր ծախքը:

**ԶԱՅՆԵՐ.-** (Խառն) Ի հարկէ՛, ի հարկէ՛... իշխանը... իշխանուհին...

**ԶԱՔԱՐԻԱ ՎԱՆԱԿԱՆԼ.-** Եւ ո՞վ կու տայ այն ատեն տասը չափ ցորենը,  
պարէնը, այսքան նուէրը:

**ԶԱՅՆԵՐ.-** (Խառն) Ի հարկէ՛, ի հարկէ՛... ցորենը... պարէնը...

**ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆԼ.-** Հանդիստ թող մեզի եւ մեր ապրուստը:

**ԶԱՔԱՐԻԱ ՎԱՆԱԿԱՆԼ.-** Քու շինելիք եկեղեցին հաց կու տա՞յ մեզի:

**ԴԱԻԻԹ ՎԱՆԱԿԱՆԼ.-** Որքան ալ ըլլայ մեր սեղանը սակաւ, բայց հաց պէտք  
է, որ ապրինք:

**ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆԼ.-** Որ կեանքի հոգը չխեղդէ մեզի:

**ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆԼ.-** Որ մեր աղօթքը չխանգարի:

**ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆԼ.-** Ուշքի եկո՛ւր, վանահայր, քանի կանուխ է, ու  
թո՞ղ մեր անապատը խաղաղ ու հանգիստ:

**ՎԱՆԱՀԱՅՐԸԼ.-** (Նախ շուարածի պէս է այս տարափին տակ, ետքը  
գլուխը վեր կ'առնէ, կը նայի շրջապատողներուն տեսակ մը ապ-

շութեամբ) Դո՞ւք... հո՞ս իմ շուրջս, ե՞ս... հո՞ս կեցած ձեր մէջը... ե՛ս  
ձեր վանահայրը, դո՞ւք իմ միաբանութիւնս, ի՞մ իսկ հիմնած: (Ժպտուն)

**Միաբանութիւնս,** ի՞նչ միութիւն ձեր ու իմ մէջ... (Աչքերը չփելով)  
Կարծես կապը կ'իյնայ աչքերէս: Ի՞նչպէս է եղեր, որ ես չեմ հասկցեր  
այսքա՞ն պարզ բանը, այսքան ակնյայտնի: Մինչեւ հո՞ս, մինչեւ անա-

պատ կրցեր ենք միասին: Մինչեւ հո՞ս ես կրնայի բերել ձեզի, մինչեւ հո՞ս  
կարելի է բերել մարդը,

բայց հոսկէ անդին...

Հոսկէ անդին մարդ ի՞ն-  
քը պիտի երթայ: Ճշմա-

րիտը դո՞ւք էք. այդ եկե-  
ղեցին պէտք է մնայ, ա՛ն

է ձեր եկեղեցին, գացէ՛ք,  
գացէ՛ք ներս. ան կու տայ

ձեզի անվե՛րջ աղօթքներ  
ու միսիթարանք. ան կը

բանայ ձեզի արքայութ-  
եան դոները, կ'ազատէ

ձեզի բոլոր սատանանե-



Փանոս Թերլեմէզեան, «Սեւան», 1917:

ոէն, ան ձեզի ձեր հացն ալ կու տայ ու ձեր հանդիսաւը. գացէ՛ք, գացէ՛ք  
ներս ու խաղաղութիւնը թող ըլլայ ձեզի հետ: Խսկ իմ փնտուածս ատիկա  
չէ. իմ փնտուածս աշխատա՛նքն է, ներքին անդուլ ու անկաշկանդ որո-  
նումը՝ ներքին անվերջ նուածումները բարձունքէ բարձունք, պարիսպէ  
պարիսպ, տարակոյսներու անդունդներուն վրայէն, ելքերով ու ան-  
կումներով. անդադար խոյանք մը դէպի ճշմարտութիւնը: Գացէ՛ք,  
գացէ՛ք ներս, դուք ձեր եկեղեցին, ես ալ երթամ շինեմ ի՛մ եկեղեցիս. բայց  
այս անդամ ե՛ս, միա՛յն ես, եւ կերտուածք մը, որ վայել ըլլայ իմ Աստծուս  
ընակութեանը, որու կամարներուն տակ իմ խնկելիք աղօթքիս ո՛չ մէկ  
բառը կեղծ չհնչէ, ո՛չ մէկ բառի արձագանքը դատարկ չհնչէ:

**ԴԱԻԻԹ ՎԱՆԱԿԱՆԼ.- (Ծաղրով)** Ատ ո՞ւր պիտի շինես, վանահա՛յր, քու  
նոր կերտուածքը:

**ՂԱԶԱՐ ՎԱՆԱԿԱՆԼ.- (Ծաղրով)** Եւ ինչէ՝, կրանի՞դ պիտի ըլլայ, թէ մար-  
մար:

**ՎԱՆԱՀԱՅՐԸԼ.-** Կրանիդ ու մարմար, որձաքար ու ամէն տեսակ քար ես կը  
թողնեմ աշխարհի աստուածներուն: Իմ տաճարիս հիմքը իմ բանակա-  
նութիւնս պիտի ըլլայ, սիւները իմ կամքս է, ու գմբէժն ալ ըլլալու է  
հաւատքս:

**ԾԵՐՈՒԻՆԻ ՎԱՆԱԿԱՆԼ.-** Շատ խախուտ է, վանահա՛յր, նոր շէնքիդ հիմքը:  
ՎԱՆԱՀԱՅՐԸԼ.- (Անփոյթ) Խախուտ է՝ կը փլի:

**ԴԱԻԻԹ ՎԱՆԱԿԱՆԼ.-** Եւ այն ատե՞ն:

**ՎԱՆԱՀԱՅՐԸԼ.-** Կը շինեմ նորը:

**ԾԵՐՈՒԻՆԻ ՎԱՆԱԿԱՆԼ.-** Բայց ատիկա վե՛րջ չունի:



Գրակալ, փայտ, 1164,  
Ամի:

**ՎԱՆԱՀԱՅՐԸԼ.-** Կ'ուզէիր որ վե՞րջ ունենար: Քանի  
կ'ապրինք՝ շինենք պիտի. պիտի շինենք մեր Աստծուն՝  
իր տաճարը. շինենք ու փլենք, շինենք ու քանդենք.  
շինենք ու շինենք միշտ, բայց երբե՛ք, երբե՛ք չաւար-  
տենք: Հէնց որ աւարտի, ա՛լ տաճար չէ Աստծու, այլ...  
(Եկեղեցին մատնանիշ) կուատուն:

**ՂԱԶԱՐ ՎԱՆԱԿԱՆԼ.- (Կատաղի)** Կը հայհոյէ, կը  
հայհոյէ մեր Աստծուն:

**ՎԱՆԱՀԱՅՐԸԼ.-** Ամէնէն ստոր հոգիները միայն հայ-  
հոյել կրնան այն Աստծուն, որուն երբեմն երկըր-  
պագեր են: Բայց կը տեսնեմ՝ ալ մենք իրար չենք  
հասկնար: Մնաք բարով, ձեր Աստուածը ձեզի հետ:

**Կ'ուզէ երթալ՝ Աբեղան առաջ կու գայ ու  
ճամբան կը կտրէ:**

**ԱԲԵՂԱՆ.-ԿԵցիր:**

**ՎԱՆԱՀԱՅՐԸԼ.-** Ի՞նչ է: Գուցէ կ'ուզես նորէն ինծի հետ, աբեղա՛յ: Եկո՛ւր,  
քու հոգիդ թոխչք ունի, ես գիտեմ:

**ԱԲԵՂԱՆ.-ԿԵցիր:** Ըսէ՛, քու այդ նոր շէնքէդ երեւա՞յ պիտի արեւի ծագումը:

**ՎԱՆԱՀԱՅՐԸԼ.-** Մոռցի՛ր արեւն ու իր ծագումը, որ ծագի քեզի ծագումնե-  
րուն ծագումը, որ արեւէ քեզի արեւներուն արեւը:

**ԱԲԵՂԱՆ.-ԿԵցիր:** Ըսէ՛, քու այդ նոր շէնքէդ լսուի՞ պիտի, տե՛ս, այս աղմու-  
կը... (Խորքը մատնանիշ ընելով) Կը լսե՞ս:

**ՎԱՆԱՀԱՅՐԸԼ.-** Ի՞նչ աղմուկ, այդ լսուողը ծովն է ալեկոծ:

**ԱԲԵՂԱՆ.-Այո՛,** ատիկա՛:

**ՎԱՆԱՀԱՅՐԸԼ.-** Քու փնտուածդ մանո՛ւկ մարդուն կառուցած առաջին եկե-  
ղեցին է, նախնակա'նը:

**ԱԲԵՂԱՆ.-Զէ՛,** ալ ինծի չես խարեր քու ադ արհամարհոտ բառերովդ: Խօսէ՛  
շխտակ, ըսէ՛, հասնելո՞ւ է քու եկեղեցիդ ծովուն ձայնը:

**ՎԱՆԱՀԱՅՐԸԼ.-** Իմ եկեղեցիս չէ հասնելու ո՛չ մէկ արտաքին յուզում, ո՛չ  
մէկ արտաքին աղմուկ: Եթէ կ'ուզես ինծի հետ՝ յոյսդ կտրէ արեւէն ու  
ծովէն:

**ԱԲԵՂԱՆ.-** (Ճամբայ տալով) **Անցի՛ր** այն ատեն:

**ՎԱՆԱՀԱՅՐԸԼ.-** (Հեռանալով) **Ափսո՛ս, աբեղա՛յ,** քու միտքդ երբեմն թեւեր  
ունէր: (Դուրս):

**ԱԲԵՂԱՆ.-** (Ետեւէն) **Ափսո՛ս, վանահայր,** քու սիրտդ երբեմն թեւեր ունէր:  
**ԿՈՅՑՐ** **ՎԱՆԱԿԱՆԸ.-** (Երկու ձեռքերը պարզելով) **Ե՛ս...** **Ե՛ս կ'ուզէի քեզի**  
հետ...

**ԶԱՅՆԵՐ.-Կո՛յը... Կո՛յը...**

## ԼԵՒՈՆ ՇԱՆԹ

### ՎԵՐՆԱԳԻՐԻ ԹԵԼԱԴՐԱՆՔ

Սեւանայ վանքի եկեղեցին եւ վանականները պայմանական տարրեր են այստեղ: Եկեղեցին հոս կը խորհրդանշէ մարդու խուալը կեանքին մէջ: Վանականներուն համար կառուցուող եկեղեցին կը բաւարարէ իրենց աշխարհիկ եւ հոգեւոր պէտքերը, Արեղան ուրիշ տեղ կը փնտուի իր երազները, բնութեան եւ աշխարհիկ կեանքին մէջ, մինչ վանահօր մտապատկերին մէջ գտնուող եկեղեցին իմացական գերագոյն խուալն է: Վանահայրը կը խորհրդանշէ այն զաղափարապաշտ մարդը, որ կատարելութեան ու գերագոյն ծշմարտութեան կը ծգտի, ան հաւատքի, կամքի, անվերջ որոնումի ու բանականութեան տիպարն է, որուն համար ծշմարտութիւնը միշտ աւելի հեռուն է անկէ, որուն կը հասնինք: «Շինենք ու շինենք միշտ, բայց երբե՛ք, երբե՛ք չաւարտենք: Յէնց որ աւարտի՝ ա՛լ տաճար չէ Աստծու, այլ...կռատուն» կ'ըսէ ան: Այս պատճառով ալ ան կ'որոշէ քանդել նորակառոյց եկեղեցին, երբ կ'իմանայ, որ իշխանուիհն զայն կառուցել կու տայ ի յիշատակ իրենց ապրած սիրոյն, հետեւաբար ան աշխարհիկ ապրումներու պտուղ է եւ Աստուծոյ չի պատկանիր:

## ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ԿՊՉՈՒՆ - փակող, մածուցիկ; ԱԿԱՄԱՅ - չուզելով; ԱՇԽԱՐՀԻԿ - կենցաղասէր. աշխարհային; ԴԻՑՈՒՔ - ենթադրենք. համարենք; ՄԱՆԱՆԵԽ - Բոյս, որու սերմէն կծու համեմ կը պատրաստեն; ՀԵՐԵՏԻԿՈՍ - հերձուածող. աղանդաւոր, անջատողական; ՍԱԿԱԻ - քիչ. նուազ. ԱՆԴՈՒԼ - անդաղար. միշտ գործող; ԱՆԿԱՆԿԱՆԴ - աղատակամ. համարձակ; ՈՐՈՆՈՒԻՄ - փնտուածոք. պրատում; ՏԱՐԱԿՈՅՄ - կասկած. երկմտութիւն; ԽՈՅԱՆՔ - սլաքք. թոփչք. վերացում; ԲԱՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ - մտածողութիւն. դատողութիւն. խելք; ԿՌԱՏՈՒՆ - կուռքերու տաճար. մեհեան; ՍՏՈՐ - ցած, նուաստ, գետնաքարչ:

## ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒԹԱՏՐՈՒԹԻՒՆ

- 1.- Ըստ վանահօր՝ իր իսկ շինած եկեղեցին ինչո՞ւ նուիրուած չէ Աստուծոյ:
- 2.- Հին եկեղեցին քանդել առաջարկելով ի՞նչը կ'ուզէ քանդել ան:
- 3.- Վանահօր առաջարկին դէջ ինչո՞ւ կ'ընդվզին ա) ծերունի, բ) Անտոն, գ) Զաքարիա  
եւ դ) Ղազար վանականները:
- 4.- Բոլորը այս վանքին մէջ ի՞նչ գտած ըլլալուն համար գոհ են, թուեցէ՛ք:
- 5.- Ի՞նչ կը փնտոէ վանահայրը: Ի՞նչ է «անդաղար խոյանք մը դէպի ճշմարտութիւնը»:
- 6.- Վերջ ունի՞ այս որոնումը: Ի՞նչ կ'րաէ վանահայրը:
- 7.- Աբեղան, որ յայտնապէս ոռմանթիկ հոգի մըն է, ո՞ւր կը փնտոէ գեղեցկութիւնն ու կատարելութիւնը: Ի՞նչ կը խորհրդանշեն արեւն ու ծովը:
- 8.- Ի՞նչպէ՞ս կը բացատրէ՛ք այն, որ միայն կոյր վանականը կը հետեւի վանահօր:

## ԼԵԶՈՒԱԿԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Լեւոն Շանթ արեւմտահայերէնը արեւելահայերէնին մօտեցնելու յայտնի ճիզով մը լեզուական ի՞նչ միջամտութիւն ըրած է վարի նախաղասութիւններուն մէջ: Բացատրեցէ՛ք, ապա ուղղեցէ՛ք:

Լսէ՛ իսծի:

Հանգիստ թո՛ղ մեզի եւ մեր ապրուստը:

Կ'աղատէ ձեզի բոլոր սատանաներէն:

Կեանքի հոգը չխեղդէ մեզի:

## ՇԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ

Զեր մէկ ծրագիրին իրագործման մէջ ի՞նչ դեր կրնայ ունենալ վանահօր հետեւեալ խօսքը.

Կա՛մքը, ծերունի՛, ուզէ՛ ու կը շինես,  
եթէ մանանեխի չափ հաւատք ունենաս քու կամքիդ:

## ՀԱՄԱՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆՆԵՐ

Գլխաւոր նախադասութիւնը կրնայ մէկէ աւելի ստորադաս նախադասութիւններ ունենալ: Եթէ մէկ գլխաւոր նախադասութեան կապուած են երկու կամ աւելի համադաս ստորադաս նախադասութիւններ՝ ասոնք կը կոչուին համաստորադասական նախադասութիւններ:

Ես գիւղ կը մեկնիմ, որպէսզի հայրս տեսնեմ ու վայելեմ ընութիւնը:

«Հայրս տեսնեմ»+«վայելեմ ընութիւնը» նախադասութիւնները իրարու համադաս են եւ իրարու կապուած՝ ու համադասական շաղկապով, սակայն երկուքն ալ ստորադաս են «Ես վաղը գիւղ կը մեկնիմ»գլխաւոր նախադասութեան, որուն կապուած են որպէսզի ստորադասական շաղկապով:

● Նախ ընդգծեցէ՛ք գլխաւոր նախադասութիւնը, ապա մէկական շրջագիծի մէջ առէ՛ք համաստորադասական նախադասութիւնները: Որոշեցէ՛ք ստորադասներուն դիրքը, կէտադրութիւնը եւ կապող բառերը:

◆ Որսորդը գնաց, մոռցած թէ լեռը մահուան կը տանի ու իջնելու համար ա՛լ անգամ մըն ալ ճար չկայ:

◆ Որսորդը յուսահատի աչքերով հեռուն կը նայի, ուր հորիզոնը կը ցածնայ լեռներուն վրայ ու զանոնք կը գրկէ:

◆ Զուրերը բոլորն ալ գետեր են, որոնք չորս կողմի լեռներէն սուր ընթացքով կը վագեն, կը թափին եփրատի մէջ:

◆ Խոտ ծախելով անցուց մանկութեան այն դաժան տարիները, որոնց մէջ մարդը, ապագայ մարդը կը շինուի, եւ ուր կերտուած մարմինը իր կնիքը կու տայ մարդուն մնացած օրերուն:

◆ Ասիկա ընական հետեւութիւնն է այն քաջերուն, որոնց դիւցագնագործութիւնները կը դիցաբանէին եւ որոնց հերոսական մահը կ'եղերգէին պէս-պէս երգերով:

◆ Կը մտածեն, թէ այդ վայրերուն մէջ կա՛մ մեծագործութիւն մըն է կատարուած, կա՛մ մեծ նահատակ մըն է ինկած, կա՛մ հրաշք մըն է տեղի ունեցած:

- ♦ Լեռներու մէջ, ուր փշոտ կաղնիներ ու վայրի թթենիներ կը բուսնին, ուր հազարաւոր օտար ծաղիկներ իրենց գեղեցկութիւնը կը բանան ու կը գոցեն, լեռներու մէջ մինակ վայրի անանուխներ չեն ծաղկիր:
- ♦ Ամէն անգամ, որ անվեհեր եւ արկածախնդիր մարդիկ ձեռք դրած էին արծիւի բոյնի մը վրայ եւ յափշտակած էին անոր ձագերը, բախտչին ունեցած:
- ♦ Երբ կը բացուի գարունը, եւ դաշտերը կը զարդարուին թաւիշ կանաչով, երբ կը լսուի շինականին անուշ հորովելը՝ աչքերուս դէմ կ'ելլէ ի՞մ հայրենի Մուշը:

**Համաստորադասական նախադասութիւնները մէկական դերայական դարձուածքով կրնան լուծուիլ գլխաւոր նախադասութեան մէջ ու ստեղծել պարզ նախադասութիւն մը:**

Ես գիւղ կը մեկնիմ, որպէսզի հայրս տեսնեմ ու վայելեմ ընութիւնը:  
Հայրս տեսնելու եւ ընութիւնը վայելելու համար ես գիւղ կը մեկնիմ:

● **Վերի համաստորադասական նախադասութիւններէն հետեւեալները վերածեցէ՛ք պարզ նախադասութեան:**

Զուրերը բոլորն ալ գետեր են, որոնք չորս կողմի լեռներէն սուր ընթացքով կը վազեն եւ կը թափին եփրատի մէջ:

---



---



---

Կը մտածեն, թէ այդ վայրերուն մէջ կա՛մ մեծագործութիւն մըն է կատարուած, կա՛մ մեծ նահատակ մըն է ինկած, կա՛մ հրաշք մըն է տեղի ունեցած:

---



---



---

Երբ կը բացուի գարունը, եւ դաշտերը կը զարդարուին թաւիշ կանաչով, երբ կը լսուի շինականին անուշ հորովելը՝ աչքերուս դէմ կ'ելլէ ի՞մ հայրենի Մուշը:

---



Որսորդը գնաց, մոռցած թէ լեռը մահուան կը տանի ու իջնելու համար ա'լ անզամ մըն ալ ճար չկայ:

Համաստորադաս նախաղասութիւնները կրնան իրարմէ անկախ ըլլալ ու չկապուիլ իրարու համաղասութեամբ, երբ անոնցմէ իրաքանչիւրը գլխաւոր նախաղասութեան տարբեր մէկ անդամին լրացումը ըլլայ: Այսպէս՝

Քոյրս, որ համալսարանը աւարտեց, Երեւան մեկնեցաւ, որովհետեւ հոն գործ գտաւ:

Քոյրս Երեւան մեկնեցաւ: - Գլխաւոր նախաղասութիւն:

Որ համալսարանը աւարտեց միջաղաս ստորադաս նախաղասութիւնը, իբրեւ որոշիչ ստորադաս նախաղասութիւն, «ոռ» յարաբերականով կապուած է գլխաւոր նախաղասութեան «քոյրս» անդամին:

Որովհետեւ հոն գործ գտաւ ստորադաս նախաղասութիւնը, իբրեւ պատճառի պարագայ ստորադաս նախաղասութիւն, «որովհետեւ» ստորադասական շաղկապով կապուած է գլխաւոր նախաղասութեան ստորոգիչին (ինչո՞ւ մեկնեցաւ):

● Որոշեցէ՛ք ստորադաս նախաղասութիւնները, դիրքը, կապող բառերը եւ գլխաւոր նախաղասութեան ո՞ր անդամը փոխարինող կամ լրացնող ըլլալը:

♦ Մեր տղայութեան, երբ դեռ 8-9 տարեկան խլէզներ էինք, կը նախանձէինք այդ մեծ մարդուն, որ չամչնալով կ'երթար ասոր անոր ձեռքը լիզելու տասը փարայի համար:

♦ Դասը, զոր չէի հասկցած, այսօր կրկնուեցաւ, որովհետեւ դասընկերներս ալ չէին հասկցած:

♦ Կիսը, որ դրացուհիս էր, կը կարծէր, թէ վտանգը անցուցած է:

♦ Գիրքերս, զորս խնամքով կը պահէի, եւ քարտէզներս, որոնք հազուագիւտ են, նուիրեցի զարմիկիս:


## ԺԱ. ԴԱՍ

### ԱՐԵՒԵԼԱՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Ի. դարու սկիզբը, Զարական Ռուսիոյ մէջ ծաւալած դասակարգային սուր պայքարները, Հայ-թաթարական կոփուները, Հայ ազգային-քաղաքական կեանքին վրայ պետական հսկողութեան խիստ միջոցառումները որոշապէս ալեկոծեցին արեւելահայոց կեանքը: Այսուհանդերձ ազգային-քաղաքական, Հոգեւոր ու մշակութային կեանքը շարունակեց բեղմնաւոր գործունէութիւն ունենալ: Արեւմտահայոց ազատագրական պայքարի զլաւաւոր մարմինները տակաւին Կովկաս կը գտնուէին: Գրական ու արուեստի արեւմտահայ շատ գործիչներ գործունէութեան լայն ասպարէզ ձեռք կը բերէին Կովկասի մէջ:

Արեւելահայ գրականութեան ու մշակութային կեղրոնը շարունակեց մնալ զլաւաւորաբար Թիֆլիսը: Մոսկուան ու Ս. Փեթերապուրկը կը շարունակէին ոսուսական մշակութային բարերար ազդեցութեան աղբիւրները ըլլալ:

Ի. դարուն արեւելահայ գրական արձակի մէջ տիրապետող դէմքերը կը շարունակէին մնալ ժթ. դարու 90ականներէն եկող դէմքերը, որոնց վրայ աւելցան Դերենիկ Դեմիրճեանն ու Ստեփան Զօրեանը, իսկ բանաստեղծութեան մէջ Յովհաննէս Թումանեաննէն ետք ժողովրդական բանաստեղծի հետզհետէ մեծ հոչակ ձեռք բերաւ Աւետիք Խսահակեանը: Արեւելահայ բանաստեղծութեան գագաթը կը նկատուի Վահան Տէրեանը:



**ՅՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆԵԱՆ** (1869-1923) հայ նոր գրականութեան ամէնէն ժողովրդական գրողը եղաւ ամէն տարիքի ու զարգացումի ընթերցողներուն համար: Իր պատմուածքները, արձակ ու չափածոյ հեքիաթները, բանաստեղծութիւնները, քառեակներն ու պոէմները կը մնան հայ գրականութեան ամէնէն աւելի ընթերցուած գործերը:

### ՅՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆԵԱՆԻՆ

Նա մեծ էր հողով, արիւնով: - Արմատնե՞ր ունէր նա հողում:  
Էր երգերը գեղջուկ նայիրցու քրտինքով էր նա ողողում:  
Դանճարեղ երգերում նրա իր երգերի արեւն էր շողում:-  
Նա մեծ էր հողով, արիւնով: - Արմատնե՞ր ունէր նա հողում:  
Եղիծէ ԶԱՐԵՆՑ

## ՀԻՆ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ

Կանաչ, վիթխարի ընկուզենու տակ,  
Իրենց հասակի կարգով ծալպատակ,  
Միասին բազմած,  
Մի շրջան կազմած,  
Քէֆ էին անում  
Եւ ուրախանում  
Մեր հսկայ պապերն ու մեր հայրերը՝  
Գիւղի տէրերը:

Մենք, առոյգ ու ժիր գեղջուկ մանուկներ,  
Երեք դասընկեր,  
Նրանց առաջին գլխարաց կանգնած,  
Զեռքներս խոնարհ սրտերնիս դրած,  
Զիլ, ուժեղ ձայնով նրանց սպասում,  
Տաղ էինք ասում:

Երբ զուարթաձայն մեր երգը լոեց՝  
Մույլ թամադէն պեխերն ոլորեց,  
Նրա հետ վերցրին լիք բաժակները  
Բոլոր մեծերը  
Ու մեզ օրհնեցին.՝ «Ապրէ՛ք, երեխէ՛ք,  
Բայց մեզ պէս չապրէք...»:

Ժամանակ անցաւ, նրանք էլ անցան,  
Զուարթ երգերս վշտալի դարձան.  
Եւ ես յիշեցի մեր օրը լալիս,  
Թէ մեզ օրհնելիս  
Ինչո՞ւ ասացին.՝ «Ապրէ՛ք, երեխէ՛ք,  
Բայց մեզ պէս չապրէք»:

Խաղաղութիւն ձեզ, մեր անբախտ պապեր,  
Զեզ տանջող ցաւը մեզ էլ է պատել:  
Այժմ, տիսրութեան թէ քէֆի ժամին,  
Մենք էլ՝ օրհնելիս մեր զաւակներին՝  
Զեր խօսքն ենք ասում. – «Ապրէ՛ք, երեխէ՛ք,  
Բայց մեզ պէս չապրէ՛ք»:

### ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ՎԻԹԽԱՐԻ - հսկայ. յաղ-  
թանդամ:  
ՀԱՍԱԿ - արեւ.՝ տարիք:  
ԾԱԼՊԱՏԱԿ - ծնկածալ:  
ԳԵՂՋՈՒԿ - գիւղացի:  
ԱՌԱՋԻՆ - արեւ.՝ առջեւը:  
ՍՊԱՍԵԼ - արեւ.՝ սպասա-  
ւորել. ծառայել:  
ՏԱՂ ԱՍԵԼ - երգել:  
ՄՌԱՅԼ - մութ. անլոյս. խո-  
ճոռ:  
ԹԱՄԱԴԱ - կերուխումի  
սեղանները գլխաւորող  
անձ:  
ՈԼՈՐԵԼ - փաթթել. գալարել.  
պըկել:  
ԼԻՔ - արեւ.՝ լեցուն:  
ԵՐԵԽՆՔ - արեւ.՝ երեխաններ:  
ՕՐՀՆԵԼԻՍ... ԼԱԼԻՍ - արեւ.  
բայական դերբայ. «օրհ-  
նելու ատեն», «լալու  
ատեն»:

## ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

- 1.- Ներկայացուցէ՛ք տեղն ու պահը պատմուող դրուագին:
- 2.-Գիւղի մեծերը ինչո՞ւ կ'ըսեն. «Ապրէ՛ք, երեխէ՛ք, բայց մեզ պէս չապրէք»:
- 3.- Ինչո՞ւ այդ տղաքը տարիներ ետք նոյնը կը կրկնեն իրենց դաւակներուն: Յիշեցէ՛ք Յովհ. Թումանեանի ապրած ժամանակաշրջանին (1869-1923) Հայաստանի ամէնէն աղէտալի դէպքերը:

## ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐՈՒՄ

Մեր ճամփէն խաւար, մեր ճամփէն գիշեր,  
Ու մենք անհատնում  
Էն անլոյս մթնում  
Երկա՛ր դարերով գնում ենք դէպ վեր  
Հայոց լեռներում,  
Դժար լեռներում:

Տանում ենք հնուց մեր գանձերն անգին,  
Մեր գանձերը ծով,  
Ինչ որ դարերով  
Երկնել է, ծնել մեր խորունկ հոգին  
Հայոց լեռներում,  
Բարձր լեռներում:

Բայց քանի անգամ չէկ անապատի  
Օրդուները սեւ  
Իրարու ետև  
Եկա՞ն զարկեցին մեր քարւանն ագնիւ  
Հայոց լեռներում,  
Արնոտ լեռներում:

Ու մեր քարւանը շփոթ, սոսկահար,  
Թալանուած, ջարդուած  
Ու հատուած-հատուած  
Տանում է իրեն վերքերն անհամար  
Հայոց լեռներում,  
Սուզի լեռներում:

Ու մեր աչքերը նայում են կարօտ՝

### ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ԱՆՀԱՏՆՈՒՄ - անսպառ:  
Էն - Թումանեան կը սիրէ գործածել այշէ հնչինափոխուած ձեւերը, ինչպէս այս, այդ, այն դերանուններու դիմաց՝ էս, էռ, էն ձեւերը, ծայր՝ ծէր, փայտ՝ փէտ, հայր ու մայր՝ հէր ու մէր եւ այլն:

ԴԺԱՐ - դժուար:

ՀՆՈՒՑ - հին օրերէն մնացած:

Հեռու աստղերին,  
 Երկնքի ծէրին,  
 Թէ ե՞րբ կը բացուի պայծառ առաւոտ  
 Հայոց լեռներում,  
 Կանաչ լեռներում:

ԵՐԿՆԵԼ – ծնունդ տալ, ստեղծել:  
 ՇԵԿ – ոսկի կարմիր, աւազագոյն:  
 ՕՐԴՈՒ – խուժան, խաժամուժ:  
 ՔԱՐԻԱՆ – ըսել՝ կարաւան:  
 ԱՐՆՈՏ – արխնոտ:  
 ՇՓՈԹ – իրարանցում, տագնապ:  
 ՍՈՍԿԱՀԱՐ – սաստիկ վախցած:

## ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

- 1.- Բանաստեղծը ի՞նչ բանի կը նմանցնէ ժողովուրդի գոյատեւումը:
- 2.- Իւրաքանչիւր տունի վերջին տողին մէջ «դժուար... բարձր... արնոտ... սուզի... կանաչ լեռներում» արտայայտութիւնները փոխարերաբար լեռներուն կը վերաբերին, թէ Հայոց պատմութեան: Բացայայտեցէ՛ք իւրաքանչիւր մակդիրին իմաստը:
- 3.- Երկրորդ տունին մէջ ի՞նչ են «մեր գանձերը ծով»: Թուեցէ՛ք Հայ ժողովուրդի հոգեւոր և նիւթական հարատութիւններէն քանի մը Հատը:
- 4.- Երրորդ տունին մէջ որո՞նց Համար կ'ակնարկէ «շԵԿ անապատի օրդուները սեւ» արտայայտութեամբ: Թուեցէ՛ք մեր երկիր ներխուժած անոնցմէ ոմանք:
- 5.- Այս եւ նախորդ քերթուածները իրենց վերջաւորութեամբ Հայ ժողովուրդի ո՞ր յատկանիշով կը նմանին իրարու:
- 6.- Թումանեանը նոյն ձեւով պիտի վերջացնէ՛ր իր այս երկու քերթուածները, եթէ մեր օրերուն ապրած ըլլար: Ինչո՞ւ:

## ՔԱՌԵԱԿՆԵՐ

- 1 -

Ով իմանայ՝ ո՛ւր ընկանք,  
 Քանի՛ օրուայ Հիւր ընկանք,  
 Սէրն ու սիրտն էլ երբ չկայ՝  
 Կրամկ ընկանք, զո՞ւր ընկանք:

- 2 -

Քանի՛ ձեռքից եմ վառուել,  
 Վառուել ու Հուր եմ դառել,  
 Հուր եմ դառել՝ լոյս տուել,  
 Լոյս տալով եմ սպառուել:

- 3 -

Մի հաւք զարկի ես մի օր.  
 Թուա՛ւ, զնաց վիրաւոր:  
 Թոչում է միշտ իմ մտքում  
 թեւը արնոտ ու մոլոր:

## ՔԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ԶՈՒՐ – պարապ. անօգուտ:  
 ԱՆՑ ԵՆ ԿԱՑԵԼ – արեւ՝  
     անցած զացած են:  
 ՀԻՄԻ – բըրբ., Հիմա:  
 ՀԱԽՔ – թոչուն:  
 ՄՈԼՈՐ – շեղ. ծուռ:  
 ՅԱՐ – միշտ. շարունակ:

- 4 -

Մնացել է բերդը մեզ,  
Յաղթանակի երթը մեզ.  
Անց են կացել՝ ով կային,  
Հիմի կը գայ հերթը մեզ:

- 5 -

Հէյ ազահ մարդ, Հէյ անգոհ մարդ, միտքդ երկար, կեանքդ կարճ,  
Քանի քանիսն անցան քեզ պէս, քեզնից առաջ, քո առաջ.  
Ինչ են տարել նրանք կեանքից, թէ ինչ տանես դու քեզ հետ,  
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրուան էս ճամփեղ:

- 6 -

Կեանքս արի հրապարակ, ոտքի կոխան ամէնքի.  
Խափան, խոպան ու անպտուղ, անցաւ առանց արդինքի:  
Ինչքան ծաղիկ պիտի բուսնէր, որ չբուսաւ էս հողին...  
Ինչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տուողին...:

- 7 -

Հաղար տարով, հազար դարով առաջ թէ ետ, ինչ կայ որ.  
Ես եղել եմ, կամ, կը լինեմ յար ու յաւէտ, ինչ կայ որ.  
Հաղար էսպէս ձեւեր փոխեմ, ձեւը խաղ է անցաւոր,  
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ինչ կայ որ:

## ՎԵՐՆԱԳԻՐԻ ԹԵԼԱԴՐԱՆՔ

Քառեակը քառասող ոտանաւորով աւարտուն բանաստեղծութիւն է: Ան միջին հայերէնի մէջ կը կոչուէր հայրէն, իսկ ժողովրդական բանահիտսութեան մէջ՝ խաղիկ: Արեւելեան բանաստեղծութեան մէջ յայտնի են Օմար Խայեամի քառեակները (ռուպայի): Քառեակը ընդհանրապէս կ'ունենայ խոհական-փիլիխոփայական բովանդակութիւն:

Իր քառեակներով մեր առաջին յայտնի բանաստեղծը եղաւ Թումանեան: Ան իր քառեակներուն մէջ կ'արծարծէ կեանքի ու մահուան, բարի ու չար գործի, համերաշխութեան ու մարդասիրութեան, մարդու հոգեւոր բարձր արժամիքներու գաղափարները: Թումանեանի քառեակները կ'արտացոլեն մեր ժողովուրդի իմաստութիւնը:

## ԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

1.- Հետեւեալ բառերը իբրև վերնագիր ընտրեցէ՛ք վերի քառեակներուն համար: - խղճահարութիւն, մարմին ու հոգի, մարդասիրութիւն, նուիրում, խրատ, ափսոսանք, յաղթանակները մնայուն չեն:

2- Քառեակները երբեմն կ'ունենան յանգաւորման իւրայատուկ կերպ: Կ'ունենան ներքին յանգ՝ որ, ի հակադրութիւն տողավերջի յանգին կամ արտաքին յանգին, կը հանդիպի տողին մէջ վերջին հատածին սկիզբը կամ անկէ առաջ, այսպէս՝ վարիքառեակին մէջ ներքին յանգ կը կազմեն ուր, հիւր եւ զուր բառերը, իսկ տողերը կը վերջանան նոյն բառով, որ վերջոյթ կը կոչուի, ինչպէս վարիքառեակին մէջ ընկանք բառը: Քառեակին երրորդ տողը յանգէ աղատ կը մնայ:

Ով իմանայ՝ / ո՛ւր ընկանք,  
Քանի՛ օրուայ / հիւր ընկանք,  
Սէրն ու սիրտն էլ երբ չկայ՝  
Կրամկ ընկանք, / զո՞ւր ընկանք:

● Ներքին յանգ ու վերջոյթ փնտոեցէ՛ք միւս քառեակներուն մէջ:

## ԼՈՒՍԱՀՈՐՁԻ ԿԱՆԹԵՂԸ

Կէս գիշերին կանթեղը վառ  
Կախ է ընկած երկնքից,  
Լուսաւորչի կանթեղն անմար  
Հայոց մթնած երկնքից:  
  
Կախ է ընկած առանց պարան  
Արագածի կատարին,  
Ու սեղանից հսկայական  
Լոյս է տալիս աշխարհին:


Լոյս է տալիս երկար դարեր  
Ու վառում է միշտ անշէջ  
Սուրբի մաքուր արցոնները  
Իւղի տեղակ նորա մէջ:

Երբ պատում է մութ խաւարը  
Չնաշխարհիկ մեր երկրին,  
Երբ տիրում է ահն ու վախը  
Թոյլ, կասկածուտ սրտերին,

Ով անմեղ է լիքը սիրով  
Ու հաւատով անսասան,  
Ով նայում է վառ յոյսերով  
Դէպի Հայոց ապագան,-

## ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ԿԱՆԹԵՂ - առաստաղին կախ ճրագ:  
ԿԱԽ է ԸՆԿԱԾ - արեւ,՝ կախուած է:  
ՀՍԿԱՅԱԿԱՆ ՍԵՂԱՆ - փոխ,՝ երկինք:  
ԱՆՇԷՋ - անմար:  
ԻՒՂԻ ՏԵՂԱԿ - իւղի փոխարէն:  
ՉՆԱՇԽԱՐՀԻԿ - չտեսնուած, անզուգական:  
ԱՆՍԱՍԱՆ - անխախտ, անխորտակելի:  
ՄՇՏԱՎԱՌ - միշտ վառած:



Մարտիրոս Մարեան,  
«Արագած», 1925:

Նա կը տեսնի էն մշտավառ  
Ջահը կախուած երկնքից,  
Ասես՝ Աստծոյ աչքը պայծառ  
Հսկում է ցած երկնքից:

### ՎԵՐՆԱԳԻՐԻ ԹԵԼԱԴՐԱՆՔ


Յովի. Թումանեան ունի պատմողական բնոյթի ոչ ծաւալուն չափածոյ գործեր, որոնց նիւթը կու գայ ժողովրդական զրոյցներէ («Մի Կաթիլ Մեղը», «Շունն ու Կատուն»), հեքիաթներէ, («Չարին Վերջը», «Սուտլիկ Որսկանը») եւ աւանդութիւններէ («Լուսաւորչի Կանթեղը», «Ախրամալ», «Փարուանա», «Աղաւնու Վանքը»):

«Լուսաւորչի Կանթեղը» բանաստեղծութեան մէջ Թումանեան մշակած է համանուն աւանդութիւնը, ըստ որուն, Գր. Լուսաւորիչի մահեն ետք Արագածի վրայ կ'երեւի աստղ մը, որ իբրեւ թէ Սուլրին արցունքներով վառող կանթեղ մըն է: Ժողովուրդը կը հաւատայ, որ ամիկա կը հսկէ հայոց աշխարհին վրայ ու մեր ժողովուրդի դժուար օրերուն կ'երեւի միայն անոնց, որոնք անմեղ են, բարեպաշտ ու մեր ժողովուրդի պայծառ ապագային հաւատացող: Ասիկա մեր ժողովուրդի հաւատքին արտացոլումն է անկասկած:

Նոյն աւանդութիւնը մշակած են նաեւ Յովի. Յովիամնեսեան եւ Վահան Թեքեան:

### ԹՄԿԱԲԵՐԴԻ ԱՌՈՒՄԸ

#### ՆԱԽԵՐԳԱՆՔ



Թմուկ բերդը, Զաւախը:

ՀԵ՛յ, պարոններ, ակա՞նջ արէք  
Թափառական աշուղին,  
Սիրո՛ւն տիկնայք, ջահԵ՛լ տղերք,  
Լա՛ւ ուշ դրէք իմ խաղին:

Մենք ամէնքս հիւր ենք կեանքում  
Մեր ծննդեան փուճ օրից,  
Հերթով գալիս, անց ենք կենում  
Էս անցաւոր աշխարհից:

Անց են կենում սէր ու խնդում,  
Գեղեցկութիւն, գանձ ու գահ,  
Մահը մերն է, մենք՝ մահինը,  
Մարդու գործն է միշտ անմահ:

Գործն է անմահ, լա՛ւ իմացէք,

Որ խօսւում է դարե դար,  
 Երնէկ նրան, որ իր գործով  
 Կ'ապրի անվերջ, անդադար:  
  
 Զարն էլ է միշտ ապրում անմեռ,  
 Անէծք նրա չար գործին,  
 Որդիդ լինի, թէ հէրն ու մէր,  
 Թէ մուրազով սիրած կին:  
  
 Ես լաւութեան խօսքն եմ ասում,  
 Որ ժպտում է մեր սրտին,  
 Մվ չի սիրում, թէկուզ տուշման,  
 Լաւ արարքը լաւ մարդին:

Էյ, լա՛ւ կենաք, ակա՞նջ արէք,  
 Մի բան պատմեմ հիմի ձեզ,  
 Խօսքս, տեսէք, ո՞ւր է գնում,  
 Քաջ որսկանի կիւլի պէս:

### 1

Նատիր Շահը զօրք հաւաքեց,  
 Զօրք հաւաքեց անհամար,  
 Եկաւ թմկայ բերդը պատեց,  
 Ինչպէս գիշերն էն խաւար:

- Հէյ, քա՛ջ թաթուլ,- կանչեց Շահը,-  
 Անմա՞հ էիր քեզ կարծում.  
 Ե՛կ, բերել եմ ես քու մահը,  
 Ի՞նչ ես թառել ամրոցում:


- Մի՛ պարծենայ, զոռո՛զ Նատիր,-  
 Պատասխանեց էն հսկան,  
 Գլխովը շատ ամպեր կ'անցնին,  
 Սարը միշտ կայ անսասան:

Ասաւ, կանչեց իր քաջերին,  
 Թուրը կապեց հաւլունի,  
 Թուաւ, հեծաւ նժոյգ իր ձին,  
 Դաշտը իջաւ արիւնի:

### ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ԶԱՀԷԼ - պրս.՝ երիտասարդ:  
 ՈՒՆ ԴՆԵԼ - ուշաղրութիւն  
 դարձներ:  
 ՓՈՒՃ - պարապ, անխմաստ:  
 ՄՈՒՐԱԶ - պրս.՝ փափաք:  
 ՏՈՒՆՄԱՆ - պրս.՝ թշնամի:  
 ԿԻՒԼԼԵ - պրս.՝ գնդակ՝ զէնքի:  
 ԱՄՐՈՅ - պաշտպանական  
 կառոյց, բերդ:  
 ԳՈՌՈԶ - ինքնահաւան, ամ-  
 բարտաւան:  
 ՀԱԽՈՒԽԻ - առասպելական:  
 ՆԺՈՅԳ - ընտիր ձի, երիվար:  
 ԻՐԱՆ - Պարսկաստան:  
 ԹՈՒՐԱՆ - թրքական աշխարհ:  
 ՈՂՋ - բոլոր, ամբողջ:  
 ԱՆՑԱՂԹ - անպարտ:  
 ԱՆՆԿՈՒՆ - անպարտելի,  
 անընկճնի:  
 ԲԱԲԱՆ - պատերազմական  
 գործիք, որով մեծ քարեր կը  
 նետէին բերդին պատերը  
 քանդելու համար:

Թումանեանի լեզուին յատուկ  
 են խօսակցական լեզուի բառա-  
 ձեւերը, ինչպէս՝ հէրն ու մէր,  
 էս, էդ, էն, ականջ անել, ուշ  
 զնել, տղերք, ասաւ եւ այլն,  
 նոյնպէս պարսկերէն-թրքերէն  
 ծագումով բառերը, որոնք դարձ-  
 եալ կու զան խօսակցական լեզ-  
 ուէն, ինչպէս՝ ջահէլ, մուրազ,  
 տուշման, կիւլէ եւ այլն: Ա-  
 սոնք կը նկատուին թումանեա-  
 նի լեզուին խոցելի երեսը:



Ուազմերթ,  
հայ մանրանկարչութիւն:

Ու քառառն օր, քառառն գիշեր  
Կոխ տուին անդադար,  
Ըսկան քաջեր, անթիւ քաջեր  
Բերդի գլխին՝ հաւասար:

Իրան, Թուրան, ողջ եկել են,  
Թաթուլն՝ անյաղթ, աննկուն,  
Զօրք ու բարան խորտակուել են,  
Նրա բերդը միշտ կանգուն:

Ու միշտ ուրախ, յաղթանակով  
Իր ամրոցն է դառնում նա,  
Սպասում է էնտեղ կինը,  
Զահել կինը սեւաչեայ:

## ՎԵՐՆԱԳԻՐԻ ԹԵԼԱԴՐԱՆՔ

Պոէմը չափածոյ գրուածքներուն մէջ ամէնէն ընդարձակն է, որ կ'ունենայ թէ՛ պատմողական եւ թէ քնարական բովանդակութիւն: Պատմողական բաժինին մէջ կը պատմուի դէպք մը. ունի միջավայր, ժամանակ, դերակատարներ եւ գործողութիւններ: Կ'ունենայ բանաստեղծական մուտք մը, որ նախերգանք կը կոչուի:

Յովհ. Թումանեան գրած է շարք մը պոէմներ, որոնց նիւթը մեծ մասով քաղած է գիւղական կեանքէն, ինչպէս՝ «Լոռեցի Սաքօն», «Հառաչանք», «Մարօն», «Անոյշ»ը, որ իր գլուխ-գործոցն է:

Յովհ. Թումանեանի պոէմներէն երկուքը վերածուած են օփերայի: Արմէն Տիգրանեան գրած է «Անոյշ» օփերան, իսկ Ալ. Սպենդիարեան՝ «Ալմաստ»ը, «Թմկաբերդի Առումը» պէոմի հիմքով:

«Թմկաբերդի Առումը» տասներկու մասով պոէմ մըն է. ունի նախերգանք: Այստեղ բերուած են նախերգանքն ու առաջին մասը:

«Թմկաբերդի Առումը» պոէմի նիւթը կու գայ պատմական գրոյցէ մը: Նատիր Շահը կ'ուգէ գրաւել Զաւախիք Թմուկ բերդը, որուն տէրը՝ քաջ ու հայրենասէր Թաթուլ իշխանը, քաջարար կը դիմադրէ ու միշտ պարտութեան կը մատնէ թշնամիին զօրքը: Նատիր Շահը կը դիմէ դաւադրութեան...: Խարուելով՝ դաւադրութեան մասնակից կը դատնայ Թաթուլի կինը՝ Թմկաբերդի իշխանուիին: Նախերգանքը, ուր բանաստեղծը պատմական գրոյցը փոխանցող աշուղի դերով հանդէն կու գայ, բարի եւ չար գործի մասին խոհական բանաստեղծութիւն մըն է: Վերջերգին մէջ աշուղը կ'եղրակացնէ.

Անց ենք կենում... Միայն անմահ

Գո՞րծն է խօսւում լաւ ու վատ.

Ա՞խ, երանի՝ ով մա՞րդ կը գայ

Ու մարդ կ'երթայ անարատ:

## ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՍՏՈՐԱԴԱՍ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ

Ստորադաս նախադասութիւնը կրնայ իր կարգին ստորադաս նախադասութիւն մը ունենալ: Այդպիսի նախադասութիւնը կը կոչուի ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՍՏՈՐԱԴԱՍ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ:

Արծիւը իր յաջորդը չունեցաւ, որովհետեւ վերջապէս մարդիկ համոզ-ուեցան, որ արծիւը բանտարկել կարելի չէր:

Արծիւը իր յաջորդը չունեցաւ: - Ասիկա գլխաւոր նախադասութիւն է:

- Ի՞նչո՞ւ յաջորդը չունեցաւ:

- Որովհետեւ վերջապէս մարդիկ համոզուեցան: - Ասիկա գլխաւոր նախադասութիւնը լրացնող պատճառի պարագայ ստորադաս նախադասութիւն է:

- Ի՞նչ բանի համոզուեցան:

- Որ արծիւը բանտարկել կարելի չէր: - Ասիկա ստորադաս նախադասութիւնը լրացնող վերաբերութեան անուղղակի խնդիր ստորադաս նախադասութիւն է, այսինքն՝ ստորադասին ստորադասն է:

Այս յարաբերակցութիւնը կարելի է արտայայտել հետեւեալ գծա-պատկերով.

### ԳԼԽԱՎՈՐ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ

Արծիւը իր յաջորդը չունեցաւ,



### ՍՏՈՐԱԴԱՍ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ

որովհետեւ մարդիկ համոզուեցան,



### ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՍՏՈՐԱԴԱՍ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ

որ արծիւը կարելի չէր բանտարկել:

Այսպիսի նախադասութիւնն ալ կրնաս պարզի վերածել: Այսպէս՝

Արծիւը բանտարկել կարելի չըլլալուն մասին / մարդոց համոզուելուն պատճառաւ / արծիւը իր յաջորդը չունեցաւ:

● Շրջանակի մէջ առէ՛ք գլխաւոր նախադասութիւնը, ապա մէկ գի-  
ծով նշեցէ՛ք ստորադաս նախադասութիւնը եւ երկու գիծով՝ երկրոր-  
դական կարգի ստորադաս նախադասութիւնը: Որոշեցէ՛ք նախ առաջին,  
ապա երկրորդական կարգի ստորադաս նախադասութիւններուն պաշ-  
տօնները:

- ◆ Կը սիրէինք Աշոտը, որ ոգեկոչումով կ'արտասանէր հայ բանաս-  
տեղծներէն, երբ որեւէ առիթ ընծայուէր իրեն:
- ◆ Աշխարհիս վրայ կան մարդեր, որոնք կը կարծեն, թէ իրաւունք  
ունին, մէկու մը գլուխը ցաւցնելու:
- ◆ Մարդիկ կան, որ կը գեղեցկանան, երբ մեռնին:
- ◆ Շատ յուզուեցաւ, երբ իմացաւ, որ տղան յաջողած է:
- ◆ Դուռը միշտ փակ պահեցինք, որպէսզի չնիկը առանձին փողոց  
չինէ, որովհետեւ այնքան մարդամօտ էր, որ կրնար ուրիշի հետ երթալ:
- ◆ Պապիկն զքեզ հողին հետ կապեց ու պսակեց, որ պինդ գրկես  
զհողն, չժողուս, որ ուրիշներ ձեռքէդ յափշտակեն, դու անհող մնաս,  
ստրուկ լինիս, երթաս ուրիշի դոներ վարձկան մշակ դառնաս:

● Կրնան ըլլալ նաեւ երրորդական, չորրորդական եւ... կարգի ստորա-  
դաս նախադասութիւններ: Փորձեցէ՛ք տարրադադրել Յակոբ Պարոնեա-  
նէն քաղուած վարի բարդ նախադասութիւնները, իւրաքանչիւր ստորա-  
դասին կարգը եւ պաշտօնը նշելով:

- ◆ Զէք կրնար երեւակայել, թէ որչափ բերկրութիւն պիտի զգամ,  
եթէ յաջողիմ ձեզմէ ծիծաղներ կթել այն դէպքերու, իրերու եւ անձերու  
վրայ, որոնց պիտի հանդիպիք ձեռատերիս մէջ:
- ◆ Այն մարդը, որ առանց առաքինի ըլլալու կ'ըսէ, թէ հայրս ազ-  
նուական էր եւ ես ալ ատոր համար ազնուական եմ, կը նմանի այն մար-  
դուն, որ առանց բժշկութեան արհեստը սովորելու կ'ըսէ, թէ ես բժիշկ  
եմ, որովհետեւ հայրս բժիշկ էր:
- ◆ Պատիւ ունիմ յայտարարելու, որ կեանքիս մէջ վաճառական չեմ  
եղած երբեք եւ լինելու ալ տրամադրութիւն չունիմ, վասնզի խիղճս չի  
ներեր մէկուկէս ոսկոյ ուրիշի վաճառել այն ապրանքը, զոր ես մէկ  
ոսկոյ գնած եմ:

## ԺԲ. ԴԱՍ

**ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՅԵԱՆ** (1877, Ախալքալաք -1957, Երեւան) հայկական բարձրագոյն կրթութիւնը կը ստանայ Եջմիածնի Գեղրդեամ ճեմարանէն եւ Թիֆլիսի Ներսէսեան վարժարանէն, իսկ համալսարանական կրթութիւնը՝ ժմեւ: Իբրեւ ուսուցիչ ծառայած է Թիֆլիս եւ Երեւան: Փորձած է գրական բոլոր սերերն ալ, գրելով բանաստեղծութիւն, պոեմ, թատերախաղ, պատմուածք, ակնարկ ու վէպ: Յայտնի է «Քաջ Նազար» թատերախաղը, որ յօրինուած է ժողովրդական համանուն հեքիափին հիման վրայ: Իր գլուխ-գործոցը կը նկատուի «Վարդանանք» պատմավէպը:



## ՀԱՅԸ

Արդեօք մի բան հասկանո՞ւմ էք հայից... Որքա՞ն տարօրինակ, հանելուկային արարած: Որքա՞ն խաբուսիկ: Երեւո՛յթը, ոչ ինքը: Բայց եւ ի՞նչ է ինքը: Իր նկարագիրը:

Որոնում ես իր ինքնութիւնը, գտնում, բայց իսկոյն տեսնում ես, որ դա էլ նորից երեւոյթ է: Անհանգիստ դէմք ունի, չի թողնում նկարես: Իր ցեղային պատկերն էլ տարօրինակ է: Թիւով գրեթէ ամենափոքրն է, տառապանքով՝ ամենամեծը. ժամանակով ամենահինն է, վիճակով՝ ամէնից անփոփիրը: Ամէնից աննպաստը իր երկրի դիրքն է, ինքը՝ ամէնից յամառ կառչած նրան: Որքա՞ն անյոյս է թւում իր ապագան, բայց եւ որքա՞ն յուսացող է նա:

Ասենք՝ իր կեանքում երկու բան բնաւ չտեսաւ. մէկը՝ բախտ, մէկ էլ՝ յուսահատութիւն: Ինչպէ՞ս ճանաչես նրան, ինչպէ՞ս չափես: Իր չափը չափազանց է. զարմանալի՛ հաւասարակշռութիւն, որ ծայրայեղութեան մէջն է: Ապա նայի՛ր. սա է հայը. այս չարչին, այս բութուան, արարածներից ամենագծուձը: Կարո՞ղ է սա չափել աշխարհիս բարձր բաները իր գրուանքով եւ արշինով: Հանրօգուտ գործի եւ ո՛չ մի գրոշ: Բայց մի օր էլ տեսար՝ մեռաւ եւ ողջ կարողութիւնը կտակեց հասարակութեան: Դէ՛, գնա իմացիր ի՞նչ մարդ է հայը:

Ահա նայիր այս բեռնակրին. ի՞նչ է սա. իսկական գրաստ. մէջքին մի սար բեռ՝ ճկում է, մէջքը կոտրում: Աշխատա՞նք է կատարում, թէ ինքնախորտակում: Վրէ՞ժ ունի, ի՞նչ է, իրենից հանելու: Ում դէմ է չարացել, որ իրեն է պատժում: Որքա՞ն ուժ, որքա՞ն աշխատափրութիւն: Ապա տա՛ր տունդ ծառայ: Անսի՛րտ, անշնորհք, ծոյլ: Ի՞նչ է միտքը. մի փոքրիկ գումար շինէ, գնայ խանութ բաց անի: Մարդը իր հացի եւ գործի տէրն է ուզում լինել եւ ոչ թէ սրա-նրա ծառան: Եւ արդէն հայ նշանակում է տէր: Բայց

**տեսե՞լ էք նրան, երբ գաղթական է, ինչ ծոյլ մուրացկան։ Ամենաձեռնտու գործը տուր, չի ուզի։ Ազգը տայ, ինքը ուտէ։ Եւ սա այն գիւղացին է, որ երէկ հողը քանդում էր, չարչարում, հոգի հանում։**

**Տեսե՞լ էք նրա բնակարանը.- խլուրդի ծակուռ...։ Բայց անցի՛ր նրա երկիրը. ի՞նչ հիասքանչ վանքեր, հոյակապ աշտարակներ, գողտրիկ խաչքարեր։ Հաւատալ կարելի՞ է, թէ ինքն է շինել այդ բոլորը։ Լցրել է իր երկիրը եկեղեցիներով, բայց տարին մի անգամ էլ չի մտնում մէջը աղօթելու։ Աղօթք էլ չի անում առօրեայ կեանքում. իր կրօնը երեք չի քարոզել ուրիշներին։ Եւ հաւատալի՞ բան է, որ իր պատմութիւնը ամենամեծ կրօնական պատերազմների պատմութիւն է. եւ այս չաղօթող ցեղի Նարեկացու շուրթերից թուաւ աղօթքի ամենաբարձր թուիչքն առ Աստուած...։**

**Տեսնել չի կարողանում ծէս, ձեւ, աստիճան, քաղաքավարութիւն։ Դիւանագիտութեան մէջ մի բանում շատ հոգածու է.- անկեղծ լինել։ Այնքա՛ն անկեղծ եւ միամիտ, որ անկասկածելի խորամանկի եւ կեղծաւորի տպաւորութիւն է անում։ «Հապա ճշմարտութի՞ւնը», մտահոգւում է նա։**

**Խոնարհ է Սասունցի Դաւիթի նման եւ անսպասելիօրէն ըմբոստ, հարուածող՝ նրա պէս։ Քծնում է, ստրկանում օտարի առջեւ, ինչպէս էր Զէնով Օհանը, բայց երբ վրայ է համում գերագոյն վտանգը, հերոսանում է յանկարծ եւ ծառանում վիշապի նման։ Այնտեղ, ուր մի այլ ցեղ ուրիշների միայն սէ՛րը կարող է վաստկել, հայը գտնում է հնարը ատելութիւն առաջ բերելու։ Եթէ գժտուեց մէկի հետ, ոխակալ է ինչպէս ուղտը։ Իբրեւ ժողովական՝ անմիաբան է, անտանելի խոռվարար։**

**Ուր յեղափոխութիւն՝ այնտեղ հայութիւն։ Իր կուրեք ճակատի վրայ էր միաժամանակ։ Շահի դէմ, սուլթանի դէմ, ձարի դէմ։ Ասենք ամէն հայ մի փոքր շիրակեցի է Տոն Քիշոտի պէս։ Կոտորածներից ամենազարհութելին ինքը տեսաւ եւ ինքն էր, որ չիրատուեց։ Թաթա՛րն է մօտ՝ սպասեց ուուսին։ Ուո՞ւսն եկաւ՝ աչքը եւրոպացուն է։ Եկաւ անգլիացի՞ն՝ դարձեալ ուուսին է սպասում։ Ուո՞ւսն է գալիս՝ չի ընդունում։ Ուրեմն իր պետութի՞ւնն է ուզում ստեղծել, չի՞ ուզում ստեղծել, ի՞նչ իմանաս...։**

**Այսպէս է հայը. չի ուզում, որ իրեն դպչին, մօտենան, սիրեն թէկուզ։ Նա մեկուսի է, խստակեաց, բայց եւ ազատասէր։**

**Երբ նայում եմ հային, ինձ թւում է, թէ նրա վիրաւորանքը այն արծուի վիրաւորանքն է, որին ցած են բերել բարձր լեռներից։ Չի սիրում ո՛չ ստրկութիւն, ո՛չ երջանկութիւն. գերադասում է տառապանք եւ ազատութիւն։ Մաղձոտ է, բայց չունի գծուծ ատելութիւն, որ բարձր լեռներին անծանօթ զգացում է։ Գերի արծուի խոր վիշտն է սրտին մէջ։ Սա Հայկն է, որին զրկել են կեանքի միակ պայմանից՝ ազատութիւնից։**

- Ոչինչ չեմ ուզում ձեզանից, - ասում է նա նեղիչներին, - ձեզ լինի ձեր լուծը, ձեզ լինի ձեր երջանկութիւնը. գնացէ՛ք, ապրեցէ՛ք խաղաղ եւ երջանիկ: Եթէ դուք սիրում էք կեանքը, ես սիրում եմ կեանքից աւելի թանկ բանը՝ Ազատութիւնը:

### ԲԱՌԵՐ ԵԻ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ԽԱՅՈՒՍԻԿ - ցնորական. խարէական: ԿԱՌՉԻԼ - զօրաւոր կպիլ. փարիլ: ԳՁՈՒԶ - փոքրողի. ստոր. անարդ. ճղճիմ: ԶԱՐՉԻ - պրս.՝ շրջուն մանրավաճառ: ԲՈՒՐՃՈՒԱ - ֆրնս.՝ քաղքենի. միջակ դրամատէր: ԳՐՈՒԱՆՔ - ցորեն չափելու մնտուկ: ԱՐՇԻՆ - թրք.՝ կանգուն: ԳՐՈՇ - զրուց: ԳՐԱՍ - բեռ. կրող անասուն: ՃԿԵԼ - ծուել, թեքել: ԽԼՈՒՐԴ - դաշտամուկ: ԾԱԿՈՒՌ - ծակ. խոռոչ: ԾԷՄ - կրօնական արարողութիւն: ԾԱՌԱՆԱԼ - դէմ կենալ. ըմբոստանալ: ՎԻՇԱՊ - առասպելական հրէշ: ԽՌՈՎԱՐԱՐ - խառնակիչ: ՄԱՂ-ԶՈՏ - զառնացած. նախանձուտ: ԽՍՏԱԿԵԱՑ - խստակենցադ:

### ԴԱՍԱՐԱՆԱՑԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

- 1.- Ո՞ր գաղափարներուն համաձայն էք անձնապէս:
- 2.- Ո՞ր գաղափարներուն համաձայն չէք ամբողջովին:
- 3.- Այս գրուածքը որոշ ժամանակաշրջանի մը հետքը կը կրէ՞։ ցո՞յց տուէք:
- 4.- Ո՞րն է հայուն հիմնական յատկանիշը: Ի՞նչ կ'ըսէ ան:

### ԼԵԶՈՒԱԿԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

● Լրացուցէ՛ք յարմար բառով:- խոռվարար, խստակեաց, գերազասել, դիւնագիտութիւն:

Թէեւ կենցաղասէր է, բայց ստիպուած է ..... ըլլալ:

Մի՛ ստորադասէք դուք ձեզ, ոչ ալ ..... ուրիշներէն: ..... թող խաղաղութեան համար աշխատի:

Խաղաղասէրներուն մէջ ..... չմտնեն;

● Արեւմտահայերէնի վերածեցէ՛ք այս խօսքը.

- Ոչինչ չեմ ուզում ձեզանից, ձեզ լինի ձեր լուծը, ձեզ լինի ձեր երջանկութիւնը. գնացէ՛ք, ապրեցէ՛ք խաղաղ եւ երջանիկ: Եթէ դուք սիրում էք կեանքը, ես սիրում եմ կեանքից աւելի թանկ բանը՝ Ազատութիւնը:


.....

.....

.....

.....

## ԺԳ. ԴԱՍ



**ՎԱՐԱՆ ՏԵՐԵԱՆ** (1885 -1920) ծնած է Ախալքալաքի Գանձա  
գիւղը: Թահանայի զաւակ է: Դայկական բարձրագոյն կրթութիւնը  
կը ստանայ Մուսկուայի Լազարեան ճեմարանէն: Մոսկուայի եւ Ս.  
Փեթերսպուրկի համալսարաններուն մէջ կը հետեւի հայագիտական  
եւ արեւելագիտական դասընթացքներու: Խամրավառութեամբ կը  
կապուի ռուսական յեղափոխական շարժումին: Կը վարակուի  
թոքախտէ: Կը մեռնի Թուրքմենիստանի Օրէնպուրկ քաղաքին մէջ:  
Վահան Տերեան բանաստեղծի մեծ հոչակը կը պարտի իր  
առաջին խոկ գիրքին՝ «Մթնշաղի Անուրջներ» (1908): Անոր ամբող-  
ջական գործերուն մաս կը կազմեն նաև «Փշէ Ծաղիկ», «Գիշեր եւ Յուշեր», «Ոսկէ Շերի-  
աք», «Ոսկեշղթայ», «Կատուի Դրախտ», «Երկիր Նայիրի»:

Վահան Տերեան ամբողջապէս քնարերգակ է: Անոր քնարերգութեան հիմնական տար-  
րերն են վիշտն ու թախիծը: Աշունը իր սիրած եղանակն է, իրիկունը՝ սիրելի պահը, որովհետեւ  
երկուքն ալ հոգեվարք մը կ'արտայայտեն: Դեռանալու ցանկութիւն մը կայ միշտ: Սահը  
բանաստեղծին համար գերագոյն լրութիւնն ու խաղաղութիւնն է: Տերեանի սէրը երազ ու  
ցնորք է, անանուն կարօւ: Վ. Տերեանի, Ս. Մեծարենցի եւ ժամանակակից այլ բանաս-  
տեղծներու տիրութեան ու մահուան երգերուն բուն պատճառը ոչ միայն իրենց անհա-  
տական տիսուր ճակատագիրն է, այլեւ ընկերութեան փուածութիւնն ու մանաւանդ խորհր-  
դապաշտ ուղղութեան հիմնական նկարագիրներէն մէկը:

Տերեանի ապրումները սիրելի կը դառնամ իր բանաստեղծական չքնաղ արուեստին  
շնորհիւ, ուր կը գտնենք մեղմութիւն, քնքշութիւն ու հանդարտութիւն: Իր լեզուն արեւելահա-  
յերէնի ամէնէն փայլուն իրագործումներէն մէկն է, իր ոտանաւորը ունի բացառիկ կշռոյթ ու  
երաժշտականութիւն: Խորքի եւ ծեւի այս յատկանիշներով խորհրդապաշտ է եւ արեւելահայ  
բանաստեղծութեան մեծագոյն գեղապաշտը:

## ԱՇՆԱՆ ԵՐԳ

Ցըտահար, Հողմավար,  
Դողացին մեղմաբար  
Տերեւները ղեղին,  
Պատեցին իմ ուղին...

Ճաճանչները թօշնան...  
Կանաչները աշնան-

Իմ խոհերը մոլար՝  
Ցրտահար, հողմավար...

Կրակներըս անցան,  
Ցուրտ ու մէգ է միայն...  
Անուրջներս երկնածին  
Գնացին, զնացին...

**ՄՈԼԱՐ** - սխալ. չեղած. ծուռ; **ՄԷԳ** - մշուշ. մառախուղ; **ԱՆՈՒՐՋ** - երազ; **ԵՐԿՆԱԾԻՆ** - երկինքէն իջած, երկնային:

1.- Աշունը ի՞նչ կը խորհրդանշէ բանաստեղծին համար:  
2.- Ի՞նչ զուգահեռներ կան աշնան ու բանաստեղծի հոգիին միջեւ:  
3.- Ռտանաւորին մէջ երկու տեղ սուղ «ը» հնչինը գրուած է, չափը ճիշդ բերելու համար: Զափին է 3-3. «Ցրտահար, /հողմավար»: Ճշդեցէ՛ք միս տողերուն հատածները:

\*\*\*

Ինձ թաղէ՛ք, երբ կարմիր վերջալոյսն է մարում,  
Երբ տխուր զգուանքով արեգակը մեռնող  
Սարերի արծաթէ կատարներն է վառում,  
Երբ մթնում կորչում են ծով ու հող...

Ինձ թաղէ՛ք, երբ տխուր մթնչաղն է իջնում,  
Երբ լուս են օրուայ աղմուկները զուարթ,  
Երբ չողերն են մեռնում, ծաղիկները՝ ննջում,  
Երբ մթնում կորչում են լեռ ու արտ:

Իմ շիրմին դալկացող ծաղիկներ ցանեցէ՛ք,  
Որ խաղաղ ու հանդարտ մահանան.  
Ինձ անլաց թաղեցէք, ինձ անխօս թաղեցէք.  
Լոռւթիւն, լոռւթիւն, լոռւթիւն անսահման...

1.- Ինչո՞ւ մութին ու մթնչաղին թաղուիլ կ'ուզէ բանաստեղծը:  
2.- Բանաստեղծին բուն նպատակը ի՞նչ է թաղման այս կարգին ու պահին մէջ:  
3.- Մահուան հանդէպ ինչո՞վ տարրեր են Վ. Տէրեան եւ Պետրոս Դուրեան:

### ՀՐԱԺԵՆՏԻ ԽՕՍՔԵՐԻՑ

Ոչ տրտո՛ւնջ, ոչ մրմո՛ւնջ սպաւոր,  
Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ յաւէտ.  
Իմ ուղին միշտ մթին, մենսաւոր,  
Կը զնամ իմ դժկամ ցաւի հետ:

Իմ ճամբան անվախճան մի գիշեր,  
Ինձ շոյող ոչ մի շող չի ժպտայ.-  
Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ յիշիր,  
Ինձ այդպէս, քրոջ պէս մի՛ գթայ...

Յուսաբեկ, մուժ ու մէգ թող լինի,  
Իմ վերեւ թող արեւ չխնդայ.  
Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի,  
Ինձ այդպէս, քրոջ պէս մի՛ գթայ...

**ԴԺԿԱՄ** – չուզելով. ակամայ. հու՝ յամառ. անզութ: ՅՈՒՍԱԲԵԿ – յուսակտուր: ԼՈԿ  
– միայն: ԵՐԿՈՒՆՔ – ցաւ (ծնունդի կամ մտաւորական աշխատանքի):

- 1- Ընտրեցէ՛ք բանաստեղծին կեանքը կազմող տարրերը:
- 2.- Բանաստեղծը բոլոր ունի՞ այս ճակատագիրին համար:
- 3.- Ատոր համար ալ ի՞նչ բան կը մերժէ:
- 4.- Ճշդեցէ՛ք չափը՝ 3-3-3 կշռոյթով եւ ցոյց տուէք յանգաւորման այն խրայատ-կութիւնը, որ այսքան կշռոյթաւոր ու երաժշտական կը դարձնէ այս քերթուածը:

## ՑՆՈՐՔ

Նա ունէր խորունկ, երկնագոյն աչքեր,  
Քնքուշ ու տրտում, որպէս իրիկուն.  
Նա մի անծանօթ երկրի աղջիկ էր,  
Որ աղօթքի պէս ապրեց իմ հոգում:

Նրա ժպիտը մեղմ էր ու դողդոջ,  
Որպէս լուսնեակի ժպիտը տխուր.  
Նա չունէր խոցող թովչանքը կնոջ.  
Նա մօտենում էր որպէս քաղցր քոյր...

Իմ յուշերի մէջ ամէնից պայծառ,  
Իմ լքուած սրտի մաքուր հանգըռուան,  
Քո՛յր իմ, դու չկաս, քո՛յր իմ, դու մեռար,  
Ու քեզ հետ հոգուս լոյսերը մեռան...

**ՑՆՈՐՔ** – պատրանք. պատկերացում: **ԹՈՎՉԱՆՔ** – հրապոյր. դիւթանք:

- 1.- Ինչպիսի՞ աչքեր ունէր «անծանօթ երկրի» աղջիկը, ինչպիսի՞ ժպիտ, ինչպիսի՞ վարմունք:
- 2.- Ան ինչպէս կ'ապրի բանաստեղծի հոգիին մէջ:
- 3.- Ինչպէս կ'արդարանայ վերնագիրը:

\*\*\*

Վահան Տէրեանի հայրենասիրական բանաստեղծութիւնները մեծ մասով գրուած են Համաշխարհային Առաջին Պատերազմի՝ Մեծ Եղեռնի տարիներուն: Անոնց մէջ կայ անհուն կարօւտ դէպի «Նայիրեան երկիրը», հպարտութիւն իր ժողովուրդի պատմութեան համար, խոր սէր ու պաշտամունք հանդէա մեր արժէքներուն եւ տագմաապ՝ անոր ներկային ի տես: «Երկիր Նայիրին» Տէրեանի բանաստեղծութեան մէջ կը խորհրդանշէ պատմական իր փառքէն զրկուած Հայաստանը:

\*\*\*

Մի՞թէ վերջին պոէտն եմ ես,  
Վերջին երգիչն իմ երկրի,  
Մա՞ն է արդեօք, թէ նինջը քեզ  
Պատել, պայծա՛ռ Նայիրի:

Վտարանդի, երկրում աղօտ,  
Լուսեղ, քեզ եմ երազում,  
Եւ հնչում է, որպէս աղօթք,  
Արքայական քո լեզուն:

Հնչում է միշտ խոր ու պայծառ,  
Ե՛ւ խոցում է, ե՛ւ այրում,  
Արդեօք բոցէ վարդե՞րդ են վառ,  
Թէ՞ վէրքերն են հրահրուն:

Ահով ահա կանչում եմ քեզ,  
Ցոլա՛, ցնորք Նայիրի.-  
Մի՞թէ վերջին պոէտն եմ ես,  
Վերջին երգիչն իմ երկրի...

ՊՈԷՏ - Փրնս.՝ բանաստեղծ: ՎՏԱՐԱՆԴԻ - աքսորական, տարագիր. թափառական: ԲՈԶԷ - բոցեղէն. հու՛ բոցի պէս կարմիր: ՀՐԱՀՐՈՒՆ - կրակի պէս բորբոք ու կարմիր:

- 1- Ո՞ր տողերը կը յուշեն այս քերթուածի գրութեան ժամանակը:
- 2- Ինչո՞ւ բանաստեղծը Հայաստանին կը դիմէ նախ «Պայծառ Նայիրի», իսկ վերջին տունին մէջ «Քնորք Նայիրի» ձեւով:
- 3- Ինչո՞ւ «ահ»ով լեցուն է օտարութեան մէջ ապրող բանաստեղծի հոգին:
- 4- Իր մէջ աղօթքի պէս հնչող հայերէնը ի՞նչ կը կոչէ:
- 5- «Բոցէ վարդեր» եւ «հրահրուն վէրքեր» արտայայտութիւններով ի՞նչ բաներ նկատի ունի:
- 6- Ի՞նչ է բանաստեղծի ցանկութիւնը:

\*\*\*

Մի՛ խառնէք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,-  
Մեր երկիրը աւերուած, բայց սուրբ է եւ հին:  
Որպէս լեռն է մեր պայծառ տեսել հազար ձիւն,  
Այնպէս նոր չեն մեզ համար դաւ ու դառնութիւն:  
Բարելոնն է եղել մեր ախոյեանը, տե՛ս,  
Անհետ կորել, անցել է չար մշուչի պէս:  
Ասորիքն է եղել մեր թշնամին, ահա'  
Դաշտ է տեղը եւ չկայ քար քարի վրայ:  
Ամրակուռ է մեր հոգին՝ դարերի զաւակ,  
Շատ է տեսել մեր սիրտը աւեր ու կրակ:  
Շատ է տեսել երկիրն իմ ցաւ ու արհաւիրք,  
Լաց է այնտեղ ամէն երգ եւ ողբ ամէն գիրք:  
Գերուած ենք մենք, ո'չ ստրուկ, գերուած մի արծիւ,  
Զարութեան դէմ վեհասիրտ միշտ, վատի դէմ ազնիւ:  
Բարբարոսներ շատ կը գան ու կ'անցնեն անհետ,  
Արքայական խօսքը մեր կը մնայ յաւէտ:  
Զի հասկանայ ձեր հոգին ե՛ւ ծոյլ, ե՛ւ օտար,  
Տաճար է մեր երկիրը, սուրբ է ամէն քար:  
Եզիսուական բուրգերը փոշի կը դառնան,  
Արեւի պէս, երկի՛ր իմ, կը վառուես վառման:  
Որպէս Փիւնիկ կրակից կ'ելնես, կ'ելնես նոր  
Գեղեցկութեամբ ու փառքով վառ ու լուսաւոր:  
Արիացի՛ր, սի՛րտ իմ, ել հաւատով տոկուն,  
Կանգնի՛ր հպարտ որպէս լոյս լեռն է մեր կանգուն:

ԱՄՐԱԿՈՒՌԻ - պինդ. ամուր շինուած: ՎԱՌՄԱՆ - վառ. փայլուն: ՓԻՒՆԻԿ - առասպելական թոչուն, որ մոխիրներէն յարութիւն կ'առնէ:

- 1.- Որո՞նց կը դիմէ բանաստեղծը եւ ի՞նչ գաղափարի վրայ կը շեշտէ:
- 2.- Ի՞նչ երկիրներ ու ժողովուրդներ կը յիշէ, ինչպէ՞ս:
- 3.- Տարրեր տողերու մէջ ինչպէ՞ս կը ներկայացուի մեր երկիրը:
- 4.- Ի՞նչպէ՞ս կը ներկայացուի մեր հոգին:
- 5.- Ի՞նչպէ՞ս հասկնալ «Գերուած ենք մենք, ոչ ստրուկ» կիսատողը:
- 6.- Վերջին երեք տուներուն մէջ ի՞նչ բաներու հետ կը համեմատէ մեր վաղուան վերականգնումը:

## ԱՆԴԵՄ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ

**Անդէմ նախադասութիւնը դիմաւոր բայով արտայայտուած ստորո-**

**գիչ չունի, հետեւաբար նաեւ ենթակայ չունի:**

**Միջանցքին մէջ չաղմկել:**

**Անդէմ նախադասութիւնը կրնայ զանազան երանգի իմաստներ արտայայտել: Այսպէս՝**

**- Հրաման, թելադրութիւն, հրահանդ.**

**Յարգանքով ներս մտնել:**

**Անթերի' կատարել պարտականութիւնները:**

**Ազդալոյսին ուշադրութիւն դարձնել:**

**- Իղձ, փափաք, ցանկութիւն.**

**Ուստագնաց երթալ ափերն հեռակայ,**

**Ու մոռնալ եղածը հոն, չեղածն ալ...**

**- Հարցում:**

**Սպասե՞լ, թէ մեկնիլ անյապաղ:**

**Ընդառաջե՞լ հաշտութեան կոչին:**

**Անդէմ նախադասութիւնը կազմուած կ'ըլլայ անորոշ դերբայով:**

**Միայն անորոշ դերբայով կազմուած անդէմ նախադասութիւնը պարզ համառօտ անդէմ նախադասութիւն է:**

**Զծիսել: Հասկնա՞լ:**

**Լրացումներ ունեցող անորոշ դերբայը կը կազմէ պարզ ընդարձակ անդէմ նախադասութիւնը:**

**Միջանցքին մէջ չաղմկել : - Պարզ ընդարձակ անդէմ նախադասութիւն:**

**Չաղմկել - գլխաւոր անդամ անդէմ նախադասութեան, անորոշ դերբայ:**

**Ո՞ւր չաղմկել: -**

**Միջանցքին մէջ - տեղի պարագայ «չաղմկել» դերբային, կապական դարձուածք:**

**Անդէմ նախադասութիւնները կրնան կազմել բարդ համադասական նախադասութիւններ:**

**Երթալ առանց գիտնալու թէ դէպի ո՞ւր.**

**Երթալ հեռու ոստաններէն այս տխուր.**

**Երթալ խաւար գիշերին մէջ թաքթաքուր... (Ռուբէն Սեւակ):**

**Կամ՝ բաղադրիչ դառնալ բարդ ստորադասական նախադասութեան մէջ.**

**Սպասել նոր արեւն, որ չողայ թերեւս: - գլխաւոր նախադասութիւն**

**Հարցուց, թէ ի՞նչպէս ընել: - ստորադաս անդէմ նախադասութիւն:**

**Գրեթէ ամբողջապէս անդէմ նախադասութիւններով կազմուած բանաստեղծութիւններ ունին Վահան Տէրեանը, Ռուբէն Սեւակը, Վահան Թէքէեանը: Ստորեւ կը տրուի վ. Տէրեանի «Մոռանալ» քերթուածը:**

## ՄՈՌԱՆԱԼ

Մոռանալ, մոռանալ ամէն ինչ,  
Ամէնին մոռանալ,  
Չսիրել, չխորհել, չափսոսալ -  
Հեռանալ...  
Այս տանջող, այս ճնշող ցաւի մէջ,  
Գիշերում այս անշող  
Արդեօք կա՞յ իրիկուայ մոռացման,  
Մոռացման ոսկէ շող...  
Մի վայրկեան ամէնից հեռանալ,  
Ամէնին մոռանալ.-  
Խաւարում, ցաւերում քարանալ  
Մէն միայն...  
Մոռանալ, մոռանալ ամէն ինչ,  
Ամէնին մոռանալ.  
Չսիրել, չտենչալ, չկանչել,  
Հեռանալ...

 **Որոշեցէ՞ք իւրաքանչիւր բաղադրիչ նախադասութեան գլխաւոր անդամն ու լրացումները: Ոտանաւորին մէջ կայ միայն մէկ դիմաւոր նախադասութիւն. գտէ՞ք.**

Անորոշ դերբայէն բացի՝ կան նաեւ ուրիշ բառերով, գլխաւորաբար գոյականով եւ գոյականով ու իր լրացումներով կազմուած անդէմ նախադասութիւններ: Այսպիսի նախադասութիւններ կը գործածուին գլխաւորաբար նկարագրական գրուածքներու մէջ: Այսպէս՝

- ♦ Որքան տարօրինակ, հանելուկային արարած: Որքան խաթուսիկ:  
**Երեւո՛յթը, ոչ ինքը (Դ.Դեմիրճեան):**
- ♦ Յակոբ Օշական: Մեր մեծագոյն գրագէտներէն մէկը: Գրական ու քննադատական գործերու հեղինակ: Նոյնքան մեծ ուսուցիչ մը:
- ♦ Բոյլ մը ծառ եւ աղբիւր մը հոս, աւերակ մը հոն: Գերեզման մը այս ըլուրին վրայ, խաչքար մը այսինչ տեղ (Գ. Եպս. Սրուանձտեանց):

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1.- Գաւառական գրականութիւն	5
Պապկէ Պսակ ՚ Դաշտ, Խրիմեան Հայրիկ	6
Մշոյ Աշխարհը, Գարեգին Եպս. Սրուաձուեանց	9
Ազգագրութիւն եւ բանագիտութիւն	12
Պարզ ստորոգիչ	13
2.- Բանահիւսութեան մշակումը գրականութեան մէջ	16
Ռուբէն Զարդարեան	16
Զարնուած Որսորդը	16
Հայրէններ	22
Խաղիկներ	23
Բարդ ստորոգիչ	24
3.- Արուեստագէտ կամ Գեղապաշտ Սերունդ	26
Խորհրդապաշտ գրական Հոսանքը	26
Միսաք Մեծարենց	26
Սիրերդ	27
Վայրկեան	28
Հիւղը	29
Արտայայտչական միջոցներ	31
Ստորադաս նախադասութեան պաշտօնները	33
Ստորոգելի ստորադաս նախադասութիւն	33
4.- Արուեստագէտ Սերունդի գրականութեան ազգային նկարագիրը	36
Սիամանթօ	36
Ես Երգելով Կ'ուզեմ Մեռնիլ	36
Խեղդամահը	38
Հնագիտութիւն	42
Ուղիղ խնդիր ստորադաս նախադասութիւն	43
5.- Գրական սեռեր	47
Զապէլ Եսայեան	47
Արծիւը Կը Սաւառնէր	48
Աշուղական արուեստը եւ Սայաթ Նովա	52
Գուսանական արուեստը եւ Զիւանի	53
Անուղղակի խնդիր ստորադաս նախադասութիւն	54
6.- Բանաստեղծութիւն	58
Դանիէլ Վարուժան	58
Կարօտի Նամակ	59
Առկայծ Ճրագ	61
Ցորեանի Ծովեր	62
Օրհնութիւն	64
Գեղապաշտներու հեթանոս շարժումը	67
Պարագաներ	68
7.- Գրականագիտութիւն	72

<b>Յակոբ Օշական</b>	<b>72</b>
<b>Տօգսանը</b>	<b>73</b>
Պարագայ ստորադաս նախաղասութիւն	80
<b>8.- Վերապրող գրողներ</b>	<b>84</b>
Յակոբ Մնձուրի	84
Առջինեկը	85
Լեզուարանութիւն	90
Դերբայական դարձուածք	91
<b>9.- Պատկերաւորութեան միջոցներ</b>	<b>94</b>
Վահան Թէքէեան	94
Անունդ	95
Հաշուեյարդար	96
Եկեղեցին Հայկական	97
Նախաղասութեան կողմնակի անդամներ	101
<b>10.- Թատրոնը</b>	<b>104</b>
Լեւոն Շանթ	105
Հին Աստուածներ	105
Համաստորադասական նախաղասութիւններ	111
<b>11.- Արեւելահայ գրականութիւն</b>	<b>114</b>
Յովհաննէս Թումանեան	114
Հին Օրհնութիւն	115
Հայոց Լեռներում	116
Քառեակներ	117
Լուսաւորչի Կանթեղը	119
Թմկաբերդի Առումը	120
Երկրորդական կարգի ստորադաս նախաղասութիւն	123
<b>12.- Դերենիկ Դեմիրճեան</b>	<b>125</b>
Հայը	125
<b>13.- Վահան Տէրեան</b>	<b>128</b>
Աշնան Երգ	128
Ինձ Թաղէք	129
Հրաժեշտի Խօսքերից	129
Ցնորք	130
Միթէ Վերջին Պոէտն Եմ Ես	131
Մի՛ Խառնէք Մեզ	132
Անդէմ նախաղասութիւն	133
Բովանդակութիւն	135

---

Կողք եւ նկարներու համադրում՝  
Զեւաւորում եւ գունաբաշխում՝  
Տպ. «Արեհելք»

ՀՐԱԶԴԱՆ ԹՈՔՄԱՃԵԱՆ  
ԱՍԱՏՈՒՐ ԱՐԱՄԵԱՆ